

8569
8570

ՄՇԱԿՈՒԹԻՒՆ

ԳԵՏՆԱԽՆԶՈՐՈՅ

8571
8572

8573
8574

8575



Կ. ԳՈՒԼԻՍ

ՏԳՈՒԳՐՈՒԹԻՒՆ ԱՐԱՄԵՆՆ

1880

635.2

5-84

1094
p. 87



2002

2011

ԱԿ

ՄԱՆՐ ՈՒՍՄՈՒՆՔ

ԵՐԿՐԱԳՈՐԾԱԿԱՆ ՏԱՐՐԱԲԱՆՈՒԹԵԱՆ

Ե Ի


ԵՐԿՐԱԲԱՆՈՒԹԵԱՆ

Հ Ե Ղ Ի Ն Ա Կ

Ճ. Ց. Վ. ՃՕՇՆՍԹԸՆ

ԹԱՐԳՄԱՆԵՑ ԱՆԳՂԻԵՐԷՆԷ

Կ. ՎԱՀԱՆ



معارف نظارت جلیله سنک رخصتیه طبع اولمشدر

ԿՈՍՏԱՆԴՆՈՒՊՈԼԻՍ

ՏՊԱԳՐ. ԵՒ ՎԻՄԱԳՐ. Գ. ՊԱՂՏԱՏՆԵԱՆ

Սուղթան համալ աւսսկի, քիւ 14.

1892



Թուականէս շատ տարիներ առաջ էր որ ես քարգմանած էի մեծագոյն մասը սոյն գրուկին՝ որ իմ արժիս մէջ ապաւեն արքնցուցած էր այն ժամանակ սասիկ սէր մը դէպ ի այս օրհնեալ արհեստ, գլխաւոր գործը մեր ազգին շատ հեռաւոր դարերէ ի վեր: Սակայն տպագրական ծախուց համար պէտք եղած դրամին չը գոյութիւնը՝ եւ մեծումն այն բարեկամաց՝ որոց ձեռննուրբեան երբեմն դիմումներ էի արած՝ յետաձգեցին նորա տպագրութիւնը մինչեւ ցարդ, ուր արդէն կարի աւանգան կը բուէր ինձ նորէն ՚ի յոյս բերելու աշխատիլ: Բայց եւ այնպէս առիթ մը զայն վերստին աչքէ անցնելու թելադրող՝ համոզում գոյացուց յիս թէ այս դասագիրքը ար քէպէտեւ բուականէս բաւական տարիներ յառաջ հեղինակուած՝ իւր ուսուցանելու եւ մանաւանդ գիտական սկզբունքները ընտանի օրինակներով բացատրելու հանդիպի եղանակաւր (Մանկավարժական սկզբանց համաձայն) տակաւին կրնար ժաշան դաստառի մը ձեռնարկ մէջ իբրեւ իրագիտական դասագիրք մը՝ շատ կարեւոր ծառայութիւններ մատուցանել մեր նոր սերնդին, ուսի չը վարանեցայ զայն տպագրութեան տալու: Իմ այս դուրսաբերայ աշխատութեանս եւ գործընկերութեանս փոխարէն՝ ուրիշ բաղձանք մը չ'ունիմ այլ միայն սա թէ այն ամեն յարգելի ուսուցիչներ որոց տրամադրութեան տակ պիտի գրուի

77 36. 57

սոյն դասագիրքերէն բաւական քանակութեամբ օրհարար, շնորհ ընեն արդիւնաւորելու զայն ու զնելով նաեւ հետեւեալ խորհուրդներուն որք կը տուին բարգմանողին կողմէն իբրեւ վաղեմի ուսուցիչ մը :

1. — Գործի համար միշտ պատրաստ ունենալ ձեռքի սակ պէտք եղած գործիները որոցմէ շատեր գրեթէ ամեն տեղ կը գտնուին եւ շատերն ալ Կ. Պոլսոյ մէջ ամենայն դիւրութեամբ եւ ածան գիներով, մանաւանդ այս վերջին տարիներու մէջ, ուր հետզհետէ նոր նոր խանութներ կը բացուին այս տեսակ նիւթեր ծախող եւ ուղղակի Եւրոպայէն ապսպրող, ինչպէս հանապազ կը հանդիպինք լրագիրներու մէջ նոցա ազդերուն :

2. — Զը դանդաղիլ չը վարանիլ երբէք ամեն բան գործնականապէս եւ փորձով ցոյց տալու աշակերտաց թէ դպրոցին մէջ եւ թէ դաշտերու եւ թէ արտերուն եւ թէ պարտէզներուն մէջ անձամբ առաջնորդելով անոնց ինչպէս որ գրեւկիս հեղինակն ալ տեղ տեղ կը յորդորէ մասնաւոր ծանօթութիւններով :

3. — Գրեւկիս մէջ գտնուած այն ամեն աղիւսակները որք բոյսերու հողերու եւ կենդանեաց եւ այլերու բաղկացուցիչ մասերուն քանակութիւնը կը ներկայացնեն, պէտք է խոշոր տառերով գրել եւ աշխարհագրական քարտէսներու ձեւով դպրոցին պատերէն կախել եւ միշտ առիթներ գտնել աշակերտաց ուրբ այն աղիւսակներուն վրայ դարձնելու, եւ կամ նոցա յիշողութեան մէջ եղածները նորոգելու, որպէս զի չը մտնան այն ամենակարեւոր կէտերը :

4. — Ընդհանրապէս մեր ազգային դպրոցները եկեղեցեաց մօտ կը գտնուին, ուր ըստ բաւականին ընդարձակ բակեր եւ պարտէզներ պակաս չեն ըլլար, ուրիմ եւ աշխատատեղ ուսուցիչ մը կրնայ օգուտ փոխել այս պարագայէն, գործնականապէս փորձել տալու համար իւր աշակերտներուն ֆաշալերելով զանոնք որ փոքրիկ արտեր եւ պարտէզներ մշակեն եւ տունկեր եւ ծաղիկներ հասցնեն (իբրեւ խաղալիկ) ըստ պահանջման գիտական սկզբանց գորս պիտի սորվին ներկայ փոքրիկ դասագրքիս մէջ :

ԹԱՐԳՄԱՆՈՂՆ

ՄԱՆՐ ՈՒՍՄՈՒՆՔ

ԵՐԿՐԱԳՈՐԾԱԿԱՆ ՏԱՐՐԱԲԱՆՈՒԹԵԱՆ

ԵՒ

ԵՐԿՐԱԲԱՆՈՒԹԵԱՆ



1. Ի՞նչ է երկրագործուրիւնը :

Երկրագործութիւնը հողը մշակելու արհեստն է :

2. Ինչո՞ւ համար երկրագործը կը մեակէ հողը :

Անոր համար որ քիչ ծախքով շատ արդիւնք առնէ եւ հողին շատ վնաս չի տայ :

3. Այս բանին մէջ յաջողելու համար մասնաւոր կերպով ի՞նչ գիտնալու է երկրագործը :

Գիտնալու է մասնաւորապէս նախ իր բուսուցած արմտեաց բնութիւնը և բաղադրութիւնը. երկրորդ գիտնալու է երկրին բնութիւնը և բաղադրութիւնը որուն վրայ որ այս արմտիքը կը բուսնին. երրորդ, աղբին բնութիւնը և բաղադրութիւնը զոր երկրին կը հաղորդէ :

4. Յանեղէ եւ հնձեղէ ի՞ գաս ուրի՞ զբաղում կունենայ երկրագործը :

Այո՛, խաշն կը պահէ, իւղ և պանիր կը շինէ :

5. Ուրի՞ ի՞նչ գիտնալու է որ այս գործողութիւնները լաւ կառավարէ :


Գիտնալու է կենդանեաց բաղադրութիւնը, և անոնց կերած կերակուրին տեսակները և կաթին յատկութիւնները և բաղադրութիւնը :

ՅՕԴՈՒՍԾՈՒ Ա. — Հող, Տուևիկ և Կենդանի :


Ե. Քանի՞ գլխաւոր մասերէ կը բաղկանան հողը , տուևիկը և կենդանին :

Ամեն տունկ , հող և կենդանիք երկու գլխաւոր մասերէ կը բաղկանան , մէկը Գործարանաւոր Մաս կ'ըսուի , որ կրակին մէջ այրելով կը ցնդի և միւսը Անգործարանաւոր Մաս որ կը բակին մէջ չ'այրիր կամ չը ցնդիր :

Պատ. 1



Պատ. 2.



Է. այս սեւութիւնը երբ կ'այրի ու կ'անցնի , մնացորդը գորշ , թուխ կամ կարմրիկ գոյն մը կ'ստանայ :

Դ. Կենդանին . — Ուսուցիչը պիտի առնէ կտոր մը մորթ , եղունգ , միս , ոսկր , մաշ կամ պանիր

Այս բանը բացատրելու համար .

Ա. Տուևիկը . — Ուսուցիչը պիտի այրէ փայտի կամ յարդի շիւղ մը (Պատ . 1) աշտանակի վրայ , և պիտի ցուցնէ թէ երբ մեծ մասը կ'այրի ու օդը կը ցնդի , փոքր մասը-մոխիրը-չ'այրիր ու չը ցնդիր :

Բ. Հողը . — Ուսուցիչը պիտի այրէ մաս մը հող , երկաթի կտորի մը վրայ կամ դանակին ծայրը մինչեւ կարմրելու աստիճանին , (Պատ . 2) հողը նախ կը սեւնայ , այս սեւութիւնը գործարանաւոր մասին կամ ածխային նիւթին ներկայութեանը նշան

և պիտի այրէ վերոգրեալ կերպով , երբոր բոլոր սեւ նիւթը կը հատնի , անայրելի նիւթ մը կը մնայ որ է մոխիրը :

Յ. Տկնոց մասերը բնդհանրապէս որքան անգործարանաւոր նիւթ կը պարունակեն և կը ձգեն երբ որ այրուին :

100 օխա չոր տունկէն հազիւ 5 օխա մոխիր կ'ելլէ այրուած ատեն :

Չանօթ . — 100 օխա չոր փայտը երբեմն կէս օխայէն աւելի մոխիր կը ձգէ , չոր ցորենը , եգիպտացորենը երկու օխայէն պակաս , չոր յարդը 5 կամ 6 օխա , չոր խոտը 8 կամ 9 օխա : Տերեւը անկոց ուրիշ մասերէն աւելի հանքային նիւթ (մոխիր) կը պարունակէ . չողգամը , գետնախնձորը և կաղամբը 10 էն մինչեւ քսան օխա . և ծխախոտը 16 էն մինչեւ 23 օխա մոխիր կը ձգեն ամեն մէկ 100 օխա չոր տերեւէն :

Տ. Որքան հանքային նիւթ կը ձգէ սովորաբար , չոր հողը երբ որ այրուի :

Չոր հողը սովորաբար 90 է մինչեւ 98 % հողային նիւթ կը ձգէ երբոր այրուի :

Չանօթ . — Թրիքոտ հողերը հարիւրին 60 կամ 70 այրելի բուսական նիւթ կը պարունակեն կամ աւելի , ջուրերէն գոյացած աղմուտ հողը հարիւրին տասնի չափ :

Ծ. Որքան հանքային նիւթ կը պարունակեն և կը ձգեն կենդանեաց չոր մարմինք երբ որ այրին :

Ոմանք՝ օրինակի համար չոր միս , մորթ և մազ , միայն 5 օխա՝ այլք օրինակի համար չոր ոսկր 50 կամ 60 օխա անգործարանաւոր կամ հանքային նիւթ կը թողուն երբ որ այրուին :

Չանօթ . — Այսպէս ահա տունկերը կը պարու-

նակեն շատ գործարանաւոր և քիչ անգործարանաւոր — հողը քիչ գործարանաւոր շատ անգործարանաւոր — կենդանին իւր կախուղ մասերուն մէջ շատ անգործարանաւոր նիւթ կը պարունակեն :

10. Ուսկի՞ց կ'ստանան կենդանին, տունկը եւ նոյր իրենց հանգային հիւրը :

Կենդանին կերակուրէն, տունկը մասամբ հողէն և մասամբ օդէն, իսկ հողը քարերէն ուսկից որ իւր գոյութիւնը յառաջ եկած է :

11. Իրենց գործարանաւոր մասը ուսկի՞ց կ'ըստանան :

Կենդանին կերակուրէն, տունկը մասամբ հողէն և մասամբ օդէն, իսկ հողը մեռած տունկերու մնացորդէն և մեռած կենդանիներէն, որոնք քիչ քիչ հողի հետ խառնուած կ'ըլլան :

ՅՕԳՈՒՍԾ Բ. — Բազադրեալ հիւրեր՝ ուսկից կը գոյանան սնկոց եւ կենդանեաց գործարանաւոր մասերը :

12. Գլխաւորապէս ի՞նչ բազադրեալ հիւրերէ կը գոյանան սնկոց գործարանաւոր մասերը :

Տնկածելէ, օսլայէ, բնաստսինձէ և ճարպէ կը գոյանան գլխաւորաբար տնկոց գործարանաւոր մասերը :

13. Ի՞նչ է Տնկարեղը :

Այն նիւթն է որ կը կազմէ մեծ մասը ամեն տեսակ փայտերուն, յարդին, խոտին, կաղինի կեղեւին, բամպակին, կանեփին, վուշին, եւն :

Ծանօթ. — Ուսուցիչը պիտի ցուցնէ կանեփին, վուշին, բամպակին, փայտին և կամ ճերմակ բաբակի թղթին մէջը գտնուած բարակ թելերը, այս բնաթելը ըսուածը զանազանելու համար, ասոնք

ջրոյ մէջ անլոյծ են, զօրաւոր ծծմբաթթուով (*) կը սեւեան և բորակաթթուով բամպակի վառօդ կը դառնան :

14. Ի՞նչ է Օսլայն :

Օսլայն ճերմակ փոշի մ'է, այն որ կը կազմէ գետնախնձորին ամբողջ նիւթը, եգիպտացորենի ալիւրին, ցորենի ալիւրին, և ուրիշ տեսակ ուտուելու համար մշակուած ցորենի ալիւրներուն գրեթէ կէս ծանրութիւնը : (Օսլայի քիմիական յատկութիւնը, Տես հարց 107) :

15. Ի՞նչ է Բնաստսինձը :

Բնաստսինձը ոստղի (էօքսէ) նման նիւթ մ'է, ամեն տեսակ տունկերու մէջ կը գտնուի, ցորենի ալիւրէն կրնանք ստանալ զայն, ալիւրը շաղելով և շաղուածը ջրով լուսայով : (Պատ. 3) :

Պատ. 3



Ծանօթ. — Ուսուցիչը թող շաղէ ալիւրը ջրով, և լուսայ ջրով շաղուածը կտոր մը բարակ կտաւի վրայ մեծ կակամանի մը բերանը կապուած (Պատ. 3) և թող ցուցնէ թէ ի՞նչպէս վազող կաթի պէս ջուրը օսլայն կտաւէն վար կը տանի, և բնաստսինձը կտաւին երեսը կը թու-

(*) Մեր Թարգմանութեանց ընծայքին մէջ գիտութեանց բառերուն համար պիտի գործածենք միշտ մենք առաջ գործածուածները, ընծերցողը յիշեալ բառերուն նշանակութիւնը պ'աւելի աղէկ հասկնալու համար կրնայ շ. Բարսեղ Նուրիճանեանի Բնական Գիտութեանք և շ. Մ. Քաջունիի Տարրաբանութեանք և այլոց մէջ փնտռել : (Ծ. Թ.)

դու և թէ քիչ մը ետքը ինչպէս կը նստի օսլայն ջուրին յատակը ձերմակ փոշիի պէս :

16. Իւրը կամ նարպը կը գտնուի՞ տունկերու մէջ :


Այո՛, ամեն տունկերու մէջ կը գտնուի, թէ պէտեւ ընդհանրապէս աւելի առատ կը գտնուի նոցա հունտերուն և կորիզներուն մէջ :

Ծանօթ. — Կաղամբի հունտը, կտաւաթի հունտը, խաչխաչի հունտը և աղենւոյ հունտը, նոյնպէս ընկոյզը՝ կրնան ներկայացուիլ աշակերտաց իբրեւ բացատրութիւն :

17. Այս չորս նիւթերէն որք՞ աւելի առատ է սնկոց մէջ :

Տնկոց ճիւղերուն մէջ տնկածելը, իսկ հունտերուն մէջ օսլայն առատ է :

Պատ. 4



Ծանօթ. — Հունտերու կազմութիւնը քննելու ըլլամբ կը գլտնեմք որ օսլայն շատ առատ է, ինչպէս հետեւեալ պատկերներու

մէջ եգիպտացորենի, ցորենի և գարիի, և կը ցուցնէ ճարպին դիրքը, ք օսլային քանակութիւնը, գ սերմը որն որ առատ բնասոսինձ կը պարունակէ :

18. Տնկոց արմատներուն մէջ ալ օսլայ կը գտնուի՞ :

Այո՛, առատօրէն կը գտնուի գետնախնձորի պէս արմատներուն մէջ :

Ծանօթ. — Գետնախնձորի օսլային կամ գետնախնձորի ալիւրին պատրաստութիւնը կրնան

ցուցնել՝ հասարակ աղօրիքով գետնախնձոր մը ազալով և աղացուած ալիւրը կոնքի մը մէջ լուարով թելային նիւթը կոնքին մէջ կը մնայ, և օսլայն ջուրին հետ կը վազէ կ'երթայ, թող տալու է որ օսլայն նստի, կրկին անգամ ջրով լուարու է և այն առեն լաթի մը վրայ ժողովելով չորցնելու է : Գետնախնձորի օսլայն կարեւոր ապրանք մ'է հիմա :

19. Կենդանեաց չոր պինդ մասերը գլխաւորաբար ի՞նչ նիւթերէ կը գոյանան :

Կենդանեաց չոր պինդ մասերը կը գոյանան գլխաւորաբար դնդերներէ, ճարպէ, ոսկրէ և մորթէ :

20. Ի՞նչ բանէ կը գոյանայ դնդերը կամ մասնէր :

Արիւնէն՝ որով կը գունաւորուի, և բնածել կոչուած թել թել ձերմակ նիւթերէն :

Ծանօթ. — Ցուցնելու համար զայս, ուսուցիչը թող առնէ կտոր մը թարմ առանց եղի միս, և քանի մը անգամ թող լուայ ջրով, այս կերպով ձեռք բերուած բնածելը գրեթէ անգոյն է, բայց քիչ մը ճարպով խառն է :

Այս խնդրոյն մէջ մենք չոր մսոյն վրայ միայն կը խօսինք. քանզի իր բնական վիճակին մէջ 4 օկը թարմ անիւզ միսը 3 օկա ջուր կը պարունակէ, զոր դուրս կուտայ եթէ թեթեւ կերպով փռան մը մէջ տաքցենք, մի և նոյն քանակութեամբ ջուր կը պարունակէ նաեւ գետնախնձորը : (Տես Հարց 350) :

21. Մտոյ բնաթելը ցորենի բնասոսինձի հետ յարաբերութիւն ունի՞ :

Ճիշդ մի և նոյն բանն է :

22. Կենդանեաց նարպը սնկոց նարպին հետ որ եւ է յարաբերութիւն ունի՞ :

Շատ սերտ յարաբերութիւն ունի, և թէ պինդ ճարպը օրինակի համար մարդոյս մարմնոյն ճարպին պէս մի և նոյն նիւթն է:

Ծանօթ. — Ամեն բնական ճարպեր և իւղեր պինդ և հեղուկ մասերէ կը բաղկանան, կենդանեաց հաստատուն ճարպերը, օրինակի համար խոզի իւղը, մեղրամամը և կոզին: Բուսային իւղերէն ընկուզի իւղը և այլք երբոր ճնշուելու ըլլան հեղուկ իւղ մը թող կուտան և պինդ իւղ մը վար կը ձգեն: Այսպէս ձէթը երբ կը պաղի մասամբ իւրիք պինդ մը կըլլայ, եթէ այս պաղ վիճակին մէջ ճնշուելու ըլլայ՝ հեղուկ մը թող կուտայ, և ճերմակ պինդ ճարպ մը վար կը ձգէ՝ որն որ մարդկային մամնոյն պինդ ճարպին նմանն է:

23. Ասկրին եւ մորթին գործարանաւոր մասերը ի՞նչ բանէ կը գոյանան:

Մեծ մասամբ բնաստիւնձէ և սոսիւնձէ:

Ծանօթ. Ասկրը և մորթը եթէ ջուրի մէջ եռացնելու ըլլամք՝ արգանակ մը կը գոյանայ, այս արգանակը պաղելէն ետքը զօրանոր դողդող մը (բէլթէ) կամ սոսիւնձ կը դառնայ:

24. Ի՞նչ նշանաւոր սարբերութիւն կայ կենդանեաց եւ սնկոց գործարանաւոր մասանցը մէջ:

Նշանաւոր տարբերութիւնը այս է որ տնկոց գործարանաւոր մասը շատ քանակութեամբ օսլայ կը պարունակէ, իսկ կենդանիներունը ոչ:

ՅՕԻՈՒՄԵՐ Գ. — Տարբեր ունից կը բաղկանան բաղադրեալ նիւթեր գործարանաւոր մասանց սնկոց եւ կենդանեաց:

25. Ի՞նչ կը հասկնաս բաղադրեալ մարմինը սարբերութիւնը, եւ ի՞նչ կը հասկնաս պարզ մարմին կամ սարբերութիւնը:

Բաղադրեալ մարմինը ըսելով կը հասկնամ զայն՝ որ կրնայ երկու կամ աւելի մասերու բաժնուիլ. իսկ պարզ մարմինը ըսելով զայն որ չ'կրնար այսպէս բաժնուիլ:

Ծանօթ. — Առ ՚ի բացատրութիւն, ուսուցիչը թող առնէ կտոր մը փայտ, օսլայ, միս կամ ճարպ և փոքրիկ խողովակի մը մէջ դնելով օտարցընէ կանթեղի բոցին վրայ, և ցուցնէ թէ ինչպէս ջուր կամ նաւթային նիւթ կը դառնան, զոր գտելով խողովակին մէջէն ածուխի նման սեւ նիւթ մը կը մնայ անդին: Միւս կողմէն եթէ կտոր մը ծծումբ առնէ և տարցընէ այնպէս, ծծումբը բնաւ չ'փոխուիր նորէն ծծումբ կը մնայ. ուստի առաջինը բաղադրեալ մարմին, իսկ վերջինը պարզ մարմին կամ տարր մ'է:

26. Ի՞նչ տարբերէ կը գոյանան գործարանաւոր մասերը սնկոց, կենդանեաց եւ հողոյ:

Տնկոց, կենդանեաց և հողոյ գործարանաւոր մասերը գլխաւորաբար չորս տարրներէ կը գոյանան, որք են ածուխ, ջրածին, Թժուածին, բորակածին, պարունակելով նաեւ շատ քիչ քանակութեամբ ծծումբ և լուսակիր (ֆոսֆոր):

Ծանօթ. — 100 օխտ առուդոյն մէջ 4—5 օխտ ծծումբ, իսկ 2 օխայէն պակաս լուսակիր կը գտնուի. կենդանի մարմնոց մէջ լուսակիրը և ծծումբը աւելի քանակութեամբ կը գտնուին:

26. Ի՞նչ է բնածուխը:


Բնածուխը պինդ նիւթ մ'է, ստիորաբար սեւ գոյնով, որ ոչ համ ունի ոչ հոտ, և որ քիչ կամ շատ արագութեամբ կ'այրի կրակի մէջ: Փայտի ածուխը, ճրագի մուրը, հանքածուխը, և ազամանդը այլ և այլ տեսակներն են բնածուխին:

Ծանօթ. — Ուսուցիչը թող առնէ կտոր մը ածուխ և ցուցնէ թէ ինչպէս կ'այրի կրակի կամ ճրագի վրայ: Նաեւ թող հրաւիրէ իւր աշակերտաց ուշադրութիւնը ածուխին և աղամանդին մէջ երեւութապէս գտնուած այն մեծ տարբերութեան վրայ, թէ պէտեւ իրենց նիւթը ճիշդ մի և նոյնն է: (Տէս Ծանօթ. Հարց 78):

28. Ի՞նչ է ջրածինը:

Ջրածինը ըսուածը տեսակ մը օդ կամ կազ է, որ օդին մէջ կ'այրի, ինչպէս ամխոյ կազը, այս ջրածին կազին մէջ լոյսը չը վառիր, և կենդանին չ'ապրիր, հասարակ օդի հետ միանալով կը պայթի եթէ ճրագի լոյս մը մօտ գտնուի, ամեն տեսակ նիւթերէն աւելի թեթեւ է, օդէն $14 \frac{1}{2}$ անգամ աւելի թեթեւ ըլլալով:

Պատ. 5



Պատ. 6



Ծանօթ. — Հոս ուսուցիչը գարեջուրի կամ շամբանեայ գինւոյ գաւաթ մը (Պատ. 5) թող առնէ՝ և դնէ մէջը երկաթի խարտուած կամ զինկի մի քանի կտորներ և լեցնէ վրան ծծմբոյ թթու (զած եազը) ջրախառն (երկու անգամ աւելի ջրով խառն թթու) սէտք է գոցէ գաւաթին բերանը քանի մը վայրկեան, վառած մում մը շուտով մէջը խօթած ատեն պայթում մը կըլլայ՝ քանզի գաւաթի մէջ գոյացած ջրածինը հասարակ օդով խառն է:

Թող կրկնէ նոյն փորձը շիշի մը մէջ՝ որոյ խիցէն նեղ խողովակ մը (պօրու) անցած ըլլայ (Պատ. 6) քիչ ատեն ետքը երբ ջրածինը կը գո-

յանայ դուրս կը վառնայ գտնուած օդը շիշի մէջէն, այն ատեն լոյս մը գայցնելու է, խողովակին ծայրի կազը կը բռնկի, և դժգոյն դեղին բոցով կը վառի, հիմա խիցը և խողովակը ետ առնելու է, և վառած մում մը ներս խօթելու է, ինչպէս (Պատ. 7) մումը կը մարի (*), քանի որ շիշին բերանը կազը ինքնին պիտի վառի, հոն օդի հետ խառն ըլլալուն համար: Վերջապէս եթէ ուսուցիչը ունի փոքր օդապարիկ մը (պալօն), կրնայ լեցունել զայն շիշին բերանը կապելով, և այսպէս կրնայ ցուցնել թէ կազը ինչպէս թեթեւ է որ ուրիշ ծանր մարմիններ վեր կը տանի օդին մէջ:

29. Ի՞նչ է քրուածինը:

Թժուածինն ալ տեսակ մը կազ կամ օդ է, մէջը ճրագը շատ պայծառ կը վառի, և կենդանիք կապրին: Ջրածին կազէն 16 անգամ աւելի ծանր է և հասարակ օդէն $\frac{1}{9}$ անգամ աւելի ծանր:

ԷՏԻՆԻՆ

Պատ. 7




Ծանօթ. — Ուսուցիչը թող ներկայացնէ աշակերտաց թթուածինի ամանը (Պատ. 7) և ցուցնէ թէ վառած մում մը կամ վառած մարմին մը ի՞նչ արագութեամբ և պայծառ կը վառի նորա մէջ մտցնելով: Թթուածին կազ պատրաստելու դիւրին եղանակը այս է, առ հաւասար կշիռքով Մագնանի թթուուկը (magnesium sulphate) և Գլորաթ տը բօթաս (ճերմակ փոշի մը որ կը ծախուի դեղագործաց քով) տանդի մը մէջ երկուքը ի միասին լոսելէն ետքը, դիր խառնուրդը

(*) Ջրածինը իր մէջ լոյսը կը մարէ բայց ինք լուսով կը վառի (Ծ. Թ.)

չիշի մը մէջ եւ տակը յարմարցուր կանթեղը ինչպէս (Պատ. 8) կը ներկայացնէ :


Պատ. 8.



Մագնանի թթու-ուկը (ոքսիտ սը մանկիսկեղը) մէկ փորձի մէջ գործածուելէն ետքը ուրիշ անգամներ ալ կրնայ գործածուիլ. պողե-լէն ետքը դուրս հանելու է և պահելու է, և երբոր ուրիշ փորձեր ալ ընել ուզուի հետը նոր զորսք սը փորսս խառնելով ի գործ ածելու է :

Կազը պատրաստելէն ետքը կրնան անոր յատու թիւնները ցուցնել շիշի մը մէջ մուծանելով վառած մումմը կամ ծայրը կրակ եզած ամուխի կըտոր մը, երկաթ-թելի մը ծայրը կապուած :

Պատ. 9




նը ամանի մը մէջ ժողովել (Պատ. 9) ին համեմատ, կրնայ ընել և կամ (Պատ. 14) ին համեմատ :

Թթուածին կազի յատու թիւնը կրնայ նաեւ ՚ի ցոյց բերուիլ առանց ամանի մէջ ժողովելու և

առանց շատկէկ պատրաստելու պէտքը ունենալու : Վերոյգրեալ զորսք սը բօրսսի և ոքսիտ սը մանկիսկեղի խառնուրդը (Պատ. 10) ի պէս բաց խողովակի մէջ դնելով քանի մը վայրկեան ճրագի վրայ բռնելու է, այն ատեն ծայրը կրակ եղած ամուխի կտոր մը կամ կէս մարած լուցկի մը ներս խոթեալու ըլլանք՝ պայծառութեամբ կ'այրի :

Պատ. 10



Թթուածին կազ պատրաստելու լաւ եղանակ մ'ալ սա է, առնելու է քանի մը ցորեն զուտ կարմիր թթուուկ սնդիկի (սիրուր), և դնելու է սրուակի մը մէջ և տաքցնելու է կանթեղի

վրայ, այն ատեն թթուածին դուրս կուտայ ինչպէս որ կրնաս տեսնել սրուակին մէջ կէս մարած լուցկի խոթեալով, և սնդիկը կը զտուի մանր գընդիկներով : Այս փորձը ուսուցիչը կրնայ գործածել ոքսիտ բառին նշանակու թիւնը բացատրելու համար : (Տես հարց 99) :

30. Ի՞նչ է բորակածինը :


Բորակածինն ալ կազ մ'է առաջին երկուքէն տարբեր, ջրածինի պէս մէջը ճրագ չ'վառիր և ոչ ալ կենդանին կ'այրի, բայց հակառակ ջրածինի սա չ'այրիր երբ կրակի մօտ բերուի : Հասարակ օդէն քիչ թեթեւ է :

Ծան. — Հոս ուսուցիչը պիտի ներկայացնէ աշակերտաց բորակածնի աման մը. պիտի ցուցնէ թէ վառ մումմը ինչպէս կը մարի նորա մէջ (Պատ. 7) : Բորակածին կազ պատրաստելու համար՝ լուծէ ունկի (*) մը ծծմբատ երկաթուոյ՝ (արջասպ, զածը

(*) Մէկ ունկին առ հասարակ 8 տրամ կը հաշուեն Տանկաստան, թէպէտ 3/4 տրամ աւելի է :

գըպրըզ) չորս կամ հինգ ունկի ջրոյ մէջ և լուծուածը լեցուր (Պատ. 7) ի նման շիշի մը մէջ: Լեցուր նաեւ վրան երկու կամ երեք կերակուրի դրգալով աւշակի ոգիի (նշաաբր բուհու) օդախիտ (*) գոցէ շիշին բերանը. և յուզէ ատեն ատեն, կէս ժամը անգամ մը: Շիշին բերանը կամաց մը թուլցնելով՝ օդ կը վազէ ներս, և գործողութիւնը այն ատեն կատարեալ է երբ օդին հոսումը անզգալի կ'ըլլայ: Այն ատեն շիշին մէջինը գրեթէ զուտ բորակածին է, և վառ մոմը կը մարէ ներս մտցնելով:

Պատ. 11



կան վեր կը բարձրանայ ամանին ներսը, և ամանին մէջի օդը բորակածինի կը դառնայ:

31. Կը զսնուի՞ց քրուածից եւ բորակածից կազեր մեր ճնշած օդին մէջ:

Այո, հինգ կայօն (**) հասարակ օդը մէկ կայօն թծուածին և գրեթէ չորս կայօն բորակածին կը պարունակէ:

(*) Այս բառը փոխ կ'առնուի Է. Նուրիճանեանի Բնագիտութեանէն որ կը նշանակէ այնպէս խիտ գոցել բան մը որ մէջը օդ չ'անցնի:

(**) Կայօնը չափ մ'է Անգլիոյ մէջ հեղուկի համար, գրեթէ Տաճկաստանի երեք օխային չափ: (Մ. Թ.)

Ծանօթ. — Արջասպի լուծուածքէն բորակածին պատրաստելու համար վերոյգրեալ գործողութեան պատճառ այս է: Երկաթի սեւ ոքսիտը՝ զոր աւշակի ոգին խորատոյզ կ'անէ, կը ծծէ թըթուածինը ամանի մէջ գտնուած օդէն, և ազատ կը թողու գորակածին, և սեւ ոքսիտը կարմիր ոքսիտի կը փոխուի: (Տես հարց 99):

32. Ի՞նչ է ծծումբը:

Ծծումբը դեղին դիւրաբեկ նիւթ մ'է, որ կը վառի դժգոյն կապոյտ բոցով մը, և զօրաւոր բարկ և մասնաւոր հոտով մը:

Ծանօթ. — Թող ուսուցիչը ցուցնէ այս բոցը իր աշակերտներուն, վառելով հասարակ ծծմբէ լուցկի մը (քիպրիթ), և թող փորձէ նոցա որոշիչ կարողութիւնը, ցուցնելով թէ, ծծումբը շփելով գայացած հոտը շատ տարբեր է վառելու ատեն յառաջ եկած հոտէն, և ծծմբային հանքի ջուրերու հոտէն, բայց մի և նոյն ատեն այս երեքն ալ առ հասարակ ծծմբային հոտ անունով կը յիշուին:

33. Ի՞նչ է լուսակիրը (ֆոսֆոր):

Լուսակիրը բաց դեղին ու մոմի պէս նիւթ մ'է, օդին մէջ կը մխայ և մուծին մէջ կը փայլի, լոկ շփելով մը կը բռնկի, և կը վառի մեծ պայծառ բոցով և ճերմակ մուխով: (Հարց 104):

Ծանօթ. — Եթէ ուսուցիչը լոկ միանգամ ցուցնէ տղու մը լուսակրի այս յատկութիւնները, անիկայ երբէք չ'պիտի մոռնայ, և մանաւանդ՝ եթէ կրնայ նաեւ այրելու կտոր մը լուսակիր թըթուածին կազին մէջ: Ամեն տարի 200,000 օխայի չափ լուսակիր կը գործածուի Լոնտոնայի մէջ լուցկի շիշներու համար. այս լուցկիները ծայրերնին քիչ քիչ լուսակիր քսելով շինուած են, որուն հոտը մէկը կրնայ զգալ քիթին մօտ վառելով: Երբ

լուցկին կը շփուի , լուսակիրը կը բռնկի , և կը վա-
ռէ ծծուկը :

34. Ամեն կենդանական եւ բուսական նիւթեր
կը պարունակեն այս չորս սարեբը . այսինքն , ած-
խածին , ջրածին , քրուածին եւ բորակածին , բիշ
մ'ալ լուսակիր եւ ծծուկ :

Ո՛չ , մեծ մասը անոնցմէ կը պարունակէ միայն
երեքը , որք են ածխածին , ջրածին և թթուա-
ծին :

35. Հասարակ կենդանականներէն եւ բուսա-
կաններէն տ'ըր անունները ոմանց , որք այս երեքը
միայն կը պարունակեն :

Օսլայն , խէժը , իւղերը , ճարպերը և փայտի
մանրամեկերը , այս երեք տարրը միայն կը պար-
ունակեն :

36. Ո՛ր կենդանական եւ բուսական նիւթերը
կը պարունակեն այն ամեն սարեբը , որոնց վրայ
խօսեցանք :

Յորենի բնաստիւնձը , մառյ բնածելը , բնապա-
նիրը (*), հաւկթի ճերմկուցը և ոսկերց ստիւն-
ձը , այն վեց տարերքն ալ կը պարունակեն :
(Հարց . 90) :

ՅՕԿՈՒԱԾ Գ. — Տնկոց գործարանաւոր կերակու-
րին վրայ :

37. Տունկերն ալ կերակուր կ'ուզե՞ն ինչպէս
որ կենդանիք կ'ուզեն :

Այո՛ , ամեն տունկեր շարունակ կերակուրի
պաշար կ'ուզեն որպէս զի ապրին և աճին :

38. Ուսկի՞ց կ'ստանան նոքա իրենց կերակուրը :
Մասամբ մը օդէն մասամբ մը ալ հողէն :

39. Ի՞նչպէս ներս կ'ստանան նոքա իրենց կե-
րակուրը :

Տերեւներու միջոցաւ օդէն , և արմատի մի-
ջոցաւ հողէն կ'ստանան :

40. Տունկերն ալ երկու սարեբ տեսակ կերա-
կուր կ'ուզե՞ն :

Այո՛ , գործարանաւոր կերակուր կ'ուզեն իրենց
գործարանաւոր մասը զարգացնելու համար , և
անգործարանաւոր կերակուր կ'ուզեն իրենց ան-
գործարանաւոր մասը զարգացնելու համար :

41. Ուսի՞ց կ'ստանան նոքա իրենց գործարա-
նաւոր կերակուրը :

Մասամբ մը օդէն , և մասամբ մը հողէն կ'ըս-
տանան :

42. Ի՞նչ ձեւով կ'ստանան տունկերը օդէն ի-
րենց գործարանաւոր կերակուրը :

Գլխաւորապէս Ածխային թթուուտ կազի ձե-
ւով :

43. Ի՞նչ է ածխային քրուուտ կազը :

Տեսակ մը օդ է անգոյն , մասնաւոր հոտ մը
ունի , և քիչ թթու համ մը , այրող մարմինք կը
մարին անով , և կենդանիք կը մեռնին նորա
մէջ : Հասարակ օդէն կէս անգամ աւելի ծանր
է , կիրի ջուրը կամի պէս կը ճերմկցնէ :

Ծանօթ . — Այս կազն է պատճառ սոտայի ջրոյն
եռալուն , և գարեջուրի փրփրալուն , և կը կազ-
մէ կրային ժայռերու գրեթէ կէս ծանրութիւ-
նը : Առ ի պատրաստել զայս կազ , թող ուսու-

(*) Տես , Բնագիտութիւն 2 . Նուրիճանեանի երես 114 :
(Ծ . Թ .)

ցիչը կտոր մը կրաքարի վրայ թափէ բարկ, աղի




Պատ. 12

ոգի, կամ քացախ հասարակ սօտայի վրայ, մեծկակ գաւաթի մը մէջ (Պատ. 5 կամ Պատ. 7) ամանին մէջ, և թող ցուցնէ,

10. Թէ՛ վառ ճրագը կը մարի ասոր մէջ, բայց այս կազը ջրածինի պէս կրակ չ'առնէր: (Պատ. 5):

20. Թէ՛ այնչափ ծանր է որ մէկ ամանէն մէկալին կրնայ պարպուել: (Պատ. 12):

Պատ. 13



30. Թէ՛ երկար մեծկակ ջրոյ գաւաթէ մը պարպուելու ըլլայնէ ճրագը կը մարէ: (Պատ. 13):


40. Թէ՛ երբ արեւածաղկի (*) լուծուածին մէջէն անցնելու ըլլայ Պատկեր 14 ին մէջ ներկայացուածին պէս կարմիր կ'ընէ լուծուածը, հետեւապէս թթու է: (Հարց (63):

(*) Ծանօթ ծաղկի մ'է, ուսկից մանիշակագոյն ներկ մը կ'ըլլայ: Քիմիագէտք այս ներկէն Թուզթ մը կը պատրաստեն Թժուոտները փորձելու համար, որն որ արեւածաղկի Թուզթ կ'ըսուի, Տես Տարփարանութիւն Հ. Մ. Քաղունեոյ Հատոր Գ. երես 213:

(Ծ. Թ.)

50. Թէ՛ երբ պարզ կրաջուրի մէջէն անցնելու

Պատ. 14



ըլլայ՝ կաթի պէս կ'ընէ զայն, բնածխատ կրոյ ըսուած նիւթը պատրաստելով:

Կրաջուրը կրնայ պատրաստուել հետեւեալ կերպով, զիւր քիչ մը չ'մարած կիր ամանի մը մէջ, վրան ջուր լեցուր, խցէ ամանին

բերանը, յուզէ և թող տուր որ տակը նստի: (Հարց. 96 Ծանօթ.):

44. Մեծագոյն մաս մը կը կազմէ՞ ածխային քրուուսը հասարակ օդին մէջ:

Ո՛չ, 500 կալօն օդը՝ միայն 2 կալօն ածխային Թժուուտ կը պարունակէ:

Ծանօթ. — Օդին բարձր տեղուանքը քանակութիւնը քիչ մը աւելի է, 10,000 ոտք բարձրութեան մէջ գրեթէ երկու անգամին չափ է: Դասատուն կրնայ փորձել աշակերտին յիշողութիւնը հարցնելով թէ օդին մնացած մասը ի՞նչ բաներէ կը գոյանայ եւ ի՞նչ քանակութեամբ: (Տես Հարց. 31, նաեւ Հարց. 325):

45. Տառկերը շատ ածխային քրուուս կը ձգէ՞ օդէն:

Այո՛, շատ մեծ քանակութեամբ կը ձգեն:

46. Ի՞նչպէս կրնան ձգել այնչափ շատ քանակութեամբ, երբ օդը այսչափ քիչ կը պարունակէ ածխային քրուուս:

Աստ անդ կը տարածեն իրենց բազմամիւ լայն

52. Ի՞նչպէս կրնաս ցուցնել թէ սերեւներ այս բրուածինը դուրս կուտան :

Քիչ մը կանաչ տերեւներ կը ձգեմ անուշ ջրով լեցուն ապակիէ ամանի մը յատակը, և զայն արեւին դէմը կը դնեմ, այն ատեն կը տեսնուի որ Թթուածինի փոքրիկ պղպջակներ դուրս կ'ելլեն տերեւներէն, և կը ժողովուին ապակեայ ամանին վերի կողմը. (Պատ. 16) :

Պատ. 16



Եւսային թթուութեն, ուսկից տերեւը ամխածինը ծծելով թթուածինը ազատ կը թողու. ըստ որում թէ որ պարզ եռացեալ ջուր գործածելու ըլլաւք՝ տերեւները չեն կրնար այլ եւս թթուածին զատել: Բայց երբ անոյշ ջրոյ մէջ պղպջակները կը դադրին երեւնալէ ամխային թթուութեն լուրջաբար ըլլալուն ազագաւ, եթէ երկու կամ երեք կաթիլ ծծմբոյ-թթու աւելցուի՝ պղպջակները վերստին դուրս կուգան, ցուցնելով թէ ամեն ատեն և ամեն պարագայի տակ ջրոյ մէջ ազատ գտնուած ամխային թթուութեն ներկայութենէն կախում չ'ունին:

53. Տնկոց սերեւներ ուրիշ բան մ'ալ կը ծծե՞ն օդէն :

Այո՛, ջրային շոգի ներս կը ծծեն:

Ծանօթ. — Պէտք է՛ հոս երկրագործութեան վե-

Ծանօթ. — Օգտակար է ուսուցչին գիտնալ որ ջրոյ մէջ խառնուած քանի մը կաթիլ ծծմբային թթուութեւ և կամ աղի ոգին կրնան յառաջ բերել այս թթուածինի պղպջակները: Կը կարծուի թէ թթուածինը կը գոյանայ ջրոյ մէջ գտնուած ամ-

րարերեալ ամեն մէկ փորձական գործողութիւնները հասկցնելու աշխատիլ. եթէ ուսուցիչը յարմար դատէ կրնայ աւելի բացատրութիւններ ընել թէ, քանի որ տնկոց տերեւները ցորեկ ատեն ամխային թթուութեւ ներս կը ծծեն և թրթուածին դուրս կուտան, ընդհակառակն գիշեր ատեն թթուածին ներս կը ծծեն և ամխային թթուութեւ դուրս կուտան: Այսպէս նաեւ ջրային շոգի ներս կ'առնեն և դուրս կուտան: Դուրս կուտան երբ օդը ջոր է, ներս կ'առնեն երբ օդը թաց կամ խոնաւ է:

54. Ի՞նչ նպատակի կը ծառայէ այս ջրային օդին :

Մասամբ մը տերեւները և ծառին բունը Թըրջելու և նոցա խցիկները լեցնելու և մասամբ մը ալ տնկոց բուն իսկ նիւթը արտադրելու:

Ծանօթ. — Թէ ինչպէս շոգին կ'օգնէ տնկոց նիւթը արտադրելու, թող ուսուցիչը բացատրէ յիշեցնելով օդոյ քանակութիւնը որ կը գտնուի շաքարի և օսլայի մէջ ինչպէս գրուած է. (Հրց. 78):

55. Տունկերը ի՞նչ ձեւով հողէն կ'ստանան ամխածինը :

Ամխային Թթուութի և հողտական Թթուութի (*) և քանի մը նիւթերու ձեւով, որք կը գոյանան հողոյ բուսային սեւ մասին մէջ:

Ծանօթ. — Եթէ ուսուցիչը կ'ուզէ շինել հողտական թթուութեւ. քիչ մը հասարակ նադրօն (սօտա) թող լուծէ ջրոյ մէջ, և եռացնէ լուծածը բարակ փոշիացած աղիւսով, կամ պարարտ սեւ հողով, լուծուածը տակը նստելէն ետքը դուրս թող թափէ և քիչ մը քացախ կամ տկար

(*) Ասիս հիւմիլ՝ այսպէս Թարգմանուած է Հ. Մ. Քաշունոյ Տարրաբանութեան մէջ. Տես Գ. Հատոր երես 56: (Ծ. Թ.)

աղի ոգի դնէ պայծառ թուխ հեղուկին վրայ : Սեւ ձիւնաձեւ գնդիկներ յառաջ կուգան , որոնք են հողտական թթուուտ (humic acid) ըսուածները :

53. Տունկերը ի՞նչ ձեւով կ'ստանան բորակա-
ծինը հողէն :

Բորակածինի մեծկակ քանակութիւնը աւշակի
և կամ բորակածութիւնի ձեւով ներս կը մտնէ տըն-
կոց մէջ :

Ծանօթ. — Այս երկու նիւթոց յատկութիւն-
ները գրուած են յաջորդ յօդուածին մէջ :

ՅՕԳՈՒԱԾ Ե. — Բաղադրութիւնք եւ յատկութիւնք
ջրոյ, աւճակի եւ բորակական քրուտի, (սահի նիքրի) :


53. Ի՞նչ տարբերէ կը գոյանայ ջուրը :

Չուրը կը գոյանայ թթուածինէ և ջրածինէ :

58. Ի՞նչ քանակութեամբ այս երկու նիւթեր
կը միանան ջուր արտադրելու համար :

Ուժը օխա թթուածին միանալով մէկ օխա
ջրածինի հետ ինք օխա ջուր կ'արտադրէ :

Պատ. 17



Ծանօթ. — Ուսուցիչը կըր-
նայ փորձով ցուցնել թէ Չու-
րը այս երկու կազերէն բաղ-
կացեալ է : Հարց. 28 ի համե-
մատ պատրաստուած ջրածի-
նը թող վառէ՝ և բռնէ անոր
բոցին վրայ գաւաթ մը կամ
որ և է պող չոր ապակեայ ա-
ման մը (Պատ. 17), ամանը
խօղոյն պիտի քրտնի ջրոյ մանր
կայլակներով, որոնք երթա-
լով կը մեծնան աչքով տես-
նուելու չափ, և պիտի կաթին
ամանէն ի վար : Այս Չուրը
յառաջ կուգայ այրող ջրած-

նի օդին մէջ գտնուած թթուածինի հետ միա-
ցումէն :

Նաեւ պէտք է իւր աշակերտաց ուշադրութիւ-
նը հրաւիրէ ուսուցիչը այն զարմանալի պարա-
գային վրայ թէ Չուրը՝ որ ամեն կրակները կը
մարէ, այնպիսի երկու կազերէ գոյացած է,
որոնցմէ մին (ջրածինը) արագ, իսկ միւսը (թթ-
ուածինը) անըն արագ և պայծառ կը վառին :

59. Ջրոյ ո՞ր յատկութիւնները աւելի կարեւոր
են սնկոց անմանը :

Նախ, պինդ և ուրիշ նիւթեր լուծելու յատ-
կութիւնը. երկրորդ, շոգիանալու ու անձրեւ
կամ ցօղ ըլլալու յատկութիւնը. երրորդ, ջրա-
ծին և թթուածին մատակարարելու յատկութիւնը :

Ծանօթ. — Թող ցուցնէ ուսուցիչը թէ ինչպէս
կը լուծուի աղը կամ շաքարը ջրոյ մէջ և կ'անե-
րեւութանայ. — ինչպէս կը շոգիանայ Չուրը
տաքցնելով բաց օդին մէջ — և թէ ինչպէս շո-
գին կը խտանայ խիստ պաղ Չուր պարունակող
ամանի մը դուրսի երեսին վրայ : Կամ այն ջրով
լից շիշին երեսը որոյ մէջ կտոր մը սառ կը ձգեն
Չուրը պաղեցնելու համար :

60. Ջրոյ լուծողական զօրութիւնը՝ ի՞նչ բանի
համար կարեւոր է անման :

Որովհետեւ այս բանը կարող կ'ընէ զձառն
վեր քաշելու հողէն այլ և այլ տեսակ սնունդ-
ները և փոխադրելու զանոնք տնկոց արմատնե-
րուն և ճիւղերուն :

61. Ջրոյ շոգիանալու յատկութիւնը ի՞նչպէս
կ'օգնէ անման :

Այս յատկութեան շնորհիւ է որ հովերը կա-
րող կ'ըլլան տանելու զջուր ամենուրեք երկրի

երեսին վրայ, և այսպէս զարգացնելու անումը անձրեւներով և ցողերով:

62. Ջրոյ՝ բքուածին եւ ջրածին մասակարարելու յասկաւթիւնը ի՞նչպէս կ'օգնէ անման:

Այս յատկութեան շնորհիւ կարող կըլլայ անող տունկը ալ աւելի արագութեամբ և դիւրութեամբ կազմելու այն բաղադրեալ նիւթերը ուսկից որ կը գոյանան իր մասերը:

63. Ի՞նչ է աւաակը:

Աւաակը տեսակ մը կազ է, ունի զօրաւոր, կծու և մասնաւոր հոտ մը. հասարակ օդէն աւելի թեթեւ է. և ալկալեան (*) յատկութիւններ ունի:

Ծանօթ. — Թող բացատրէ հոս ուսուցիչը թէ թթու կոչուած նիւթերը կծու համ մը ունին, և կը կարմրացնեն բուսային կապոյտ ներկերը — ինչպէս մանուշակի եփած ջուրը, և արեւածաղկի թուղթը: Դարձեալ թէ ալկալեանները ունին համ մը որ ալկալեան կ'ըսուի, ասոնք թթուին կարմրացածը իր առաջին գոյնին կը դարձնեն: Աւաակի օգին (նը. ատր րուհու), կալին (բօթաս) չ'մարած կիրը, ունին այս ալկալեան ըստուած համը, թող ուսուցիչը իր աշակերտները փորձառու ընելու համար այս ալկալեան համին՝ քիչ մը բան բերաննին առնել տայ ասոնց ամէն մէկէն, ինչպէս են օրինակի համար կտոր մը աւաակի աղ (նըչառը), կալի փոշի և բնածխատ նատրոնի (carbonate de soude) կամ չը մարած կիր:


Նաեւ շիշի կամ գաւաթի մը մէջ դնելով քիչ փոշիացած կիր, քիչ մ'ալ փոշի աւաակի աղ (նը-

չառը) կրնայ պատրաստել աւաակ ըստուած կազը, իսկոյն կը զատուի կազը. և թէպէտ անտեսանելի, բայց հոտէն կը զգացուի: (Հարց. 69):

64. Ջուրը՝ շատ աւաակ կը ծծէ:

Այն, շատ կը ծծէ, իր բանակութեանը վեց եօթը հարիւր անգամին չափ ջուրը աւաակ կը ծծէ: Խանութները ծախուած աւաակի օգին (*) ուրիշ բան չ'է, բայց եթէ ջուր՝ լի այս կազով:

Պատ. 18



Ծանօթ. — Աստուցիչը կրնայ ցուցնել թէ՛ աւաակի այս ջրախառն լուծուածը կը վերահաստատէ թթուէն կարմրացած բուսային կապուտ գոյնը (ինչպէս մանուշակինը), այսինքն կարմրացած գոյնը նորէն կապուտի կը դարձնէ, և այս ջրախառն կազը ալկալեան մը է:

Նաեւ աւաակի օգին կրնայ շինուիլ այս կերպով: Թող դնէ նախորդ կիրի և աւաակի աղին խառնուրդը շիշի մը մէջ և շիշին բերանը օդախիտ յարմարցնէ ծուռ խողովակ մը, և խողովակին միւս ծայրը անցնէ ուրիշ շիշի մէջ ուր բաւական մաքուր ջուր լեցուն ըլլայ: Հիմա կանթեղը շիշին տակ թող յարմարցնէ, կազը խողովակին մէջէն կ'անցնի և ջուրէն կը ծծուի՝ որն որ կ'ստանայ շուտ մը աւաակի օգուոյ համը, հոտը և ալկալեան յատկութիւնները:

(*) Տես Բնագիտութիւն, Հ. Նուրիճանեանի երես 78: (Ծ. Թ.)

(*) (Liquide Ammoniaque) նըչառը րուհու անուով դեղագործներուն քով ծախուած հեղուկը: (Ծ. Թ.)

Այս փորձը ըրած ատեն աւելի աղէկ է խողովակին ծայրը ջուրին երեսը բերել, ինչպէս կը տեսնուի Պատ. 18 ին մէջ:

65. Ի՞նչ սարական նիւթերէ կը գոյանայ աւակը:

Չրածինէ և բորակածինէ:

66. Ի՞նչ քանակութեամբ կը գտնուին այս սարերը աւակին մէջ:

Տասն չորս օխա բորակածին, 3 օխա ջրածին կը կազմեն 17 օխա աւակ:

Ծանօթ. — Հարիւր օխա աւակը 17²/₃ օխայի չափ բորակածին կը պարունակէ:

67. Ի՞նչ դէպքերու մէջ աւակը բնականաբար յառաջ կուգայ:

Կենդանական և բուսական նիւթերուն փտտելէն, աղբի կոյտերու բորբոքումէն, և մէզին բորբոքումէն յառաջ կուգայ, տաք ախոռներու մէջ զգացուած հոտին զլխաւոր պատճառը այս է:

68. Եթէ աւակ գտնուի փսսած նիւթերու մէջ, ի՞նչպէ՞ն կրնա ցուցնել զայն:

Քիչ մը կիր կը խառնեմ այն նիւթին մէջ, եթէ աւակ կայ մէջը՝ հոտէն յայտնի կ'ըլլայ:

69. Եթէ այնպիսի նիւթ մը աւակ փախչելու վրայ ըլլայ, ի՞նչպէ՞ս կրնա ցուցնել:

Իր հոտէն, և կամ փետուր մը կը թափսեմ զօրաւոր քացախի կամ աղի ոգւոյ մէջ, և այն նիւթին վրայ կը բռնեմ եթէ աւակ ցնդելու վրայ է, ճերմակ մուխեր պիտի տեսնուին փետուրին ծայրը:

Ծանօթ. — Թող բացատրէ ուսուցիչը այս բա-

նը, այսպէս թաթխուած փետուր մը բռնելով աւակի ոգիին վրայ և կամ կիրի և աղ-աւակի խառնուրդին վրայ, այն ատեն թանձր ճերմակ մուխեր կը տեսնուին և կը ցուցնեն թէ աւակը ցնդելու վրայ է անտեսանելի կազի մը ձեւով:

70. Ի՞նչ է բորակական բրոււսը:

Բորակական թծուուտը խիստ և կիզիչ հեղուկ մ'է, որուն ռամկօրէն ժանտաչուր ալ կ'ըսեն (aequoi-fortis). բորակական թծուուտը ուրիշ թծուներէ որոշող յատկութիւնները այս կերպով կրնան 'ի ցոյց բերուիլ. 1⁰ Մատերը կը դեղնեցնէ երբոր զանոնք այրելու չափ զօրաւոր է. 2⁰ Երբոր կտոր մը պղնձի վրայ թափուի կը տաքցնէ և կապոյտ գոյն մը կուտայ և կարմիր մուխեր կ'արձկէ. 3⁰ Երբ շաքարի կամ օսլայի վրայ թափուի և տաքցուի՝ նոյն կարմիր ծուխերը յերեւան կ'ուզան:

71. Ի՞նչ բանէ կը գոյանայ բորակական բրոււսը:

Թծուածինէ և բորակածինէ միայն:

72. Ի՞նչ քանակութեամբ կը միանան այս երկու սարական մարմնիք բորակական բրոււսը յառաջ բերելու համար:

Տասն չորս օխա բորակածին և 40 օխա թծուածին կը կազմեն 54 օխա չոր բորակական թծուուտ:

Ծանօթ. — Խանութները ծախուած ժանտաչուրը (քեզապ) չոր բորակական թծուուտն է շատ ջրով խառնուած:

73. Ի՞նչ դէպքերու մէջ բորակական բրոււսը ինքնիշխան կը գոյանայ:

Աղբի կոյտերուն մէջ, և հողի մէջ գործարանաւոր մասանց փտտելու ատենը, և օդի մէջ՝ ուր մարմին մը կ'այրի:

Ծանօթ. — Փայտ կամ ածուխ վառած ատեն քիչ քանակութեամբ բորակական թթուում կը գոյանայ օդին մէջ, հոն գտնուած թթուածինը քիչ մը բորակածնի հետ միանալով: Հարաւային Ամերիկայի մէկ քանի մասերուն մէջ շատ բորակ պարունակող հին հողեր կան մեծամեծ բակերու մէջ, որոնք կը ծախուին բորակի գործարաններուն, ուր ջուրի մէջ լրւալով զայն կը շոգիացնեն եւ բորակը կ'ստանան:

34. Աւշակը եւ բորակական բրուուսը ի՞նչպէս կը մտնեն սնկոց մէջ:

Ասոնք հողի մէջ ջրով կը լուծուին, և շատ նուրբ վիճակի մէջ արմատներէն վեր կը քաշուին:

35. Ի՞նչ նիւթեր յառաջ կուգան սնկոց մէջ օգնութեամբ բորակական բրուուսի, աւշակի եւ այն մարմնոց՝ որք բորակածին կը պարունակեն:

Այն բուսային նիւթերը յառաջ կուգան որք բորակածին կը պարունակեն բնաստիւնձի պէս:

ՅՕԳՈՒՍ.Ծ Զ. — Քաղաքուրբիւն սնկային բելի, օսլայի, շաքարի, խէժի, եւ հողական բրուուսի եւ բէ ի՞նչպէս կը կազմուին ատոնք հողին կամ տունի մէջ:

36. Ի՞նչ սարական մարմններէ կը բաղկանան կ'ըսէիք սնկային բելը (բնաքել), օսլայն, խէժը, շաքար, եւ հողական կամ հողային բրուուսը:

Բնածուխէ, ջրածինէ և թթուածինէ:

37. Կրնա՞նք նաեւ ըսելու բնածուխէ (ածխածին) եւ ջուրէ միայն կազմուած են:

Այն, որովհետեւ անոնց պարունակած ջրածինը և թթուածինը միշտ ջուր շինելու քանակութեամբ են (1 առ 8):

Ծանօթ. — Կրնայ ուսուցիչը ետ դառնալ նախորդ յօդուածին՝ ուր ջրոյ բաղադրութեանը վրայ խօսեցանք:

38. Որչա՞փ բնածուխ եւ ջուր կը պարունակուի սնկաքելի, ջուր օսլայի, եւ խէժի մէջ:

Երեսուն վեց օխա բնածուխ և 45 օխա ջուր կը կազմեն 81 օխա անկային թել, ջուր օսլայ, կամ խէժ:

Ծանօթ. — Ուսուցիչը կրնայ կախել հետեւեալ աղիւսակը դպրոցին պատին վրայ:

Բնածուխ. Ջուր				
36 եւ 45	օխա կը կազմէ 81 օխա	}	Տեկամել, ջուր օսլայ, կամ խէժ:	
36 եւ 49 1/2	» » 85 1/2			
36 եւ 64	» » 100	}	Պտուղի, խաղողի կամ մեղրի շարք:	
36 եւ 27	» » 63			

Կրնայ նաեւ իր աշակերտաց ուշադրութիւնը հրաւիրել այն նշանաւոր կէտին վրայ թէ անկային թելը, օսլայն, և խէժը թէպէտ յատկութեամբ աննման մէկ մէկու, բայց ամենն ալ ճիշտ մի և նոյն բաղադրութիւնը ունին: (Հարց. 27):

39. Տնկային բելը, օսլայն, խէժը եւ շաքարը ի՞նչ բանէ կը գոյանան սնկոց մէջ:

Կը գոյանան գլխաւորաբար բնածխական թթուումէն և ջուրէն զորս տունկերը կը ծծեն օդէն և հողէն իրենց տերեւներուն և արմատներուն միջոցաւ:

ՏՕ. Ի՞նչպէս կը գոյանան անոնք այս երկու բաղադրեալ մարմիններէն :

Հուտոյ ազդեցութեամբը , բնածխական թթու- ուտը տերեւներէն դուրս կուտայ թթուածինը , մինչդեռ ածուխը (*) կը միանայ բուն-ծառին մէջ գտնուող ջուրին հետ՝ օսլայ և շաքար կազմելու համար :

Ծանօթ. — Հոս ուսուցիչը կրնայ տերեւոց պաշ- տօնը եւ բնածխական թթուուտ կազին բաղա- դրութիւնը վերստին կրկնել տալ. (Յօդ. Ե.) :

ՏԶ. Տունկերը իրենց ածուխին մեծ մասը հո- դէ՞ն կ'ստանան րէ՞ օդէն :

Մեծ մասը օդէն կ'ստանան բնածխական թը- թուուտ վիճակին մէջ :

ՏԷ. Քանի որ օդը քիչ բանակուրեամբ միայն կը պարունակէ բնածխական քրուտ կազ , եւ տուն- կերը այսչափ շատ կը ծծեն անկից , վերջապէս չե՞ն հասցներ օդին մէջ գտնուած բոլոր բնածխական քրուտը :

Ո՛չ , որովհետեւ բնածխական թթուուտի նոր պաշարներ կուգան շարունակ օդին :

ՏԸ. Ո՛ւստի կուգան այս նոր պաշարները :

Փլխաւորապէս չորս աղբիւրներէ , կենդանեաց շնչառութենէն , փայտի և ածուխի այրումէն , և բուսոց և կենդանեաց փտտելէն :

Ծանօթ. — Նախ ամեն կենդանիք քիչ մը բնա- ծխական թթուուտ դուրս կուտան իրենց թոքէն ամեն անգամ որ կը շնչեն : Այս բանը կրնայ ՚ի

(*) Ածուխ , բնածուխ կամ ածխածին միւլենոյն նշանակութեամբ գործածուած : (Մ. Թ.)

ցոյց բերուիլ ապակեայ խողովակի մէջէն փչելով պարզ կիրի ջուրին մէջ ատեն մը , ուր կիրի ջուրը կամաց կամաց կաթի պէս կ'ըլ- լայ , ինչպէս որ պիտի ըլլար մէջէն բնածխական թթուուտ անցած ատեն . (Պատ. 19) :

Պատ. 19



ծինին մէջ այրելով :

Երրորդ , օդին մէջ բուսականաց , հողին մէջ արմատներուն և կենդանեաց մնացորդներուն փտտիլը , այրման մէկ թեթեւ տեսակն է , որով անոնց ածխածինը վերջապէս բնածխական թը- թուուտի կը դառնայ :

Չորրորդ , շատ բնածխական թթուուտ դուրս կուգայ երկրիս ճեղքուածներէն , մասնաւորապէս հրաբլխային երկիրներու մէջ : Ասիկայ այս կազին մշտնջենական առատ մէկ աղբիւրն է :

ՏԹ. Ուրեմն տունկէ եւ կենդանիք իրարու մէջ փոխադարձուած սնունդներով կ'ապրին ինչպէս որ կ'երեւի :

Այո՛ , կենդանիք բնածխական թթուուտ կ'ար- տադրեն որով տունկերը կ'ապրին , և այն բնա- ծխական թթուուտէն և ջուրէն միատեղ տունկերը օսլայ կ'արտադրեն որով կենդանիք կ'ապրին :

ՏՑ. Ի՞նչպէս կը գոյանան հողին մէջ , հողա- կան քրուտը եւ ուրիշ նման սեւագոյն նիւրերը :

Տնկոց թելերը և օսլայն իրենց ջրոյն մէկ մասը կորսնցնելով՝ հողատական թթուուտին նման սեւա-

գոյն նիւթերու կը դառնան հողին մէջ :

Ծանօթ . — Ուսուցիչը աղիւսակին վրայէն (Հրց . 78) պիտի ցուցնէ թէ հողտակն թթուուտը արդարեւ զինքը կազմող նիւթերէն աւելի քիչ ջուր կը պարունակէ , պէտք է տեղեկացնել նաեւ իւր աշակերտները՝ որ օդի մէջ եղած թթուածինին ազդեցութեամբ , բուսային նիւթերն ուրիշ փոփոխութիւններ եւս կը կրեն , մինչեւ որ իրենց ածուխը վերջապէս բնածխական թթուուտի դառնայ , ինչպէս որ հաստատուած է Հարց . 83ի ծանօթութեանը մէջ :

ՏԵ . Ի՞նչ նպասակի կը ծառայեն հողի մէջ հող-սական բրուուսը եւ ուրիշ գործարանաւոր բաղադրեալները :

Մասամբ իւր կը կերակրեն և մասամբ իւր ալ կը պատրաստեն կամ կը տանին ուրիշ տեսակ կերակուրներ տնկոց արմատներուն մէջ :

ՅՕԳՈՒՍԾ Է . — Բազադուրիւն հարպի , բնաստ-սինձի , եւ բնաքելի , եւ թէ ի՞նչպէս կը գոյանան նո՞ս կենդանեաց եւ ճնկոց մէջ :

ՏԶ . Տնկոց եւ կենդանեաց իւրը կամ հարպը ի՞նչ բանէ կը գոյանայ :

Ածխածինէ , ջրածինէ և թթուածինէ կը գոյանայ :

ՏՏ . Կրնա՞յ ըսուիլ թէ իւրերը ածուխէ եւ ջուրէ կը գոյանան , ինչպէս որ օսլայի եւ շաքարի համար ըսուեցաւ :

Ո՛չ , որովհետեւ շատ քիչ թթուածին կը պարունակեն :

Ծանօթ . — Ինչպէս որ տեսուեցաւ ջուր կազմելու համար եօթը մաս թթուածինի պէտք էր

մէկ մաս ջրածին , բայց ճարպերը իրենց մէջ եղած ջրածինի համեմատութեամբ խիստ քիչ թթուածին կը պարունակեն :

ՏԾ . Ո՛ւսի յառաջ կուգայ կենդանեաց հարպը : Գլխաւորաբար բուսային և ուրիշ տեսակ կերակուրներու ճարպէն :

ՏԹ . Բնաստսինձը եւ բնաքելը ո՞ւսի կը գոյանան :

Ածխածինէ , ջրածինէ , թթուածինէ և բորակածինէ , քիչ մ'ալ լուսակիրէ և ծծումբէն :

Ծանօթ . — Բնաստսինձի , ցորենի ալիւրի և վարսակի ալիւրի , մազի , բուրդի և մսոյ մէջ ծծմբոյ ներկայութիւնը կրնայ ցուցուիլ այսպէս , առ փայլուն թէյի դրգալ մը և կամ արծաթեայ դրամ մը և տաքցուր զայն կանթեղի վրայ և թափէ վրան քիչ բան վերոյիջեալ նիւթերէն : Յիշեալ նիւթին մէջ պարունակուած ծծումբը կը սեւացնէ արծաթին վրայ դպած տեղը :

ՏՂ . Տուկերը իրենց բնաստսինձը կազմելու համար պէ՞տք էր ամեն նիւթերն օդէ՞ն կ'ստանան իրենց սերեաց միջոցաւ :

Ո՛չ , բորակածինը , ծծումբը և լուսակիրը հողէն կ'ստանան իրենց արմատներուն միջոցաւ :

Ծանօթ . — Վանորոյ խիստ կարեւոր է այս նիւթերէն աւելցնել այն հողին՝ ուր անոնցմէ այնչափ քիչ քանակութեամբ կը գտնուին , որ տունկերն չեն կրնար զանոնք վեր առնելու :

ՏՃ . Կենդանին ալ իւր ղնդերային բնաքելերը կը կազմէ՞ այն ածխածինէ եւ ջրածինէ եւ ալ սարսիկան մարմիններէ որոնցմէ որ բնաքելերը կը գոյանային :

Ո՛չ , կենդանին պատրաստուած կ'ստանայ զայն տնկոց բնաստսինձէն :

Ծանօթ. — Ուսուցիչը թող յիշեցնէ իւր աշակերտաց Հարց. 21 ը ուր որ հաստատուած է թէ բնաստօնն ձը եւ բնաթելը գրեթէ միեւնոյն բաներն են, և պէտք է նոցա ուշագրութիւնը հրաւիրել այն շահագրգիռ գործողութեան վրայ, թէ տունկը կը պատրաստէ ամէն բան բնաստօնն ձի ձեւով զոր կենդանին կը գործածէ իւր մարմնոյ մասերը կազմելու համար, տունկը արդարեւ կենդանոյն ծառան է:

ՅՕԳՈՒԱԾ Ը. — Նիւթեր՝ որոնցմէ կը գոյանան սնկոց, հողոյ եւ կենդանեաց անգործարանաւոր, հանգային, կամ անայրելի մասերը:

Պ3. Ի՞նչ նիւթերէ կը գոյանայ հողերուն, սնկոց եւ կենդանեաց անգործարանաւոր կամ հանգային մասերը:

Կալի (բօթաս), նատրոն (սօտա), կիր, մակնեզիա, երկաթի *ոքսիտ* (*), մանկանէզի որքսիտ, պողլեղածին, գայլախազ, ծծումբոյ թծու, լուսակրի թծու, պօրաքսի թծու, քլօրին, եօտին, պրոմին և ֆլօրին, ահաւասիկ ասոնք են որք կը կազմեն հողերուն, տնկոց, և կենդանեաց հանքային մասերը:

Ծանօթ. — Թող ուսուցիչը քիչ մը կալի կամ հասարակ փայտի մոխիր տայ աշակերտացը, որպէս զի նոքա աշխարհեան ըսուած համին ընտանեան եթէ առաջուց ընտանեցած չ'են:

Պ4. Ի՞նչ է կալին (բօթաս):

Հասարակ կալին՝ ձերմակ փոշի մ'է, որն որ մասնաւոր համ մը ունի Աշխարհեան կոչուած,

(*) Ոքսիտ բառը թծուով թարգմանած է Հ. Քաշուհին, բայց թծու բառին հետ չչիոթելու համար մենք ուզեցինք ոքսիտ բառը գործածել:

այս փոշին օդին մէջ կենալով կը թրջուի, և եթէ երկար ատեն կենայ չուր կ'ըլլայ: Կալին ձեռք կը բերուի այրած փայտին մոխիրը լուսլով և յետոյ այն հեղուկը եռացնելով մինչեւ որ չորանայ

Պ5. Ի՞նչ է նատրոնը (սօսա):

Հասարակ նատրոնը բիւրեղացած նիւթ մ'է, սա ալ ունի աշխարհեան համ մը, բայց կալին հակառակ՝ ասիկայ օդին մէջ կենալով կը չորանայ, և դիւրափշուր կը լինի: Նատրոնը ծովու աղէն կը շինուի:

Ծանօթ. — Ուսուցիչը հասարակ նատրոնի կտոր մը կը ներկայացնէ իւր աշակերտներուն եւ կը բացատրէ թէ ինչ կը նշանակէ բիւրեղ բառը: Այս բիւրեղացեալ նատրոնը առ հարիւր 62 3/4 ջուր կը պարունակէ: Երբ տաք օդին մէջ կը դրուի մէջը գտնուած ջուրին մէկ մասը կը ցնդի, և բիւրեղները կը փխրին: Բայց եթէ տաք փուսն մը մէջ դրուելու ըլլայ բոլոր ջուրը քաշուելով ամեն մէկ հարիւր օխա նատրոնէն 37 1/4 օխա չոր նատրոն կը մնայ:

Խանութները ծախուող հասարակ նատրոնը և կալին, բնածխատ կալոյ և բնածխատ նատրոնի կ'անուանուին քիմիագէտներէ: Կիզիչ նատրոնի կամ կիզիչ կալի (caustic) կը դառնան, զանոնք լուծելով իրենց ծանրութեանը տասն անգամին չափ ջրոյ մէջ և եռացնելով ծանրութեանը կիսոյն չափ կրոյ մէջ: Նատրոնի չոր բնածխատը որն որ նատրոնի մոխիր անունով կը ծախուի, ծառերուն արմատին քով գտնուած տեսակ մը դեղին որդերը ջարդելու մէկ հատիկ դեղ է:

Պ6. Ի՞նչ է կիրը:

Կիրն է ձերմակ հողային նիւթ մը՝ որն որ կը ստացուի հասարակ կրաքարը այրելով: Կիրը

Թեթեւ կիրզից համ մ'ունի, երբոր վրան ջուր թափուի կը տաքնայ և կը մնարի:

Ծանօթ. — Ուսուցիչը կտոր մը կիր կը ներկայացնէ աշակերտաց և թող կուտայ որ համը նային, յետոյ վրան ջուր կը թափէ՝ որ տաքնալով կը փխրի, այսպէս աշակերտք կը սովորին թէ Ի՞նչ կը նշանակէ մարիչ բառը:

600 օրս ջուրի մէջ կը լուծուի մէկ օրս կիր և յառաջ կուգայ կիրի ջուր:

97. Ի՞նչ է մակնէզիան:

Մակնէզիան՝ ճերմակ և գրեթէ անհամ փոշի մ'է, որ կը ծախուի 'ի շուկայն գալլիկնաք մակնէզիա անունով: Մակնէզիան կը հանուի ծովու ջուրէն և տեսակ մը կրաքարէն որ մակնէզիան կրաքար կ'անուանուի (Magnesian-limestones):

98. Ի՞նչ է երկաթը:

Երկաթն է մետաղ ինչ, կարծր, և կապոյտ-մոխրագոյն, որն որ մեծ քանակութեամբ կ'ելլէ Եւրոպայի երկաթի գործարաններէն, և կը ծառայէ շատ կարեւոր նպատակներու:

Ծանօթ. — Ուսուցիչը կը բացատրէ մեծադ բառը, ցուցնելով թէ այս հասարակ մետաղները, ինչպէս են երկաթ, պղինձ, կապար, արծաթ և ոսկին, ունին մասնաւոր փայլունութիւն և ծանրութիւն մը, զոր չ'ենք տեսներ փայտի, քարի և այլ նիւթոց վրայ՝ որոնց մեծադ անունը չը տրուիր:

99. Ի՞նչ է երկաթի ռֆսիսը:

Երբ երկաթի խարտուկը կամ խարտոցուած երկաթը բաց օդին մէջ կորուի յայտնի է որ հետզհետէ ժանգով մը կը ծածկուի: Այս ժանգը կը բաղկանայ երկաթէն և թծուածին կազէն, զոր

երկաթը կը քաշէ թաց օդէն, և այս ժանգը երկաթի ռֆսիս կ'անուանուի:

Ծանօթ. — Թող ուսուցիչը աւելի աղէկ բացատրէ զայս: Երբոր մետաղները թթուածինի հետ խառնուին՝ նոր բաղադրեալ մարմիններ կը կազմեն: Սնդկի կարմիր ոքսիտին վրայ նախնի թաց գրուածը կրկին աչքէ անցնելով, ուր որ կանթեղին ջերմութեամբ այս բաղադրեալ մարմինը իր մասերուն՝ այսինքն թթուածինի և զուտ սնդկի վերլուծելու կերպը տեսած էր, (Հարց. 29 Ծան.):

(Հարց. 31 Ծան.) Երկաթի հասարակ ժանգն է կարմիր ռֆսիս ըսուածն, որն որ իւր այս կարմիր գոյնը հողին կուտայ: Երկաթագործին սովին վրայէն վար ինկած երկաթի թեփերը կամ թերթիկները աւելի սեւ ոքսիտ կը պարունակեն: Երկաթի հանքերը այս վերջին տեսակ ոքսիտէն կը բաղկանան, բայց փոսն մէջ ածուխի կրակով կը բազկանան, բայց փոսն մէջ ածուխի կրակով կը կորսնցնեն և հասարակ մետաղ-երկաթի վիճակը կ'ըստանան:

100. Ի՞նչ է մանկանեզի ռֆսիսը:

Մանկանեզի ռֆսիս կ'ըսուի այն նիւթը որ կը բաղկանայ թծուածինէ և մակնէզ քուած մետաղէն: Շատ նման է երկաթի ոքսիտին, բայց հողերու և տունկերու մէջ շատ փոքր քանակով կը գտնուի:

101. Ի՞նչ է գալլախազածին (silica):

Գալլախազածին կ'ըսուի այն բանը որ գալլախազ քարին, բիւրեղացած ժայռերուն, և հասարակ աւազին կամ աւազաքարին նիւթը կը կազմէ:

102. Ի՞նչ է պաղլեղածին:

Պաղլեղածինը՝ ճերմակ և անհամ հողի պէս փո-

շի մ'է, պաղլեզին մէջ կը գտնուի, կաւոտ հողերու և կամ բրտի կաւերուն կարծրութիւնը կ'ուտայ:

Ծանօթ. — Ուսուցիչը կը ցուցնէ պաղլեզածինի պատրաստութիւնը, հասարակ նատրոնի լուծուած ջուրը կը հեզու պաղլեզի լուծուածին վրայ, այս խառնուրդը կաթի պէս կ'ըլլայ և պաղլեզածինը ճերմակ փոշիի ձեւով տակը կը նստի, զոր կրնայ ժողովել կտոր մը կտաւի վրայ:

103. Ի՞նչ է ծծմբական քրուուսը (sulphuric acid) (զան Էաղը):

Ծծմբական թթուուտը խիստ թթու, այրող, ծանր, և իւզային հեղուկ մ'է, որն որ կը տաքնայ ջուրի հետ խառնուելով, այրող ծծումբէն կը շինուի, և կը գտնուի գանձի, պաղլեզի, և կրաքերեան (*) և էքսօմի (Ինկիլիզ թուզու) աղերուն մէջ:

Ծանօթ. — Մէկ օխա ծծումբը երեք օխայի չափ խիստ զորաւոր ծծմբական թթուուտ կարտադրէ (առեւտուրի մէջ ծախուած տեսակէն):

Ուսուցիչը կը ներկայացնէ աշակերտաց ծծմբական թթուուտը, և կը ցուցնէ նորա իւզային թանձր երեւոյթը, ամանէ աման պարպելով, կը ցուցնէ թէ ջուրի հետ խառնելով ի՞նչպէս կը տաքնայ եւ կամ յարգի շիւղը ի՞նչպէս կայրի կը սեւնայ նորա մէջ: Կը հարցնէ աշակերտաց այս գրքիս մէջ յիշուած երեք խիստ զորաւոր և հասարակ թթուուտներու մասնաւոր յատկութեանցը վրայով:

— Ծծմբական թթուուտը իւզի պէս է ըստ երեւոյթին, կը տաքնայ ջուրի հետ խառնուելով,

(*) Յանուն կրաքեր տարրագէի գերմանացոյն: Այս աղին sulfate de soude ալ կ'ըսեն:

(Մ. Թ.)

յարգի շիւղը կը խանձէ, կամ կը սեւցնէ, և ջրածին կազ դուրս կուտայ երկաթի կամ դինկի վրայ թափուած ատենը: — Աղի ողին, (Թուզ բուհու Muriatic) որ օդին մէջ ճերմակ ծուխ կ'արձակէ, և թէ աւշակի ոգիին թաթխուած փետուր մը վրան բռնուի, ճերմակ մէգ մը կը կազմէ. և եթէ մանկանէզի սքսիտին վրայ թափուի, ինչ որ դուրս կուտայ. (Հարց. 106): — Բորակական քրուուսը՝ մատները դեղին կը ներկէ, եթէ կտոր մը պղինձի վրայ թափուի կապոյտ գոյն կ'առնու, և կարմիր ծուխ կ'արձակէ, և եթէ շաքարով կամ օսլայով տաքցուի սաստիկ կ'ազդէ և առատ կարմիր ծուխ կ'արձակէ:

104. Ի՞նչ է լուսակրական քրուուսը (phosphoric-acid):

Լուսակրական թթուուտը՝ խիստ թթու, հաստատուն մարմին մ'է, որն որ կը գոյանայ լուսակիրը օդին մէջ այրելով, առիկայ մեծ քանակութեամբ կը գտնուի կենդանեաց ոսկրներուն մէջ, 100 օխա լուսակիրը այրելով կը կազմէ 227 1/2 օխայ լուսակրական թթուուտ:

Պատ. 20



Ծանօթ. — Եթէ ուսուցիչը ունի կտոր մը լուսակիր, կրնայ կըրկին անգամ ներկայացնել հոս ալ, թէ ի՞նչպէս կ'այրի նա օդին մէջ ճերմակ մուխեր արձակելով, և կրնայ այս արձակեալ մուխերը (որ նոյն իսկ լուսակրական թթուուտն է) ժողովել ամանի մը մէջ,

յիշեալ մուխերուն վրայ ապակիէ պող գաւաթ մը բռնելով, և կամ այրելով լուսակիրը փոքրիկ ամանի մը մէջ, խոշոր գաւաթի մը տակ, ինչպէս որ կը տեսնուի Պատ. 20 ի մէջ: Աւելի պարզ ճամբայ մը կայ, աշակերտները լուսակիր և լուսակրական թթուուտին ծանօթացնելու համար, որ այն է,

Թող առնէ ուսուցիչը հասարակ լուցկիի (քիբրիթ) փայտ մը, և անոր ծայրը չ'բռնկելու աստիճան թող շփէ, անհարթ երեսի մը վրայ, և այն վիճակին մէջ աշակերտաց քթին մօտ տանել տայ, այս կերպով կրնան աղէկ մը զգալ լուսակրի հոտը: Եւ եթէ լուցկիի փայտը աւելի շփուելով բռնկցնէ, ճերմակ բոցով կ'այրի և քիչ ժամանակ ճերմակ մուխ կ'արձակէ, ահա այս ճերմակ մուխն է լուսակրական թիթուուտը:

105. Ի՞նչ է ոսկեբորակական քրուուսը (boracid-acid):

Ոսկեբորակական թթուուտն է ճերմակ հաստատուն նիւթ մը, որն որ կը գտնուի շուկային մէջ ծախուած հասարակ ոսկեբորակին մէջ, և շատ քիչ քանակութեամբ կը գտնուի մի քանի տունկերու մոխրին մէջ:

Ծանօթ. — Դեռ աղէկ մը զխոցուած չ'է թէ այս նիւթը իրականապէս կարեւոր է տնկոց անմանը:


106. Ի՞նչ է քլօրը:

Քլօրը՝ տեսակ մը կազ է, գոյնը կանանչի զարնոյ դեղին է, ունի հոտ մը խիստ զօրաւոր հեղձուցիչ, և $2\frac{1}{2}$ անգամ ծանր է քան ըզ հասարակ օդը, ճրագը կը վառի անոր մէջ աղօտ ծխային բոցով մը, և կենդանին կը մեռնի, հասարակ ազին մէջ կը գտնուի քլօր շատ մեծ քանակութեամբ:

Ծանօթ. — Այս կազը, շուտով կրնաս պատրաստել հասարակ շիշի մը մէջ (Տես պատ. 21), ազի ոգի լեցնելով մանկանէզի սեւ ռֆաիսին վերայ, և մեղմիկ կրակ մը տալով անոր: Եթէ յիշեալ շիշը անգոյն ա-պակիէ մը ըլլայ՝ կազին հոտը

և գոյնը և վառած մոմին վրայ գործած ազդեցու թիւնը կրնաս ցուցնել նոյն շիշին մէջ ուր կազը

Պատ. 21



պատրաստուած է: Կազը ծանր ըլլալուն պատճառաւ նոյն շիշի վրայ խցուած ծուռ խողովակի մը միջոցաւ այս կազը կըրնայ ժողովուրիլ ուրիշ պարագ պահան մը մէջ, պիտի տեսնուի որ ի՞նչպէս կազը կը ժողովուրի ամանին յատակը, և կամայ կամայ բարձրանալով ամանին մէջ գտնուած օդը դուրս կը վանէ, մինչեւ որ ամանը լեցուի կանանչի զարնոյ դեղին կազով: Այն ատեն դասատուն կը ցուցնէ, Ա. կազին ծանրութիւնը, և թէ ի՞նչպէս ճրագը կը վառի նորա մէջ յամանէ յաման պարպելով, ինչպէս 12 Պատկերին մէջ կը ատենուի: Բ. Թէ՛ ջուրը կը ծծէ՛ զայն և անոր համը և գոյնը կ'ստանայ: Գ. Թէ՛ կը թափէ և կ'անհետացնէ բուսային ներկերով տպուած կտաներու գոյնը: Դ. Թէ՛ կը բռնկցնէ իւր մէջը մոցուած լուսակրի կտորը: Թող ուսուցիչը ի՛յուշ ածէ սա զարմանալի կէտը թէ այս խիստ վնասակար կազն է որ կը կազմէ այն առողջութեան օգտակար նիւթին այսինքն հասարակ ազին կէս ծանրութեանէն աւելին, 10 օխտ հասարակ աղը կը պարունակէ 6 օխտ քլօր:

և կամայ կամայ բարձրանալով ամանին մէջ գտնուած օդը դուրս կը վանէ, մինչեւ որ ամանը լեցուի կանանչի զարնոյ դեղին կազով: Այն ատեն դասատուն կը ցուցնէ, Ա. կազին ծանրութիւնը, և թէ ի՞նչպէս ճրագը կը վառի նորա մէջ յամանէ յաման պարպելով, ինչպէս 12 Պատկերին մէջ կը ատենուի: Բ. Թէ՛ ջուրը կը ծծէ՛ զայն և անոր համը և գոյնը կ'ստանայ: Գ. Թէ՛ կը թափէ և կ'անհետացնէ բուսային ներկերով տպուած կտաներու գոյնը: Դ. Թէ՛ կը բռնկցնէ իւր մէջը մոցուած լուսակրի կտորը: Թող ուսուցիչը ի՛յուշ ածէ սա զարմանալի կէտը թէ այս խիստ վնասակար կազն է որ կը կազմէ այն առողջութեան օգտակար նիւթին այսինքն հասարակ ազին կէս ծանրութեանէն աւելին, 10 օխտ հասարակ աղը կը պարունակէ 6 օխտ քլօր:

107. Ի՞նչ է եօսը:

Եօսն է հաստատուն, մուծ, կապար-գորշագոյն նիւթ մը, որ ունի մասնաւոր համ մը, թուխ կը ներկէ թուղթը, և մատերը, կապոյտ գոյն

մը կուտայ թրջուած օսլային , և տաքնայով մանիշակագոյն շոգիի կը դառնայ :

Ծանօթ. — Ուսուցիչը պիտի ներկայացնէ եօսին հետեւեալ մասնաւոր յատկութիւնները , ջուրը կը լուծէ իւր ծանրութեանը 7000 երրորդ մասին չափ եօս . որոյ թխագոյն լուծուածքը կուտայ գեղեցիկ կապոյտ գոյն մը օսլային , այս յատկութեամբ՝ եօսը և օսլայն միշտ մէկգմէկ յերեւան կը հանեն : Յիշեալ լուծուածքին մէկ կաթիլը փշրուած հունտի մը , գետնախնձորի շերտերուն եւ կամ մէջը օսլայ պարունակող ջուրին կապոյտ գոյն կուտայ : Եօսը կը գտնուի ծովային տունկերու եւ անոյշ ջուրի տունկերու մէջ , ինչպէս ջրկոտեմի (սու թէրէսիի) մէջ , եւ յաճախ այն ջրերու մէջ ուր այս բոյսը կը բուսնի , եօսի հետքերը գտնուեցան նաեւ մթնոլորտային օդին մէջ , անձրեւի եւ ձեան ջրերուն մէջ : Փոքր քանակութեամբ գտնուեցաւ փայտի մոխրիին մէջ , եւ կ'երեւի թէ կարեւոր է նա մեր բոլոր մշակեալ տնկոց ամմանը համար :

108. Ի՞նչ է պրուր :

Պրուր՝ է մուծ , մուծ-կարմիր ծանր հեղուկ մը , ունի մասնաւոր խիստ հոտ մը , օսլայն դեղինի կը ներկէ և կը գտնուի հողերու ու տնկոց մէջ շատ քիչ քանակութեամբ :

Ծանօթ. — Այս նիւթը համեմատաբար հազուագիւտ է , կը գտնուի ծովի ջուրին մէջ եւ աղային աղբիւրներու մէջ . եւ որովհետեւ շատ փոքրիկ քանակութեամբ կը գտնուի տնկոց մէջ , մինչեւ հիմա ալ զայն շատ քիչ տունկերէն զատել կարող եղան :

109. Ի՞նչ է ֆլօրը :

Ֆլօրը է խիստ մաշեցուցիչ կամ կիզիչ կազ մը որն որ կը գտնուի քիչ քանակութեամբ կեն-

դանեաց ոսկրներուն և մասնաւորապէս ակուայներուն մէջ :

Ծանօթ. — Եթէ ուսուցիչը ունի ֆլօրակաւ բիւրեղի կտոր մը , թող փոշիացնէ զայն , և զօրաւոր ծծմբոյ թթուով թրջելով տաքցնէ մեղմիկ , գոգաւոր կապարեայ թիթեղի մը վրայ , այն ատեն թանձր ձերմակ մուխեր կ'ելլեն . եւ այս մուխն է որ կը մաշեցնէ կապարին վրայ գրուած ապակին , ահա այս կիզիչ մուխերուն մէջ կը պարունակուի ֆլօրը : Ան ոսկրի կամ ակուայի կտոր մը , սեւ ածուխի պէս այրելով փոշի ըրէ , գիր կապարեայ թիթեղին վրայ , խառնէ զայն իւր ծանրութեանը չափ արջասպով , եւ կամաց կամաց տաքցուր , առ պատուհանի ապակիէն կտոր մը , վրան մեղրամոմ քսէ , եւ սրածայր գործիքով մը այս մեղրամոմին երեսէն գրէ ապակիին վրայ , հիմա յիշեալ ապակին գոցէ կապարեայ պնակին վրայ , մոմապատ երեսը ի վայր դարձնելով , ապակիին գրուած տեղերը միայն կը մաշին , եւ այս բանը կ'ապացուցանէ որ ակուայներու եւ կամ ոսկրներու մէջ ֆլօր կը գտնուի , բայց ասիկայ առաջինէն աւելի փափուկ փորձ մ'է : Եթէ մաշումը կամ կիզումը տկար եղած է՝ ապակին մաքրելով եւ կամ վրան շունչ տալով միայն կրնայ տեսնուիլ գրուած գիրերը :

609-ՈՒՍ.Ծ Թ. — Ծագումն եւ բնոյճանուր յատկութիւնն հողոյ :

110. Ի՞նչ երկու գլխաւոր մասերէ կը բաղկանան հողերը :

Հողերը կը բաղկանան մէյմը գործարանաւոր և մէյմ'ալ անգործարանաւոր կամ հանքային մասերէ :

111 . Հողին գործարանաւոր մասը ի՞նչ բաներէ յառաջ կուգայ :

Փտտած ծառերու արմատներէն և կոճղերէն , կենդանեաց աղբէն և կենդանեաց դիակներէն , և այլեւայլ ազգի միջատներէն յառաջկուգայ :

112 . Այս գործարանաւոր նիւրը կը կազմէ հորը մեծագոյն մասը :

Թրիքոտ հողերուն մինչեւ երեք չորրորդը կը կազմէ երբեմն . իսկ զօրաւոր և պարարտ հողերուն ամբողջ ծանրութեան մէկ քսաներորդ կամ մինչեւ մէկ տասներորդ մասէն աւելին չ'է սովորաբար , (հոս խօսքը չորցած հողի վրայ է) :

113 . Հող մը կրնա՞յ աղէկ բերք տալ երէ գործարանաւոր մաս չ'պարունակէ իր մէջ :

Մեր բարեխառն կլիմաներուն մէջ չ'է : Պարարտ հող մը հասարակօրէն կը պարունակէ առ նուազն իր ծանրութեան մէկ քսաներորդին չափ (5 0/0) գործարանաւոր նիւթ :

114 . Գործարանաւոր նիւրը կանի՞ կամ կը նուա՞գի հողոյն մէջ անոր մեակուելու կերպին համեմատ :

Այո՛ , կը նուազի երբոր հողը յաճախ կը մշակուի կամ կը ցանուի , և կամ զէջ կերպով աղբուի , և կ'աճի երբոր հողին վրայ ծառեր տընկուին , երբոր շարունակ կենդանեաց ճարակատեղի ըլլայ . և կամ ագարակին աղբերը և բաղադրեալ թրիքները անոր (հողին) վրայ բարդուին :

115 . Այս գործարանաւոր նիւրը ի՞նչ նպասակի կը ծառայէ հողին մէջ :

Կը մատակարարէ այն գործարանաւոր սնունդը զոր տունկերը կը քաշեն հողին մէջէն , իւրեանց արմատներուն միջոցաւ :

116 . Տունկեր հողէ՞ն կ'ստանան իրենց կերակուրին շատ :

Տակոց հողէն քաշած գործարանաւոր կերակուրին քանակութիւնը կը զանազանի տունկին տեսակին համեմատ , հողին և եղանակին և կամ կլիմային տեսակներուն համեմատ , բայց միշտ առաւելութեամբ կը գտնուի և հարկաւոր է տունկերուն առողջ աճմանը համար :

117 . Երէ տունկեր կը քաշեն հողէն միշտ այս գործարանաւոր նիւրը , միքէ՞ն հողը չի սկարանար , եւ անբերի չըլլա՞ր :

Կը տկարանայ և անբերի կ'ըլլայ եթէ գէշ կերպով խնամուի , և շարունակ բերքը առնուի (Հարց . 114) :

118 . Ի՞նչպէս կրնաս շարունակութեան մէջ պահել այս մասակարարումը :

Հողին մէջ կանանչեղէն բաներ մշակելով , և կամ երկայն արմատ ձգող առուոյտ կամ թէ ուրիշ տունկեր մեծցնելով , և կամ բոլոր չոր խոտը և յարդը աղբի պէս հողին ետ դարձնելով , երկիրը կենդանեաց ճարակատեղի ընելով , և կամ ծառեր տնկելով :

Ծանօթ . — Դասատուն օգտակար կերպով կըրնայ լուս սբանել այս խնդիրը , ի յուշ ածելով բուն իր գաւառին կամ մերձակայից մէջ հողագործաց գործառնութիւնները , եւ մատնանիչ ցուցնելով աշակերտաց այս բանիս առաւելութիւնները կամ թերութիւնները :

119. Հողին անգործարանաւոր կամ հանգային մասը ուսի՞ յառաջ կուգայ :

Հողին անգործարանաւոր մասը հաստատուն ժայռերուն փշրումէն յառաջ կուգայ :

Ծանօթ. — Ուսուցիչը կրնայ լուսաւորել իւր աշակերտաց միաքը անոնց ուշադրութիւնը հրաւիրելու շէնքերուն քրքրած պատերուն, և փրկարած ժայռերէ յառաջ եկած շեղջերու, և կրաքարի և խիճերու և բլրոց ստորոտը գտնուող այլ եւայլ տեսակ աւազներու վրայ, ցուցնելով թէ արդարեւ ժայռերը կը փշրին օդին մէջ :

120. Բոլոր ժայռերը գլխաւորաբար ի՞նչ բաներէ կը բաղկանան :

Կը բաղկանան քիչ կամ շատ կարծր խճաքարէ, կրաքարէ (*) և կաւէ, կամ ուրոյն, և կամ այլեւայլ քանակութեամբ ի միասին խառնուած :

Ծանօթ. — Ուսուցիչը իբրեւ օրինակներ կրնայ ներկայացնել,

Առագախարին, կարմիր կամ ճերմակ, և կամ ուրիշ հասարակ քարերը :

Կրախարին, կաւիճը, կուճը (մէրմէր), կամ այլ կրաքարերը :

Կաւին, բրտի կաւը, գրաքարի տեսակները, (պլաքա) և շիւշի շինելու յատուկ կաւը եւայլն :

121. Ամեն սեսակ հողերը գլխաւորաբար մի եւ նոյն սեսակ նիւթերէ՞ կը բաղկանան :

Այո՛, ամեն հողեր կը բաղկանան գլխաւորաբար աւազէն, կաւէն, կիրէն :

122. Ի՞նչպէս պիտի անուանես այն հողը որ

(*) Կրաքարը պէտք չէ շփոթել գրաքարի հետ. կրաքար կը սուին անոնք որոց կազմութիւնը կիրէ յառաջ եկած է մեծագոյն մասամբ. իսկ գրաքար կը սուին անոնք, որոց վրայ գիր կը գրուին, ինչպէս պրախն, ծանօթ բոլոր դպրոցի աշակերտաց: (Ծ. Թ.)

այս նիւթերուն մէկէն աւելի շատ քանակութեամբ կը պարունակէ :

Եթէ աւելի շատ աւազ կը պարունակէ, աւազուտ հող կ'անուանեմ, իսկ եթէ շատ կաւ, կաւուտ հող, եթէ շատ կիր պարունակելու ըլլայ կրոտ կամ կրային հող կ'անուանեմ :

123. Բայց եթէ հողը ասոնց երկուէն կամ աւելիէն շատ քանակութեամբ պարունակելու ըլլայ ի՞նչպէս պիտի անուանես :

Աւազէն, կաւէն, և քիչ մ'աւելիքէն բաղադրուած խառնուրդը հասարակ զօրաւոր հող պիտի անուանեմ, եթէ կիրը աւելի շատ քանակութեամբ գտնուի՝ կրոտ հասարակ հող պիտի անուանեմ. եթէ կաւ և կիրը շատ գտնուելու ըլլան, կրոտ կաւ պիտի անուանեմ :

Ծանօթ. — Եթէ հող մը վրան թթուուտ թափուած ժամանակ պղպջակներ գուրս կուտայ, կրի բնածխատ կը պարունակէ, եւ պղպջակներուն որքանութիւնը կը ցուցնէ պարունակուած կիրին քանակութիւնը :

124. Ծանր եւ քեթեւ հող ըսելով ի՞նչ կը հասկնաս :

Թե՛ծեւ ըսուած հողերը անոնք են՝ որք շատ քանակութեամբ աւազ կը պարունակեն, իսկ ծանր հող ըսուածները անոնք՝ որք շատ քանակութեամբ կաւ կը պարունակեն :

Ծանօթ. — Ուսուցիչը կրնայ լուսաբանել այս խնդիրը, ցուցնելով այն տեսակ հողերը որք կը գտնուին իւր գիւղին շրջակայները :

125. Այս երկու սեսակ հողերէն ո՞րը աւելի դիւրին կամ աժան կերպով կը մշակուի :

Թե՛ծեւ հողերը որք յաճախ գարիի հող, եզիպ-տացորենի կամ շողգամի հող կը կոչուին:

126. Ինչո՞ւ համար այս սեսակ բերել հողերը գարիի, եգիպտացորենի եւ շողգամի հողեր կ'անուանուին:

Վասնզի փորձով տեսնուած է որ այս տեսակ հողերը մասնաւոր յարմարութիւն մը ունին գարիի, եգիպտացորենի և շողգամի և այլ կանանջ արմտեաց անմանը:

Ծանօթ. — Եթէ աւելի թեթեւ ըլլայ հողը, աւելի աւազուտ, հաճարը (չավտար) և սեւ ցորեանը շատ աղէկ կերպով կը մեծցնէ. Թող ուսուցիչը ցուցնէ աշակերտաց այս երկու տեսակ տարբեր ցորենը, եթէ յառաջուց զանոնք տեսած չեն:

127. Ի՞նչ սեսակ ցաներու աւելի յարմար են ծանր-գորաւոր հողերը:

Վարսակը և առուոյտը աղէկ կը բուսնին ծանր զորաւոր հողերուն վրայ, բայց առաւել զորաւոր և կաւոտ հողերը շատ յարմար կուգան ցորենի, բակլայի, և որիզի (բրինձ) մշակութեան:

ՅՕԿՈՒՍԾ Ժ. — Մշակութիւն հողոյ, խորունկ հերկելով, ներհեւէն հերկելով եւ չորցնելով:

128. Հողը խորունկ հերկելը օգտակար է: Իբրեւ ընդհանուր կանոն խորունկ հերկելը օգտակար է:

129. Ինչո՞ւ համար: Այն պատճառաւ որ տնկոց արմատները կարող կ'ըլլան հողին խորը իջնելու իրենց սնունդ փնտռելու համար:

130. Կա՞ն այնպիսի պարագայներ՝ ուր խորունկ հերկելը աղէկ չ'ըլլար:

Այո՛, կան մի քանի պարագայներ, օրինակ, երբ ներքեւի հողը բոյսերուն համար վնասակար նիւթեր պարունակէ, որոնք հողին մակերեսոյթին վրայ գալով կրնան վնաս հասցնել:

131. Այս սեսակ պարագայներու մէջ ի՞նչ հնար կը բանեցնեն մակերեսոյթի հողը խորագոյն հերկելու համար:

Հողը ներքեւէն կը հերկեն:

132. Ի՞նչ օգուտ ունի ներհեւէն հերկելը:

Ներքեւէն հերկելը այն օգուտը ունի որ վարի հողը կը բանայ առանց զայն երեսը հանելու:

Ծանօթ. — Թող ուսուցիչը բացատրէ հասարակ հերկին եւ ստորերկրեայ հերկին տարբերութիւնները, առաջինը՝ պարզապէս հողին երեսը վար դարձնելէ. իսկ երկրորդը՝ այսինքն ստորերկրեայ հերկը հողը խառնել և թուլցնել է առանց վարի հողը երեսը հանելու, կայ ուրիշ տեսակ հերկ մ'ալ հողը երեսը հանելու, կայ ուրիշ տեսակ հերկ մ'ալ որ կ'ըսուի ախօս և կամ ախան բանալ: Այս ալ կ'ըլլայ ներքեւի հողը արտին երեսը հանելու համար:

133. Ի՞նչ օգուտ յառաջ կուգայ ստորերկրեայ հերկէն:

Օղբ և անձրեւը ստորերկրեայ հողին թափանցելով տակաւ առ տակաւ զայն յարմար կ'ընեն արտին երեսը գալու և բուսոց սնունդ տալու:

134. Այս օգուտները աւելի շուտ ձեռք կը բերուին երբ հողին ներհեւի բացութիւնը չորցնելու համար շինուէին բոս արհեստի ստորերկրեայ ջրանցներ կամ փողակներ, որք վարի հողին ձեռք անձրեւի ջուրը կը փաշեն կը քանին:

Սկորերկրեայ հերկին օգուտները շատ պարագայներու մէջ հազիւ զգալի կ'ըլլան; եթէ հողի մէջ յառաջուց այս չորցնող ջրանցները շինուած չ'ըլլան:

135. Ծանր եւ քեքեւ հող ունեցող արտերը չորացման գործողութեան սովորաբար պէժք կ'ունենան:

Ծանր կաւոտ արտերը շատ խոնաւութիւն կը պահեն, և ընդհանրապէս պէտք կ'ունենան չորնայու:

136. Թեքեւ հողերը պէժք չունին չորացման գործողութեան:

Պէտք ունին, վասնզի այս տեսակ հողերը թէպէտ դրսէն չոր՝ սակայն ներքեւէն թաց են, և այս տեսակ հողերէն շատերը չորացման գործողութեան ենթարկուելով՝ եղած ծախքը գոհացուցիչ կերպով վճարած են:

Ծանօթ. — Ուսուցիչը կրնայ յիշեցնել իւր աշակերտներուն ծովեզրը կամ գետափունքը տեսածնին, որ շատ անգամ աւազին երեսը հովէն կը չորնայ և չոր կ'երեւայ, մինչդեռ քանի մը մատ վարը թաց և ջրի է:

137. Ուրիշ խորութեամբ կը չորցնես արտը:

Եթէ մայր-ջրանց մը ունենամ չորացման գործողութիւնը 30 կամ 40 մատէն աւելի վար չ'եմ իջեցներ:

Ծանօթ. — Ուսուցիչը պիտի բացատրէ թէ, չորացման գործողութիւնը աւելի խորունկ կը շինուի, մասնաւորապէս այն տեղեր ուր որ գետնին շատ վարերը ջրոյ ակունք կը գտնուին, կամ այն երկիրները ուր որ ձմեռ ժամանակ հողին

երեսը նստող սառեր այնչափ խոր կը թափանցեն որ չորացման գործողութեան այս աստիճանի կը վնասեն, բայց եւ այնպէս 30 կամ 40 մատէն վար չ'են պեղուիլ երբոր ջուրը վազել սկսի:

138. Ինչո՞ւ համար այսչափ խորունկէն կը շինես:

Քանզի հողին չորութիւնը որչափ խոր է, բուսոց արմատներն ալ այնչափ խորը երթալու կարող կ'ըլլան:

139. Յաջողակ հողի մէջ բոյսերուն արմատները ո՞րչափ խորը կրնան երթալ:

Մեր կանանչ ցաներուն (*) արմատները, օրինակի համար, առուոյտին և վուշին արմատները երեք ոտքի չափ, շողգամին արմատներն ալ բաց հողին մէջ երկու ոտքէն աւելի խորունկը կրնան երթալ:

140. Ուրիշ պատճառ մ'ալ կայ:

Այո, երբ չորացման գործողութիւնը այնչափ խոր է՝ 20—24 մատ աւելի վար կրնամ հերկել բահով և եզանով (**) առանց վտանգի:

141. Չորացման գործողութիւնը շուրջ հողէն քաշելէ՞ ի՞նչ քաշ ուրիշ նպատակի ալ կը ծառայէ:

Այո, ստորերկրեայ հերկին գործը կատարելութեան կը հասցնէ. գետնէն վարը գտնուող հողին մէջ օդ բանելուն պատճառ կ'ըլլայ, և անձրեւին չուրը այս չորցած հողին ծծել տալով

(*) Գտնանչ ցաներ կ'ըսուին ցորենի և գարիի տեսակ ցաները, որոնք ամեն տարի մի անգամ կը ցանուին և կը հնձուին: (Ծ. Թ.)
(**) Երկայն կոծով ու երկու ախայով երկամէջ քիւսկ մը: (Ծ. Թ.)

բոյսերու արմատներուն վնասակար ըլլալիք ամեն նիւթերը լուանայ կ'ուտայ :

142. Այս սեսակ վնասակար նիւթերը յանախ հաւաքեալ կը գտնուին ստորեկրեայ հողին մէջ :

Այն, ստէպ կը պատահի որ սկզբան աղէկ երեւոյթ ունեցող ցաները, շատ անգամ զլիսիկոր կ'իյնան կը թողնին երբոր իրենց արմատը այն վնասակար նիւթին հասնի :

Ծանօթ. — Ուսուցիչը կրնայ բացատրել այս խնդիրը, աշակերտաց ուշադրութիւնը հրաւիրելով կաւաքարային (*) հող ըստած հողի տեսակին վրայ, վարի հողը շատ երկիրներու մէջ այս նիւթէն խաւ մը կը կազմէ, որով տեղ տեղ հետաքրքրութեան արժանի դէպքեր կը պատահին, ինչպէս Փայֆշարի արեւելեան կողմը և Սկովտիոյ մէջ լուբիան և վարսակը մինչեւ Սպրիլ կամ մինչեւ Մայիս շատ աղէկ կ'երեւին, բայց շատ անգամ կը սեւնան կ'իյնան Յունիսի և Յուլիսի մէջ, երբոր արմատները կը հասնին վերոյիշեալ կաւաքարային հողին, վասն որոյ այս բանը պատահած ժամանակ տեղացիները սովորութիւն ըրած են ըսելու, «Լուբիան և վարսակը օջորրնըզքին գացին», որովհետեւ ասնավաճառ մը տեղի կ'ունենայ այն միջոցին՝ ուր լուբիային դէպքը կը պատահի (**):

143. Չորացման գործողութեան միջոցաւ հողին զարգանալուն ուրիշ բանաւոր պատճառ մ'ալ կայ :

(*) Խառնուրդ կաւոյ ընդ երկամական Թոուուկի (Տես Տարբարանութիւն Քաղնուոյ հատուած 751—850. (Տաճի. աշր պօշաւը): (Ծ. Թ.)

(**) Լուբի սն յանայիր զնոց ըսելիւ լգնն հեղնական ձեւով մը: (Ծ. Թ.)

Այն, անձրեւը ինկած անդէն ծծուելով, չը կրնար լուանայ տանիլ հողի երեսէն (*), և աղբերու մէջ պարունակուած օգտակար նիւթերը հողին մէջ կը ծծուին տակաւին անձրեւի ջուրը ստորերկրեայ փողրակներուն չ'հասած :

Ծանօթ. — Հողերը անձրեւի ջրերէն ալ լոյժ նիւթեր կը ծծեն, այս ալ ուրիշ պատճառ մ'է չորացման գործողութիւնը խորունկ ընելու :

144. Ինչո՞ւ համար ամեն երկիրներու մէջ կաւոս ծանր նոյեւ արօսանքի կ'ըլլան :

Վասնզի այս տեսակ հողերը հերկելու և մշակելու ծախքը այնչափ շատ է որ անոնցմէ առնուելիք բերքը շատ անգամ չ'կրնար ըստ բաւականին վարձատրել երկրագործին աշխատութիւնը :

145. Այս սեսակ ծանր երկիրները ի՞նչպէս կրնան բեքել հողի վերածուիլ եւ աման կեցով գործուիլ :

Չորացման գործողութեան ենթարկուելով, կիր կամ կրախառն հողեր աւելցնելով վրան :

146. Այս սեսակ դարման մը ընդունելէ ետք կրնայ այն կաւոս հողը աւելի առաւ ցորենի բեք սալու :

Այն, չէ թէ միայն մշակութիւնը աւելի աման կ'ըլլայ, այլ նաեւ յառաջմանէ աւելի շատ

(*) Ինչպէս կը պատահի ծանր կաւոս արտերուն՝ ուր հողը չրէն յագած ըլլալով, անձրեւի ջուրը չ'ծծեր, և հետեւապէս հոսանք մը կազմելով արտին երեսի վրայի աղբը կամ գորուոր հողը կը լուանայ կամ կ'առնէ կը տանի: (Ծ. Թ.)

հունձք կուտայ մէն մի լծավար(*) տեղէն և կանանջ արմտիք ալ լաւ կը բուսնին վրան :

147. Բերքի այս առաւելութիւնը բաւական կրնայ ըլլալ չորացման ծախքը հանելու :

Այն, Անգլիոյ, Սկոտլոյ և Իրլանտայի մէջ եղած փորձերը կը հաստատեն զայս, կաւոտ ծանր հողերը չորացման գործողութեան ենթարկելու ծախքը ընդհանրապէս երեք տարույ մէջ, իսկ առ առաւելն հինգ տարուան մէջ կ'առնուի, և բերքերն ալ միշտ կը շարունակեն տարուէ տարի աւելի արդիւնաւոր ըլլալու :

148. Չորացման գործողութեան մէջ քանի՞ գլխաւոր կէտեր կան ուշադրութեան արժանի :

Երեք, բաւականութիւն, աժանութիւն և ամուրուծիւն (**):

ՅՕԿՈՒՍԾ ԺՎ. — Հողին եւ սնկոց անգործարանաւոր մասերուն բաղադրութիւնը, եւ իրարու հետ փախադարձ յարաբերութիւնները :

149. Ի՞նչ նպասակի կը ծառայեն հողերուն անգործարանաւոր կամ հանգային մասերը :

Հողերուն անգործարանաւոր կամ հանգային մասերը երկու նպատակի կը ծառայեն, նախ

(*) Հոս խօսքը Անգլիացոց լծավարին վրայ է, որ Օսմանեան լծավարին գրեթէ չորս անգամին չափ մեծ է: (Ծ. Թ.)

(**) Այս չորացման գործողութիւնը կատարելու համար Անգլիոյ մէջ մասնաւոր ձեւով հողէ փողրակներ և կղմխտրներ կան շինուած, որոց մասին աւելորդ համարեցի եղած փոքր բացատրութիւնները Թարգմանել այս փոքր գրկուրիս մէջ. այս տեսակ երկրագործական գործողութեանց համար յատուկ զիրքեր կան տպուած Եւրոպական լեզուներով: (Ծ. Թ.)

իբրեւ միջոց՝ ուր որ տնկոց արմատները տեղ բռնելով կը ծառայեն զանոնք կանգուն պահելու, և երկրորդ տունկերուն պէտք եղած անգործարանաւոր տունկը կը մատակարարեն :

150. Հողին անգործարանաւոր մասը գլխաւորաբար աւազէ, կիրէ եւ կաւէ կը բաղկանայ (Հարց. 121) ուրիշ նիւթեր չի՞ պարունակեր :

Այն, ուժը կամ ինը տեսակ ուրիշ նիւթեր ալ կը պարունակէ փոքրիկ քանակով :

151. Այս նիւթերուն անունները ըսէ՛ :

Կալի, նատրոն, մագնէզիա, երկամի թծուուկ, (օքսիտ) մանկանէզի թծուուկ, ծծմբական թծուուկ (acid), քլոր, և հաւանակաբար մանիշ (հօտ), Ժահին (պրոմ) և ֆլոր. և ոսկեբորակական թծուուկ (պօրաքս) :

Ծանօթ. — Հաւանականաբար ըսինք, վասնզի այս վերջին չորս նիւթերը թէպէտ մի քանի տնկոց մէջ գտնուած են, այսու ամենայնիւ հողին մէջ գեո ասոնց հետքը նշմարուած չ'է, հողին մէջ Ֆլորի ներկայութիւնը ստոյգ է, քանզի այս նիւթը կենդանեաց սկրններուն և ախտայներուն մէջ գտնուած է :

152. Այս միեւնոյն նիւթերը չե՞ն գտնուիր տունկերուն մոխրին մէջ, այսինքն անգործարանաւոր մասին մէջ :

Այն, կը գտնուին, միայն թէ աւելի հողերուն մէջ կը գտնուին մեծ քանակութեամբ քան թէ տունկերուն մէջ ընդհանրապէս :

153. Հողերուն եւ տունկերուն անգործարանաւոր մասանցը մէջ չի՞ կայ մասնաւոր տարբերութիւն մը :

Այն, կայ, հողերը պաղլեղածին կը պարու-
նակեն, իսկ տունկերը սովորաբար չեն պարու-
նակեր:

Ծանօթ. — Պէտք է աշակերտաց ուշադրու-
թիւնը հրաւիրել հետեւեալներուն,

Հողը՝ կը պարունակէ թէ գայլախաղածին եւ
թէ պաղլեղածին:

Տընկը՝ կը պարունակէ գայլախաղածին այլ ո՛չ
պաղլեղածին:

Կենդանիին՝ կը պարունակէ շատ քիչ գայլախա-
ծին, բայց ո՛չ պաղլեղածին:

Թռչնոց փետուրները, բուրգը, մարդոյ և կեն-
դանեաց մազը կը պարունակեն շատ փոքրիկ քա-
նակու թեամբ գայլախաղածին, բայց մի քանի
անկոց մէջ պաղլեղածինի հետքեր գտնուեցան,
իբրեւ կարեւոր տարր մը իրենց կազմութեանը
համար, բայց ցարդ յայտնի չէ թէ ի՞նչ օգուտ
ունի մեր մշակած բոյսերուն: Մի քանի անկոց մո-
ռարին մէջ Փլօրի հետքեր նշմարուած են, այս
նիւթին՝ կենդանեաց սակրներուն, արեանը և կա-
թին մէջ մանր քանակութեամբ գտնուելէն կրնայ
հետեւիլ թէ (ինչպէս վերն ալ հաստատուեցաւ)
մեր բոլոր մշակած տունկերուն և հողերուն մէջն
ալ գտնուելու է:

154. Կր հասկնա՞ս ուրեմն, տունկերը ուսի՞
կ'ստանան իրենց մէջ պարունակուած անգործարա-
նաւոր նիւթերը:

Այո, միայն հողէն կ'ստանան:

155. Ինչո՞ւ օդէն չ'են ստանար:

Վասնզի օդին մէջ, կայի, նատրոն, մագնէզիա
չը գտնուիր:

156. Գիտե՞ք այս հողային նիւթը ի՞նչպէս կը
ւեցնէ տունկին մէջ:

Արմատներու միջոցաւ կը մտնէ:

157. Ի՞նչ վիճակի մէջ:

Լուծուած վիճակի մէջ, անձրեւը և ջուրերը
կը լուծեն և կը բերեն զայն արմատներուն մէջը:

Ծանօթ. — Պէտք է ուսուցիչը կրկնէ աստ
ջրոյ վրայ գրուածը (Հարց. 59), և բացատրէ ա-
շակերտաց շուժեղ և շուժուած բառերուն նշա-
նակութիւնը, յիշելով շաքարը և աղը, թէ ի՞նչ-
պէս ջուրին մէջ կը հալին կամ կը շուժուին վճիտ
հեղուկ մը ձեւացնելով, որոյ մէջ շաքար կամ աղ
գտնուիլը համէն միայն կը ձանջցուի, և այս շու-
ժուածը եւացնելով կամ շոգիացնելով յիշեալ
նիւթերը նորէն կ'ստացուին անփոփոխ:

158. Ամեն հող կը պարունակէ՞ այս կայի,
նատրոն, կիր եւ այլ յիշուած անգործարանաւորաց
իւրաքանչիւր տեսակէն:

Ամեն բերրի և արգասաւոր հողեր անոնցմէ կը
պարունակեն:

159. Ինչո՞ւ համար ամէն բերրի հող ասոնց-
մէ պարունակելու է:

Վասնզի տունկերը պէտք ունին անոնց, ա-
ռողջ կերպով աճելու համար:

160. Տունկերը անոնց ամենէն ալ հաւասար
բանակութեամբ ունենա՞լու են:

Ո՛չ, կան նիւթեր որոնցմէ քիչ քանակութեամբ
կ'ուզեն, կան նիւթեր ալ որոնցմէ ուրիշներէն
աւելի շատ քանակութեամբ կ'ուզեն ունենալ:

Ծանօթ. — Ուսուցիչը կրնայ բացատրել այս
խնդիրը՝ աշակերտաց ուշադրութիւնը հրաւիրե-
լով հետեւալ ցուցակին վրայ, զոր խոշոր տախ-
տակի մը վրայ օրինակել տալով գարոյցին պա-
տին վրայ կախելու է. այս կերպով պէտք եղած
ատեն կրնայ շուտով աշակերտին ցուցնել մէկ

Թօնօ չոր կարմիր առուոյտին տերեւները այրելով կը ձգեն 129¹/₂ լիպրա մոխիր, և այս մոխիրին մէջ կը գտնուի 55¹/₂ լիպրա կիր, բայց միայն 26 լիպրա կալի և 17¹/₂ լիպրա մագնէզիա. ուստի բացայայտ կ'երեւի որ կարմիր առուոյտը յիշեալ անգործարանաւոր նիւթերուն մէկէն աւելի կ'ուզէ քան թէ միւսէն, և այսպէս կարգաւ ուրիշներն ալ:

Չանագան տեսակ խաւերու մէկ բօնէլարօլէն գոյացած մոխիրներու քանակութիւնը և բաղադրութիւնը:

	Խալիսի սոս վարսի քանակութիւնը	Չոր առուոյտ		Խալիսի քանակութիւնը
		Կարմիր	Ճերմակ	
Կալի (բօծաս)	17	26	24 ³ / ₄	30
Նատրոն (սոսս)	7	3 ¹ / ₂	10 ¹ / ₂	13 ¹ / ₂
Կիր	133 ³ / ₄	55 ¹ / ₂	45 ¹ / ₂	107 ¹ / ₂
Մագնէզիա	3	17 ¹ / ₂	14	7 ³ / ₄
Օքսիտ երկաթի	1	1 ¹ / ₂	3 ¹ / ₂	2 ³ / ₄
Թժուուտ ծծմբական	4	6 ¹ / ₂	12 ¹ / ₂	9
Թժուուտ լուսածնական	83 ³ / ₄	10	20	29
Քլոր	2	4	5	6 ³ / ₄
Գոյլխալարածին	81 ¹ / ₂	5	6	7 ¹ / ₃
	138	129 ¹ / ₂	141 ³ / ₄	211 ¹ / ₂

161. Տունկերու մէջ այսչափ փոքրիկ քանակութեամբ պարունակուած նիւթերն ալ իրական կաւերուութիւն ունին՝ անոնց անմանը:

(*) Անգլ. Rye-grass, Իտալերէն Formento Falso, որ վարսակի տեսակէն բարձրագոյն խոտ մ'է, նորով կենդանեաց: (Ի. Թ.)

Ամենքն ալ մի և նոյն կերպով կարելոր կ'երեւին, ինչպէս փոքրիկ զամերը կամ մէկ կտոր սոսինձը այնչափ կարելոր է ստաղձագործին որչափ անելի մեծ քանակութեամբ փայտեր պէտք են սնտուկ մը շինելու համար:

162. Ներքագրելով թէ որ եւ է հող մը այն նիւթերուն մէկէն բոլորովին զուրկ ըլլայ, այն ասեմ ի՞նչ կը պատահի:

Բերքերը լաւ կերպով չ'են բուսնիր:

163. Ներքագրենք որ հող մը ուրիշ ամեն նիւթերէն առաս պատար մը կը պարունակէ իր մէջ, բայց միայն մի քանակութեամբ փոքրիկ պատար մը, այն ասեմ ի՞նչ կը պատահի:

Այդ նուագ պաշարին քիչ պէտք ունեցող տունկերը շատ ազէկ կ'աճին, իսկ անոր շատ պէտք ունեցող տունկերը կարճ ու տկար կը մնան այն հողին վրայ:

164. Օրինակ մը տու:

Եթէ երկիր մը քիչ կիր պարունակէ, անոր վրայ սուտ վարսակը շատ աղէկ կը յաջողի, բայց հասարակ առուոյտը և շուսերնաւ այնչափ աղէկ չ'են աճիր:

Ծանօթ. — Վերոյգրեալ ցուցակին դիմելով ուսուցիչը կրնայ փորձել աշակերտաց հասկցողութիւնը, այս տեսակէն եղող ուրիշ օրինակներու վրայ անոնց հարցումներ ուղղելով, որուն խելացի տղան չառ մը պիտի պատասխանէ, ցուցակին մէջ գտնուած թիւերը դիտելով, զոր օրինակ կրնայ բտել « ճերմակ առուոյտը աւելի շուսածնական (*)

(*) Լուսածին եւ շուսակիր մի և նոյն նշանակութեամբ գործածուած, սր է ֆօսֆօր ըսուած նիւթը: (Ի. Թ.)

Թթուուտ կ'ուզէ քան թէ կարմիր առուոյտը և սուտ վարսակը, հետեւապէս եթէ հողին մէջ շուսածնակիսն թթուուտը քիչ գտնուի, անոր վրայ ձերմակ առուոյտը այնչափ աղէկ չի յաջողիր, որչափ կարմիրը եւ սուտ վարսակը:

165. Ենթադրենք թէ որ եւ է հող այս ալլ եւ ալլ անգործարանաւոր նիւթերուն շատերէն զուրկ գտնուի, այն ատեն ի՞նչ կը պատահի:

Այն տեսակ հողը բնականապէս անբերրի է, և վրան որ և է արմտիք լաւ չի յաջողիր

166. Կը գտնուի՞նք բնականապէս բերրի եւ անբերրի հողեր:

Այո՛, մարդու ձեռամբ դեռ չի մշակուած երկիրներ կան որ բնականապէս բերրի են և կան ալ որ անբերրի են:

167. Ի՞նչ բնական արբերութիւն կայ այս երկու տեսակ հողերուն միջեւ:

Բերրի հողերուն մէջ այս բոլոր գործարանաւոր նիւթերը կը գտնուին մեր մշակելի արմտեաց պէտք եղածին չափ յարմար քանակութեամբ, իսկ անբերրի հողերուն մէջ այս նիւթերէն ոմանք բոլորովին պակաս կրնան ըլլալ:

Ծանօթ. — Այս խնդիրը թող բացատրէ ուսուցիչը հետեւեալ աղիւսակին մէջ, զոր պիտի կախէ նոյնպէս դպրոցի պատին վրայ, ուսուցիչը շատ աղէկ կ'ընէ, եթէ այս գրքին մէջ գտնուած ամեն աղիւսակները խոշոր գրերով գրուած կախէ դպրոցին պատէն վար, այս կերպով փոքրիկ տղան կարող կ'ըլլայ շուտ մը ընտանեանալը այս նոր նիւթերուն անուններուն հետ:

Բաղադրութիւն ալլ եւ ալլ ասիւնան բերրի հողերու:

	Առանց աղբի բերրի	Աղբով բերրի	Անբերրի
Գործարանաւոր նիւթ	97	50	40
Գայլախաղածին (առաջին կուրի մէջ)	648	833	778
Պաղեղածին (կուրի մէջ)	57	51	91
Կիր	59	18	4
Մագնէզիս	8 ^{1/2}	8	1
Երկածոյ թթուուկ	61	30	81
Մագնանի թթուուկ	1	3	1 ^{1/2}
Կալի	2	հետք	հետք
Նատրոն } Հասարակ կազի ձեւով	{ 4
Քլոր	{ 2
Թթուուտ ձմրական	2	3 ^{1/4}
Թթուուտ լուսակրական	4 ^{1/2}	13 ^{1/4}
Թթուուտ բնածխական (խառն ընդ-կրոյ և մագնէզիայի)	40	4 ^{1/2}
Կորուստ	14	4 ^{1/2}
	1000	1000	1000

Ծանօթ. — Առաջին սիւնակին մէջ ցոյց տրուած բաղադրութեամբ հողը 60 տարի առանց աղբի բերք տուած է. և տակաւին զգալի քանակութեամբ ունեցած է բոյսերու սննդեան պէտք եղած ամեն նիւթերէն, երկրորդ սիւնակինը լաւ բերքեր հայթայթած է օրինաւոր կերպով աղբուելով, այս հողը երեք կամ չորս նիւթերու պակասութիւն ունէր, անոնք ալ աղբին միջոցաւ իրեն տրուեցան, երրորդինը վերջին ծայր անբերրի էր, շատ նիւթերու պէտք ունէր, և աղբը կարող չէր այս ամեն պակասած նիւթը բաւակա-նաչափ անոր մատակարարելու:

168. Հող մը կրնա՞յ անբերրի ըլլալ, բոյսերու կարեւոր ելած ամեն նիւթերը պարունակելով հանգերն:

Այն, երբ շատ քանակութեամբ կը պարունակէ այս նիւթերուն մէկէն, այսինքն երկարքի օքսիտ կամ հասարակ աղէն՝ որք շատ քանակութեամբ գտնուած ատեն հողին վնասակար են:

Ծափօք. — Այսպէս վերոյգրեալ աղիւսակին մէջ տեսնուած անբերրի հողը աւելի երկաթ կը պարունակէ, և այս կը նպաստէ իւր անբերրութեան, ծովէն ներս առնուած կամ ցամքած հողը շատ աղ կը պարունակէ, որոյ համար սկիզբները անբերրի կ'ըլլայ, մինչեւ որ հեազհետէ անձրեւը և վազուն ջրերը աղին առաւելութիւնները նուազեցնեն: Մէկ հարիւրորդի չափով հասարակ աղը հողին մէջ արգելք կը յարուցանէ տունկերուն զօրաւոր աճմանը:

169. Ի՞նչպէս զարգացնելու է այս սեսակ անբերրի հող մը:

Չորացումով, և հողին տակէն հերկելով, որպէս զի անձրեւը կարող ըլլայ հողին մէջ թափանցելու, և այն վնասակար նիւթերը լուարով ի բաց տանելու, և եթէ պէտք ըլլայ կիր խառնելու է այս տեսակ հողերուն մէջը:

ՅՕԿՈՒԱԾ ԺԲ. — Հողի վրայ բերեալ ներգործութիւնը:

170. Ըսիք թէ երկրագործութեան նպատակն է հողին քիչ վնաս հասցնելով շատ բերք ստանալ, հողին վնաս չալ բտելը ի՞նչ բտել է:

Երկրագործ մը վնասած կ'ըլլայ իւր հողին՝ երբ զայն այն կերպով գործածէ, որ հողը կը հարկադրեն սովորականէն նուազ բերքեր յառաջ բերելու:

171. Հող մը՝ որ բնականաբար բերրի եղած է, կրնայ անբերրի ըլլալ շարունակ ցանուելով:

Եթէ մի և նոյն տեսակ ցանք երկար ատեն շարունակուի առանց յատուկ աղբը տալու, հողը կ'սկսի տակաւ առ տակաւ նուազ արդիւնաբեր ըլլալ:

172. Օրինակ մը տուր:

Եթէ մի և նոյն արտի վրայ ամեն տարի յաջորդաբար ցորեն, կամ վարսակ, գարի, եգիպտացորեն, ծխախոտ, բամպակ, շաքարի եղէգ, և կամ որ և է միայն մէկ տեսակ բերք ցանուելու ըլլայ, վերջապէս հողը անկարող կ'ըլլայ այն բերքը յառաջ բերելու:

173. Ինչո՞ւ համար:

Որովհետեւ ամեն տեսակ բերքը իր գոյութեան կարեւոր եղած նիւթերէն պէտք եղածին չափ առատութեամբ քաշելով, քանի մը տարիներէ ետքը հողը այլ եւս չ'կրնար նոյն նիւթերէն ըստ բաւականի մատակարարել ցանուած բոյսերուն:

174. Յորենեղէնները (*), արմատեղէնները ի՞նչ սեսակ հանգային նիւթեր կը բաշեն հողէն մասնաւորապէս:

Յորենեղէնները կ'սպառեն մասնաւորապէս հողին մէջէն լուսակրական թթուն, կալիւն և մագնէզիան, իսկ եգիպտացորենի և շողգամի ար-

(*) Grain crops եւ root crops բառերը այսպէս թարգմանեցինք հետեւելով Համառօտ Երկրագործութեան Միջնորդանոց՝ տպեալ ի վիէննա (Տես երես 56 և 87), առաջինը կը նշանակէ ցորենի տեսակ բերքեր, ինչպէս գարի, համար, եգիպտացորեն, երկրորդը կը նշանակէ արմատ բերքեր, ինչպէս գեանախնձոր, բողկ, շողգամ եւն. եւն:

Այս է կարծեմ Ռուսիոյ Հայոց հացհատիկ թարգմանածը զոր կ'ըլլայ լրագիրք արմէի կը նշանակեն, ինձ աւելի յարմար թուեցաւ ցորենեղէն բառը: (Ծ. Թ.)

մատները զլխաւորաբար հողէն կը քաշեն՝ կալի
և լուսակրական թծու :

Բաղաբաւքիւն մնալոյ, ցորենի, վարսակի, գարիի, եգիպտացորենի,
բակլայի, ցորենի լաղի, արմատ բոլորապէս և բնականօրէն :

Կալի և նատրոն	31	26	32	33	32 $\frac{1}{2}$	11	45	51 $\frac{1}{2}$	63	100
Կիր	3	6	2 $\frac{1}{2}$	5	1 $\frac{1}{2}$	7	8 $\frac{2}{3}$	11 $\frac{1}{4}$	2	100
Մագնէզիտ	12	10	8 $\frac{1}{2}$	10 $\frac{1}{2}$	16	2	6 $\frac{1}{2}$	3	5	100
Երկաթի թծուուկ	1	4 $\frac{1}{2}$	1 $\frac{1}{2}$	1 $\frac{1}{2}$	1 $\frac{1}{4}$	1	1 $\frac{1}{3}$	1 $\frac{1}{2}$	1 $\frac{1}{2}$	100
Լուսակրական թծուուտ	46	44	26	48 $\frac{1}{2}$	45	5	33	11 $\frac{1}{4}$	18	100
Ծծմբական թծուուտ	10 $\frac{1}{2}$	2 $\frac{1}{2}$	1	3	1	4 $\frac{1}{2}$	15	4	100
Փղոր	6	1 $\frac{1}{4}$	5	?	3	7	1 $\frac{1}{4}$	5 $\frac{1}{2}$	6	100
Փայլարազ	1	2 $\frac{3}{4}$	23	1 $\frac{1}{2}$	1 $\frac{1}{2}$	66	3 $\frac{1}{4}$	2	1 $\frac{1}{2}$	100
	100	100	100	100	100	100	100	100	100	100

Փակօր. — Ուսուցիչը կրնայ լուսաբանել այս
խնդիրը վերոյգրեալ աղիւսակին դիմելով և ցոյց
տալով մի քանի մասնաւոր ցորենեղէններու և
չողգամի և գետնախնձորի (առանց տերեւները ՚ի
հաշիւ գնելու) բաղադրութիւնը 100 լիպրա մոխ-
րոյն մէջ: Ուսուցիչը պէտք է նաեւ իյուշ ածէ
թէ այս և ասոր նման ուրիշ աղիւսակներու մէջ
տեսնուած թիւերը մասնաւորապէս փոփոխու-
թեանց ենթակայ են:

Թող ուսուցիչը իւր աշակերտաց ուշադրու-
թիւնը հրաւիրէ յիշեալ աղիւսակին մէջ այլ և այլ
տեսակ ցորենեղէններու անուանց տակ նշանակ-
ուած լուսակրական թծուի, կալիի, և մագ-
նէզիայի գիմացը ինկող խոշոր թուանշաններուն
վրայ, և թող բացատրէ նախ թէ ի՞նչպէս ցորե-
նը յիշեալ նիւթերէն աւելի կը քաշէ հողէն՝
քան ուրիշ նիւթերը, և թէ ի՞նչպէս ցորենեղէն-
ները բաւական տարիներ յաջորդաբար ցանուելով
մի և նոյն հողի վրայ ուրիշ նիւթերէն աւելի այս
նիւթերը կրնային սպառել, մինչդեռ արմատե-
ղէններն ալ նոյն բանը կրնան ընել կալիի և
նատրոնի նկատմամբ: Երկրորդ, թէ ի՞նչպէս այս
սպառող ներգործութիւնը աւելի զգալի կ'ըլլայ,
եթո այս սպառուած նիւթերը բնականաբար ա-
մենէն նուազագոյնը ըլլային, մինչեւ անգամ
բերրի հողերուն մէջ: Փայլարազ ամեն հողերու
մէջ առատ է, և գարիի մոխրոյն մեծագոյն մա-
սը կը կազմէ, վասնզի գարիին հատիկը ծածկող
կեղեւը շատ գայլախազ կը պարունակէ, և ամեն
հատիկներու մէջ գայլախազը գլխաւորապէս զայն
ծածկող կեղեւին մէջ կը գտնուի: Ուսուցիչը թող
ներկայացնէ ցորենի մի քանի բաղկացուցիչ մա-
սանց քանակութեան տարբերութիւնը յարդին
հետ բաղդատելով, և մասնաւորապէս յարդի մէջ
գայլախազի առատութիւնը և կալիի ու նատ-
րոնի նուազութիւնը, և թէ այս տեսակ տարբե-

բութիւն մ'ալ կը գտնուի վարսակին, հաճարին և եգիպտացորենին յարդին և հունտին միջեւ :

175. Ի՞նչպէս դարմանելու է հողերուն այս մասնաւոր սպառումները :

Բերքերուն հողէն քաշած այն մասնաւոր նիւթերը կրկին հողին վերադարձնելով կրնայ դարմանուիլ :

176. Ի՞նչպէս վերադարձնելու է նոդին լուսակրական բրուն :

Օրինակի համար, ոսկրի փոշի, աղաւնիի աղբ(*) և կամ ուրիշ առատ լուսակրական թթու պարունակող աղբեր տալով հողին :

177. Անգղիոյ մէջ մշակուած սովորական բերեւեղն որո՞նք են աւելի սպառողները :

Անգղիոյ մէջ սովորաբար մշակուող և ծախուող բերքերէն խարը ամենէն աւելի ուժ սպառող կրնայ ըլլալ, (կենդանեաց կեր ըլլալիք չոր խտոր հասկնալու է խար անուան տակ) :

178. Ի՞նչպէս :

Որովհետեւ հողէն շատ բան կը քաշէ :

Մատիւ. — Մէկ թօնէլաթ խարը՝ գործարանաւոր նիւթերէն զատ՝ 130 էն մինչեւ 210 լիպրա մետաղային նիւթ կ'առնու հողէն, (Տես Հրց. 167 Մանօթ .) :

(*) Guano բառը դիւրիմացութեան համար Թէպէտ աղաւնիի աղբ Թարգմանեցինք . բայց և այնպէս այս բառը կը նշանակէ այն տեսակ աղբերը զոր չբային Թռչունները ովկիանոսի եզերքը դիզած են անյիշատակ ժամանակներէ ի վեր, և որն որ նաւերով յեւրոպա փոխադրուելով մեծամեծ օգուտներ կը հասցնէ Եւրոպական հողագործութեան, և կը ծախուին Կուալիս անուան տակ, Թէպէտ մեզ ծանօթ կենդանի աղաւնիներուն աղբերն ալ նուազ օգտակար չ'են, եթէ կրնային մեր հողագործները հաւարեւ : (Ծ. Թ.)

179. Ինչո՞ւ համար կ'ըսես քէ կրնայ ըլլալ եւ ոչ քէ անուրես սպառող է :

Որովհետեւ լաւ հողագործութեան մէջ խարը ազարակէն դուրս չ'երթար, այսինքն դուրսը չի ծախուիր, բայց աղբի վերածուելով կրկին ի հող կը դառնայ :

180. Ուրեմն որ եւ է բերք մը ազարակէն դուրս ծախուելու չէ՞ :

Որ և է բերք մը կրնայ ծախուիլ առանց երկրին մշտատեւ վնասելու, միայն թէ բերքերուն հողէն առած և հետերնին դուրս տարած նիւթերն նոյն չափերով վերստին երկրին վերադարձնելու է լաւագոյն աղբերու միջոցաւ :

181. Բայց որ եւ է սեսակ ցան մը չը՞ կրնար վերջապէս բերքի հող մը անբերքի ընել :

Այո, եթէ բերքերը երկրէն դուրս տարուին և բերքերուն հողէն քաշած նիւթերը անոր կրկին չը դառնան :

182. Ի՞նչպէս կը բացատրուի այս կէտը :

Ամեն բերք կը քաշէ հողէն մասնաւոր քանակութեամբ այն նիւթերէն որք ամեն տեսակ բոյսերու կարեւոր են, եթէ մէկը քսակի մը մէջէն միշտ առնէ առանց նորէն մէջը բան մը դնելու, յայտնի է որ օր մը այն քսակը պարսպ կը մնայ :

183. Ուժը սպառած հողը պարսպ քսակի՞ն կը նմանցնես :

Այո, հողագործը իր հողէն կը քաղէ ստակը, բերքի ձեւով, և եթէ շարունակէ միշտ առնուլ առանց բան մը դնելու հոն, վերջապէս օր մը կը պարպուի, կամ կ'սպառուի :

184. Բայց եթէ հողագործը ասեն ասեն բան մը աւելցնելու ըլլայ, կրնայ շարունակել ցանը առանց հողին ուժը սպառելու :

Այո, եթէ հողին մէջ աւելցնէ սեպհական նիւթերն սեպհական քանակութեամբ և սեպհական ժամանակներուն մէջ, հողին արգասաւորութիւնը կրնայ պահել գուցէ մինչեւ յաւիտեան :

185. Ամեն նիւթերէ ի՞նչ չափով դնելու է երկրագործը հողին մէջ, զայն իւր սեպհական միւսակին մէջ պահելու համար :

Դէ՞ծ այնչափ բան՝ որչափ որ անկէջ դուրս կ'առնու :

186. Հողը աւելի աղէկ միւսակի մէջ դնելու համար որչա՞փ բան դնելու է :

Դուրս առածէն աւելի բան դնելու է :

187. Բայց եթէ հողագործը իւր առածին չափ կամ առածէն աւելի բան դնելու ըլլայ հողին մէջ, իրեն օգուտը ուսի՞՞ գայ պիտի :

Իրեն օգուտը հոն է՝ որ հողէն կ'ըստանայ սուղ ծախուելիք նիւթեր, և հողին կուտայ համեմատաբար աժան գնուելիք նիւթեր :

188. Ի՞նչ ըսել կ'ուզես :

Ըսել կ'ուզեմ թէ, ցորենը և վարսակը, եգիպտացորենը և խարը ծախելով՝ հողագործ մը աւելի մեծ գումար մը կ'ընդունի, քան թէ զանոնք աղբ եղած վիճակին մէջ գնելու համար կը վճարէ, ուրիշ կերպով ըսենք, հողին կուտայ ինչ որ աժան է, և հողէն կ'ըստանայ ինչ որ աւելի թանկ է :

Ծանօթ. — Այս առիթէն օգուտ քաղելով դա-

սատուն կրնայ յիշեցնել աշակերտաց թէ՛ ի՞նչպէս փորձառու երկրագործին ձեռքը գեղեցիկ և օգտակար կերպով գործելու ստիպուած են հողը և բոյսերը, որոնցմով անպէտ յաւելուածները շահաւոր արգիւնքներու կը փոխակերպուին, և թէ ասոնք ի՞նչպէս միշտ եւելօք կը վճարեն հմուտ, խոհեմ, և ճարտար երկրագործին աշխատանքը :

189. Ի՞նչ կ'անուանեն այն նիւթերը զոր հարստ երկրագործը իր հողին վրայ կը յաւելու :

Աղբ կ'անուանուին, և այս աղբը հողին հետ խառնելու գործողութեան աղբել կ'ըլլուի :

190. Ի՞նչ տեսակ նիւթերը աղբ կ'ըսուին :

Այն ամեն տեսակ նիւթերը՝ որք բոյսերու սրնունդ կուտան, աղբ կ'ըսուին :

191. Ի՞նչ տեսակ աղբերը փարախի կամ ախոռի աղբ կ'ըսուին :

Խաշնաբնակ փարախներու և ախոռներու մէջ մէկ մէկու խառնուած և դիզուած յարողը, և կենդանեաց արտահոսութիւնք :

192. Փոխադրելի աղբ ըսելով ի՞նչ կը հասկցուի :

Փարախներու աղբին բաղդատմամբ ծաւալը և ծանրութիւնը նուազ եղող և զիւրութեամբ հեռաւոր տեղեր փոխադրուող աղբերը կը հասկցուին :

193. Այս փոխադրական աղբերը ի՞նչ օգուտ ունին :

Օտար երկիրներէ կրնան բերուիլ, և երկրին մէջ հեռու տեղեր կը փոխադրուին կամ ձեռքի սայլերով բարձրադիր արտերուն կը տարուին,

զոր օգտակար կերպով կը գործածէ հողա-
գործը :

194. Այս փոխադրելի աղբերէն մի քանիները
յիշէ՛ :

*Կուանա, ոսկր, աղաւնիի աղբ, գած, բո-
րակտոտ նատրոնի, ծծմբատ աւշակի (sulfate
of ammonia) եւն. եւն :*

195. Գլխաւորաբար քանի՞ տեսակ աղբ կայ :

Գլխաւորապէս երեք տեսակ աղբ կայ, բու-
սային, կենդանային և հանքային :

ՅՕԴՈՒՍԾ ԺԳ. — Բուսական աղբեր :

196. Բուսական աղբ բսելով ի՞նչ կը հաս-
կցուի :

Կը հասկցուին բոյսերու այն մասերը որք հողի
մէջ կը թաղուին զայն աւելի արգասաւոր ընե-
լու նպատակաւ :

197. Բուսական աղբերէն առաւել կարեւո-
րները որո՞նք են :

Խոտ, առուօյտ, յարդ, խար, գետնախնձոր,
շողգամի տերեւ, ծովի մամուռ եւն. եւն :

198. Կանաչ խոտը իբր աղբ կը գործածուի՞
հողը աղբելու համար :

Այո՛, երբ վրան խոտ բուսած հողն հերկուի՞
այն վիճակին մէջ կանաչ խոտը աղբի տեղ կը
ծառայէ հողին :

199. Հերկելու ատեն շատ խորունկ քաղելո՞ւ է
կանաչ խոտը :

Այնչափ խոր՝ որ փտտելու զիւրուծին ունե-

նայ, և այնչափ մօտ՝ հողին երեսը որ՝ նորա-
հաս կանաչ բոյսերը այն փտտած խոտերէն սը-
նունդ առնելու կարող ըլլան :

200. Կա՞ն ուրիշ բոյսեր՝ որք կանաչ վիճակի
մէջ հերկուին հողը աղբելու նպատակաւ :

Այո՛, սեւ ցորեններ, առուօյտը, ճերմակ լու-
բիան, ճերմակ մամուռներ, գոնգեղը (*), հաճա-
րը և աւելի (սիւփիւրկէ) խոտը, և տեղ տեղ
մինչեւ անգամ նորահաս շողգամը, կանաչ վի-
ճակի մէջ կը հերկեն հողին ուժ տալու նպատա-
կաւ :

201. Ի՞նչ տեսակ հողերը կանանչ բոյսերով
հերկելու է :

Թեժեւ և աւազուտ հողերը և այն տեսակ հո-
ղեր, որոց մէջ բուսային նիւթեր կը պակսին :

202. Ծովի մամուռը արժէ՞հաւոր աղբ մը չէ՞ :

Այո՛, ուր որ մեծ քանակութեամբ այս մամու-
ռէն ձեռք կը բերուի հոն հողը շատ զօրացնելու
համար լաւ միջոց մը եղած է :

Ծանօթ. — Անգղիոյ մի քանի կղզիներու և ծո-
վեզերեայ տեղերուն մէջ արդէն այս մամուռը
իբրեւ աղբ փորձուելով գոհացուցիչ արդիւնք-
ներ ցոյց տուած է :

203. Ի՞նչպէս կը գործածուի :

Արտին երեսը սփռուելով՝ կամ կը փտտի և
հողին տակը կ'անցնի, և կամ հողին հետ մէկ-
տեղ կը հերկուի և բաղադրեալ աղբ մը կը կազ-

(*) Շողգամի և կաղամբի տեսակէն բոյս մը որոյ ճանկերէն շաղ-
գամ միւսի ըսուածն է, սակայն այս բոյս անձանօթ է կարծեմ մեր
երկիրներուն մէջ : (Մ. Թ.)

մուրի շատ անգամ, գետնախնձորի ակօսներուն մէջ այս մամուռէն թարմ վիճակի մէջ կը դրուի խնամք տանելով՝ որ տունկը անոր չի դպչի, որոյ համար պէտք է ափ մը հող դնելով զատել գետնախնձորի տունկը մամուռէն:

Ծանօթ. — Շատ անգամ նկատուած է որ գետնախնձորի տունկը մամուռին դպած ատեն կը փտտի:

204. Վերոյգրեալ եղանակաւ գործածուելով այս աղբը առաս գետնախնձորի արդիւնք կուտայ:

Այն, Սկովտիոյ և Իրլանտիոյ արեւելեան և արեւմտեան եզերքը առատ գետնախնձորի արդիւնք տուած է, բայց յաճախ յատկութիւնը ստորին տեսակէն է:

Ծանօթ. — Բերքը շատ անգամ ջրի կ'ըլլայ, երբ ծովային թարմ մամուռի վրայ բուսած է, բայց եթէ ծովային մամուռը կանուխէն թաղուի հողին մէջ և կամ գետնախնձորը անկելու ատեն առաջ հողով ետքը մամուռով ծածկուի, այն ատեն սովորական աղբերու վրայ բուսածի պէս չոր կ'ըլլայ:

205. Ծովային մամուռի հետ ի՞նչ տեսակ խառնուրդ մը շինելը աւելի օգտակար կ'երեւի:

Մամուռը խառնելու է հասարակ հողի հետ և կամ կառուտ կրային հողի հետ, եթէ այս վերջինը գիւրին է ձեռք բերել, և գործածելէն առաջ այս խառնուրդը մէկ երկու անգամ վեր ի վայր շրջելու է:

206. Կան ուրիշ կանաչեղէններ ալ՝ որք հողին հետ հերկուելով եւ կամ հողին մէջ բաղուելով աղբի տեղ ծառայեն օգտակար կերպով:

Այն, գետնախնձորի և շողգամի ճիւղերը (արմատ ձգելէն ետքը) հողին հետ հերկուելով, յաջորդ տարուան ցորենեղէնի հունձը զօրաւոր կ'ընեն:

Ծանօթ. — Հողին մէջ թողուած կամ հերկուած գետնախնձորի և շողգամի վերի ծիւլերը յաջորդ տարուան գարին և ցորենը զօրաւոր կ'ընեն, էտինպուրկի շուրջերը այս կերպով գործածուած շողգամի վրայի մասը՝ 8 թօնէլամ^(*) հասարակ աղբի հաւասար է, մէկ արտավարի^(**) համար 2 ոսկի արժողութեամբ:

207. Գետնախնձորի վերի ճիւղերէն ի՞նչպէս կրնայ ստացուիլ մեծ քանակութեամբ կանաչ աղբ:

Ծաղիկները փրցնելով ճիւղերը կանաչ կը մնան մինչեւ գետնախնձորի հողէն հանուելու ատենը, և այսպէս շատ կանաչ աղբ կուտան:

208. Ի՞նչ ձեւով աղբի տեղ կը գործածուի չոր խոտք:

Սովորաբար ձիերու և արջառներու տրուելով, նոցա աղբը կ'առնուի և երկրի վրայ կը դրուի:

209. Ի՞նչ ձեւով մեր ցորենեղէններու յարդը աղբի պէս կը գործածուի:

Կան տեղեր՝ ուր յարդը մանրուելով կենդանեաց կը տրուի իբր կերակուր, և ուրիշ տեղեր մասամբ մը առջառներու կը տրուի և մասամբ մ'ալ կենդանեաց անկողին կ'ըլլայ երբ տեղ մը քիչ կենդանիք կան, կան տեղեր ալ ուր յարդը

(*) Մէկ թօնէլամ 18 կենդանարի կամ 800 օխայի չափ:

(**) Օսմանեան չորս արտավարի չափ:

(Ծ. Թ.)

ջուրի և կովերու թրիքին մէջ փտտեցնելով կէս խմորուած վիճակի մէջ գետնին կը հաղորդեն :

210. Ի՞նչ աստիճան խմորուած վիճակի մէջ աւելի աղէկ կ'ըլլայ յարդը հողին հաղորդել :

Այս բանը հողին տեսակէն կախում ունի :

211. Ենթադրելով որ կանայ արմախք բուսցնելու սահմանուած թեթեւ հող մը ունի՞նք :

Այն ատեն կատարեալ խմորուած և կենդանեաց արտահոսութեամբն աղէկ մը խառնուած վիճակին մէջ աւելի յարմար կը լինի

212. Բայց ենթադրելով որ ծանր կաւուտ հողով արտ մը ունի՞նք, որ անհերկ է, եւ որուն ցորենեղէն ցանել կ'ուզենք, ի՞նչ վիճակի մէջ յարդը աւելի յարմար կուգայ սոյն տեսակ մէկ արտը աղբելու համար :

Այն ատեն չի խմորուած և թույլ յարդը աւելի ընտրելի է, որովհետեւ այս կերպով հողը թաց պահելու օգնած կ'ըլլանք :

Ծանօթ. — Այս ընդհանուր կանոնը ամեն կաւուտ հողերու յարմար չ'գար, ծանր հողեր կան, որք յատկութեամբ իրարմէ կը զանազանին, և կը գտնուին պարագայներ որ տեղ տեղ անգործագրելի կ'ընեն, ինչ որ իրը ընդհանուր գործածելի եղանակ կը յանձնարարուի :

213. Ի՞նչ է շողգամասակի, բամպակի, գօլգայի (*) եւ կսաւաթի հունտերուն կուշաք կամ փոքր սուած բանը :

Կուշաքը վերոյիշեալ հունտերուն մնացորդն է՝

(*) Տեսակ մը վայրի կաղամբ :

մամլոյ տակ իւրը քամուելէն ետք մնացած, որն որ փշրուելով կուշաքի փոշի կ'անուանուի :

214. Կուշաքի փոշին ի՞նչպէս կը գործածուի իբր աղբ :

Կուշաքը կը տրուի շողգամներու և գետնախրնձորներու, փոխանակ ագարակի աղբի, ամբողջապէս և կամ մասամբ, և Անգլիոյ շատ կողմեր օգտակարապէս կը գործածեն զայն գարնան նորածիլ ցորենի հասկը ուժովցնելու համար :

Ծանօթ. — Մինակ շողգամներու համար գրեթէ 16—20 կենդինար ծանրութեամբ կը դրուի մէկ արտավար տեղի համար, բայց ցորենի ծիւլերը ուժովցնելու համար 3 կամ 5 կենդինար : Ֆիլանտրիոյ մէջ գոշգայի, կանեփի, խաչխաչի հունտերուն կուշաքը կը խառնեն հեղուկ աղբի հետ որ յաճախ կը գործածուի այս գաւառին մէջ : Բամպակի հունտին կուշաքը գեւ ճանջցուած չէ այս գաւառը, բայց իբրեւ աղբ շողգամատակի կուշաքին համազօր արժէք ունի, եւ անոր պէս օր մը կրնայ տարածուիլ :

215. Ի՞նչ տեսակ հողերու համար կրնայ օգտակարապէս գործածուիլ աղիւսը, նահիճը, եւ կամ նախնախուտ տեղերու արտադրութիւնը :

Թեթեւ հողերու համար, և այն տեսակ հողերու համար՝ որոց մէջ թիչ գործարանաւոր նիւթ կը գտնուի :

216. Ի՞նչպէս պատրաստելու է աղիւսը (ֆերթիլիթի) կամ նախնային նիւթը հողին յարմար աղբը բնելու համար :

Պէտք է խմորցնել զայն իւր քանակին մէկ երրորդին չափ հասարակ աղբով խառնելով, և

կամ ազարակի աղբին մէջ տարածելով, կամ խառնուրդ մը շինելու է հողով և կրային հողով. փշրուած աղիւս-ածուխը (*), որուն մէկ թօնեւան հիմայ Իրլանտիոյ մէջ 5 շիլինի կը ծախուի, շատ աղէկ է հեղուկ աղբերը ծծելու, և քակորի և կղկղանաց գարշելի հոտերը անցնելու :

ՅՕԳՈՒՍԾ ԺԳ. — Կենդանեաց մասեր աղբի տեղ :

217. Կենդանեաց ո՞ր մասերը իբր աղբ շատ կարեւոր են :

Կենդանեաց արիւնը, միսը, ոսկրը, մազը, բուրդը և ձկերու միսը կամ մնացորդները :

218. Արիւնը ի՞նչ ձեւով իբր աղբ կը գործածուի սովորաբար :

Արիւնը սովորաբար կը խառնուի սպանդանոցի ուրիշ աղտեղութեանց հետ, երբեմն ալ զայն կը չորցնեն և իբր աղբ կը ծախեն, այս չոր վիճակին մէջ կը տրուի հողին իբր աղբ մը գործնեղենի և ճարակախոտի ծիւրերը ուժովցնող, և կամ սերմի հետ խառն կը ցանուի սերմանացան գործիքներու միջոցաւ, ամենէն զօրաւոր աղբերէն մին է զոր կրնանք ձեռք բերել :

219. Ոսկրը ի՞նչ ձեւով կը գործածուի սովորաբար իբր աղբ :

Մասնաւոր աղորիքով մը կը մանրեն ոսկրը

(*) Եւրոպայի մէջ կան տեղեր ուր իբր վտուելիք կը գործածեն ճահիճէ շինուած աղիւսները (ֆերրիճ), աղիւս-ածուխ ըսելով կարծենք հեղինակը տասնկ նիւթ մը կ'ուզէ հասկցնել : (Ծ. Թ.)

զանազան մեծութեամբ, մի մաստ, կէս մաստ, փոշիացեալ, և այսպէս կուտան հողին :

Ծանօթ. — Անգղիոյ մէջէն ելած ոսկրները իբր աղբ գործածուելէն զատ՝ 40,000 թօնէլաթ ոսկր ալ տարուէ տարի դրսէն կուգայ գլխաւորապէս այս նպատակին ծառայեցնելու համար : Գրեթէ վաթսուն տարիի չափ առաջ (*) սկսաւ ոսկրի գործածութիւնը Անգղիոյ մէջ, երբ ասկէ յիսուն տարի առաջ Վիկթօմըշայրի մէջ՝ ոսկրի գործածութիւնը առաջարկուեցաւ, և ամկուլթեան կողմանէ սա առարկութիւնը եղաւ, «օգուտ մը չունենար, բայց եթէ որդեր յառաջ կը բերէ, որոնք հողէն դուրս ելած ամեն բան կ'ուտեն» :

220. Ոսկրը ի՞նչ ձեւի սակ աւելի շուտ ազդեցութիւն կ'ընէ :

Փոշիացեալ վիճակի մէջ աւելի շուտ ազդեցութիւն կ'ընէ, բայց ազդեցութիւնը երկարատեւ չ'ըլլար :

221. Ի՞նչ տեսակ հողերու կը յարմարի ոսկրը :

Ոսկրը աղէկ կը յարմարի թեթեւ կաւոտ հողերու կամ լաւ չորցուած հողերու, հասարակ ազարակի աղբերուն տեղ, ամբողջովին և կամ մասամբ. երբ ոսկրը առանց հասարակ աղբի կը գործածեն, զայն կը խառնեն փայտի կամ ածուխի մոխրին հետ և կը ցանեն շողգամի հունտին հետ խառն՝ սերմանացան գործիքներու միջոցաւ :

222. Շողգամի բերքը ամեն անգամ միևնաչ ոսկրի աղբով բուսցնելու է :

(*) Սոյն հեղինակութեան ապօրոյթները եղած է ասկէց 30 տարի առաջ, որով հեղինակին խօսքը 90 տարուան կ'ելլէ : (Ծ. Թ.)

Ո՛չ, եթէ շողգամի մէկ բերքը լոկ ոսկրով կ'ա-
ծեցնեն, նոյն արտին վրայ յաջորդ բերքը հա-
սարակ աղբով (եթէ գտնուի) բուսցնելու է:

Ծանօթ. — Հողերու և աղբերու վրայ 'ի գործ
դրուած արդի քիմիական վերլուծութեան խիստ
կարեւոր արդիւնքներէն մէկն ալ այս է որ՝ այն
հողերու վրայ՝ ուր քիչ քանակով լուսակրատ
(ֆօսֆար) կը գտնուի, շողգամ և ցորենի ընտիր
բերքեր յառաջ կուգան ոսկրի աղբ հազորդելով:
Իսկ այն հողերուն վրայ՝ ուր արդէն առատ կը
գտնուի լուսակրատը՝ ոսկրը խիստ աննշան օգուտ
մը յառաջ կը բերէ, մինչդեռ կուսպի փոշին,
բուրդի ծուէնը, աւշակի աղը, կաւոյ և նադ-
րոնի բորակաւոր աւելի օգտակար կերպով կրնան
ծառայել այս երկու տեսակ բերքերու, ցորենե-
ղէնի, և արմատեղէնի: Հոս ակներեւ յայտնի կ'ըլ-
լայ երկրաբանութեան գործնական կարեւորու-
թիւնը, քանի որ երկրաբանական ֆարսեւ մը կա-
րող է ցոյց տալու թէ ո՛ւր հողերը լուսակրատով
հարուստ կամ աղքատ կրնան ըլլալ:

223. Ճարակախոսի վերաբերեալ հողերու հա-
մար երբէք ոսկրը գործածուած է:

Այո՛, այն ճարակախոտի հողերուն վրայ որը
երկար ատեն կ'մարանի վերաբերեալ նպատակ-
ներու համար կենդանեաց ճարակ եղած են,
ինչպէս Անգղիոյ Չիշայր աւանին մէջ, կամ պար-
զապէս խաշանց արօտ եղած են, ինչպէս որ
շատ մը բլրային արօտներու վրայ ոսկրը խիստ
օգտակարապէս 'ի գործ ածուած է:

224. Ի՞նչ բանէ կը բաղկանայ ոսկրը:

Ոսկրը կը բաղկանայ բնաստսինձէ՛ որ մասամբ
մը գուրս կ'ելլէ ոսկրը ջրի մէջ եփելով, և ոսկրա-
յին հողէ՛ որ կը մնայ ոսկրը կրակի մէջ այրելով:

Ծանօթ. — Հոս ուսուցիչը պէտք է ցոյց տայ
մի կտոր սոսինձ, և աշակերտները ծանօթացնէ
անոր յատկութեան և գործածութեան, ուսու-
ցիչը կրնայ այրել բարակ ոսկրի շերտ մը կան-
թեղի բոցին վրայ բռնելով, և ցուցնել իւր աշա-
կերտներուն թէ՛ մինչդեռ բնաստսինձի գործա-
րանաւոր մասը կ'այրի, անգործարանաւոր մասը
ոսկրային հողը (ֆօսֆար սը շօ) կը մնայ հոն,
այսպէս՝ մնացորդին ծանրութիւնը հաւասար է
լիովին՝ չորցած ոսկրին երկու երրորդին, և հա-
սարակ ոսկրին մէկ երկրորդին:

225. Սոսինձը եւ կամ բնաստսինձը լաւ ա՞ղբ
մը է:

Այո՛, զօրաւոր աղբ մ'է, ինչ ինչ հողերու վրայ
շատ կ'օգնէ յառաջ մղելու շողգամի նորաբոյս
տունկը, երբ այս բերքը ոսկրի գործածութեամբ
յառաջ եկած է:

226. Ոսկրային հողը ի՞նչ մասերէ կը բաղկա-
նայ գլխաւորապէս:

Կը բաղկանայ գլխաւորապէս լուսակրային
Թժուուտէ (phosphoric-acid) և կիրէ:

Ծանօթ. — 100 լիպրա ոսկրային հողը, որ կը
գոյանայ ոսկրը այրելով, կը պարունակէ 40—45
լիպրա լուսակրային թթուուտ (phosphoric-acid)
(Հարց. 276):

227. Այս ոսկրներու հողը կը ներգործէ՞ իբր
աղբ:

Այո՛, որովհետեւ ամեն տունկ ունի, և կ'ուզէ
ունենալ իր առողջ աճմանը համար մասնաւոր
չափով կիր և լուսակրական Թժուուտ (phosp-
horic-acid), (Տես 167 և 174 Հարցերու վե-
րաբերեալ աղիւսակները):

228. Ինչո՞ւ համար կրարանի ծառայող ա-
րօսները ամենէն աւելի ոսկրի պէտք ունին :

Որովհետեւ կամը և կարագը ոսկրային հող կը
պարունակեն իրենց մէջ, և եթէ ասոնք ազա-
րակէն դուրս տեղեր տարուին բաւական երկար
տնարիններ, երկիրը տակաւ առ տակաւ կը զըր-
կուի այս ոսկրային մասէն՝ ուրիշ ամեն նիւթե-
րէն աւելի, և այն ատեն մինակ այն տեսակ
խոտերը կը բուսնին՝ որք համեմատօրէն քիչ ոսկ-
րային հողի պէտք ունին :

Ծանօթ. — 10 կաշօն (*) կամ 30 քաշի չափ կա-
թը, գրեթէ կէս բաւունքի (**) կամ 70 տրամի
չափ ոսկրային հող կը պարունակէ: Կով մը, ա-
մեն օր 20 ֆուարք (***) կաթ կուտայ, չաբաթը
գրեթէ 2 լիպրա ոսկրային հող կը քաշէ երկրէն,
այս երկու լիպրան երկրին վերադարձնելու հա-
մար 3 լիպրա չոր ոսկր կամ 4 լիպրա հասարակ
ոսկրի փոշի պէտք է:

Գարձեալ, ամեն 100 լիպրա պանիրը կը պա-
րունակէ գրեթէ 2 1/2 լիպրա ոսկրային հող, որ 5
լիպրա ոսկրի փոշիին պէտք ունի զայն տեղը բե-
րելու համար:

229. Եւ ի՞նչ օգուսներ յառաջ կուգան կրա-
րանի ծառայող հին արօսներու փոփոցեալ ոսկր
հաղորդելէն:

Ոսկրները կը հայծայծեն երկրին այն ոսկրա-
յին մասը՝ որոնցմէ այս հողը զրկուած կը զըտ-
նուի, այն ատեն կը ծլին նոր և աւելի առողջ

(*) Կաշօն, հեղուկաչափ Անգլիոյցոց, 3 օխայի չափ:
(**) Բաւունք, լիպրա ըսուածն է գրեթէ 140 տրամի չափ:
(***) Բուարք, 280 տրամի հեղուկաչափ Անգլիական:
(Ծ. Թ.)

խոտեր՝ որք կը պարունակեն աւելի ոսկրային
հող, և զորս ուտելով կովերը կ'արտադրեն կամ
առատ և աւելի պանրային նիւթ պարունակող:

230. Ոսկրները ուրիշ ձեւով մը ալ կը գործա-
ծուի՞ն:

Այո՛, երբեմն խմորումով (fermentation) կը
փշրուին, և երբեմն ալ ծծմբական թթուուտի
(զած եաղը) մէջ կը լուծուին:

231. Ի՞նչպէս ոսկրները խմորումով կը փը-
րուին:

Կտորուած ոսկրները կը թրջեն և իրենց քա-
նակին կէսին չափ հողով կամ աւազով կը խառ-
նեն, երբ տաքնան՝ աստիճանաբար կը փշրին,
և բարակ փոշի կը դառնան:

232. Ոսկրները ի՞նչպէս կը լուծուին ծծմբա-
կան քթուուտի (զած եաղի) մէջ:

Կ'առնեն հստասար չափով ոսկրի փոշի և ծը-
ծմբական թթուուտ, թթուուտը իր ծաւալին մէկ
կամ երկու անգամին չափ ջրով խառնելով կը
հեղուն ոսկրի վրայ, և այս խառնուրդը ստէպ
կը խառնեն երկու երեք օրը անգամ մը:

Ծանօթ. — Ուսուցիչը ցոյց կուտայ թէ ի՞նչ-
պէս կ'ըլլայ այս բանը, հասարակ ապակեայ գա-
ւաթի մէջ խառնելով ոսկրի փոշին և թթուուտը,
և կը բացատրէ թէ այս հեղուկը կրնայ գետ եւս
իւր քանակին երեք կամ աւելի անգամին չափ
ջրով խառնուելով ուղղակի երկրին տրուել ջըր-
մուզ կառքերու միջոցաւ, և կամ կրնայ չորցուել
փոշիացեալ ածուխի և կամ չոր թրիքի, փայտի
մնացան գործիքի միջոցաւ. ոսկրի և թթուուտի
համեմատական չափերը կրնայ զանազանիլ, եր-

բեմն երկու կամ երեք չափ ոսկրը մէկ չափ թը-
թուռուտի հետ կ'առնուի :

233. Ոսկրը այսպէս լուծելէն կամ վերածելէն
ի՞նչ օգուտ կ'ելլէ :

Առաջին կարգի օգուտներէն մին այս է որ՝
ոսկրը կազմող այլ և այլ նիւթերը խիստ նուրբ
կերպով բաժնուած կ'ըլլան, և այսպէս ջրով
շուտ լուծուելու դիւրութիւն կ'ստանան, այն
ատեն աւելի արագ կերպով տունկերուն ար-
մատը մտնելով փոքրիկ քանակով, աւելի ար-
դիւնք յառաջ կը բերեն :

Ծանօթ. — Թեթեւ, թաց, և խճուտ հողերու
համար Անանտայի մէջ փորձով տեսնուած է որ
ոսկրը չոր փշուր վիճակի մէջ աւելի խնայողա-
կան կերպով ի գործ ածուած է շողգամի բերքին
վրայ, ծանր և պաղ հողերուն համար լայծ վի-
ճակի մէջ, բայց և այնպէս ընդհանուր առմամբ
ամեն աղբ կը թուի թէ աւելի յառաջ կ'երթայ
երբ հեղուկ վիճակի մէջ արտ բերուի :

234. Մագն ալ աղբի պէս կը գործածուի՞ :

Մագին՝ մեր երկիրներուն մէջ (Անգղիոյ հա-
մար) աղբի պէս գործածութիւնը խիստ սուղի կը
նստի, Չինաստանի մէջ ուր ժողովուրդը ամեն
տասն օրը մի անգամ գլուխը գերծել կուտայ,
մազերը կը ժողվեն աղբ ընելու համար, իսկ մեր
երկրին մէջ ալ սափրիչներու խանութին աւե-
լածները կրնան օգտակարապէս գործածուիլ :

235. Բուրդը ի՞նչ ձեւով աղբի պէս կրնայ
ծառայել :

Իբր բուրջ, հողի հետ խառնուելով բուրդի
ծուէնները լաւ բազադրութիւն մը կը կազմեն,

և որով կ'աղբեն Անգղիոյ մէջ հողիպէն(*) ըսուած
տունկը, իսկ Հոլանտիոյ մէջ գետնախնձորը և
շողգամը :

Ծանօթ. — Ուսուցիչը կրնայ նկարագրել ա-
շակերտաց հոպիտենը և բացատրել այն նպատա-
կը, որոյ համար կը մշակուի և կը գործածուի գա-
րեջուր շինողներէն : Մազը և բուրդը նշանաւոր
են առ հարիւր 5 ծծումբ պարունակելուն հա-
մար :

236. Զուկերը իբր աղբ կը գործածուի՞ն :

Այն, ծովեզրները շատ տեղեր ձուկը և ձկան
մնացորդը այնչափ քանակութեամբ ձեռք կը բե-
րուին որ՝ շատ խնայողութեամբ կրնան ՚ի գործ
ածուիլ աղբի տեղ :

237. Ի՞նչ սեսակ ձկան մնացորդները սովո-
րաբար կը գործածուին աղբի տեղ :

Տարեխի (herring), ակճրուկի (խամսի)
պէս մանր ձկանց (pilchard) թեփերը, և այլ
մնացորդները, և լօրեկայի գլուխները իբր աղբ
կը գործածուին մեծ քանակութեամբ : (Կան ծո-
վեզերեայ տեղեր, ուր ակճրուկը խիստ ա-
ռաստքեամբ կը բռնուի, նիւ Ինկրէնսի
եզրներուն մէջ միևնակ մէկ ուրկան նետելով
750 քօնեշար ձուկ մէկէն բռնուած եւ ծա-
խուած է. մէկ սայլի բետը 2 շիլին 6 քէն-
նիի) :

(*) Այս տունկը մեր կողմերը չեն գիտեր, ասոր բերքը գարեջրին
մայրն է, հիմայ գարեջրի գործատները շատնալով Եւրոպայի ՚էջ՝
շատ կը տնկեն, ասոր ուռը և տերեւները որթի ուռին և տերեւնե-
րուն նման են, ինքն ալ երկու տեսակ է, մէկը կանուխ կը հասնի,
մէկը ուշ : (Ծ. Թ.)

238. Զուկը՝ եւ ձկան մնացորդը ի՞նչպէս կըր-
նայ լաւ կերպով ՚ի գործ ածուիլ:

Ամենէն աղէկ կերպն է զանոնք խառնուրդ մը
շինել, մաս մը կրային հողի՝ և մաս մ'ալ ոսկրի
հետ խառնելով, և խառնուրդը մէկ երկու ան-
գամ վեր ՚ի վայր դարձնելով՝ գործածութենէն
առաջ:

Ծանօթ. — Ոմանք իբր աւելի գիւրին եղանակ
ձկները թարմ վիճակի մէջ գետնի վրայ կը փռեն,
բայց այս եղանակաւ կորուստը մեծ կ'ըլլայ, և
գարշահոտութիւնը անտանելի:

239. Զուկը կամ ձկան մնացորդները չե՞ն կըր-
նար փոխադրական աղբի վերածուիլ:

Այո՛, արհեստական տարութեամբ չորցնելով,
և փոշիացնելով:

Ծանօթ. — Նիւֆաուենտլենտի մէջ ձուկերը
մաքրած ժամանակ Վօրէնայի կէս ծանրութեան
չափ բան դուրս կը նետուի, այս բանը 600,000
թօն աղբ կը գիզէ տարուէ տարի: Նոյն ծովեզրը
արջածուկի որսորդութենէն նոյնչափ բան կ'ար-
տադրուի, այս ամենը խնայողաբար չորցուելով,
տարուէ տարի մեծ քանակութեամբ զօրաւոր
փոխադրելի աղբ մը յառաջ կը բերեն:

602-ՈՒՍ.Ծ ԺԵ. — Կենդանեաց արտադրութիւնները:

240. Ի՞նչ սեսակ կենդանեաց արտադրութեան
հասարակօրէն կը գործածուին իբր աղբ:

Մարդու, ձիու, կովու, խոզի և թռչնոց աղ-
բերը:

241. Ասոնց մէջէն ո՞րն է ամենէն արժէա-
ւորը:

Ընդհանրապէս մարդու և թռչնոց աղբը ա-

ւելի արժէքաւոր են, ասոնցմէ ետքը ձիու աղ-
բը, անկէց ետքը խոզինը, և ամենէն վերջը կօ-
վինը:

242. Ինչո՞ւ համար մարդու աղբը այսպէս հա-
րուս է:

Քանզի մարդը ընդհանրապէս խոտեղէն և
մսեղէն կերակուրներով կը սնանի, ասոնցմէ ա-
ռաջինը իւր աղբը աւելի զօրաւոր կ'անէ:

243. Ինչո՞ւ համար ձիու աղբը կովինէն աւե-
լի հարուս է:

Որովհետեւ ձին համեմատօրէն կովէն աւելի
բիչ մէզ կը պարպէ:

244. Ի՞նչ գլխաւոր առարկութիւն կայ խոզի
աղբին դէմ:

Կ'ըսուի թէ անհաճոյ համ և հոտ կուտայ այն
բերքերուն՝ որք անոր միջոցաւ յառաջ կուգան:

Ծանօթ. — Մասնաւոր համ մը կուտայ իրմով
աղբուած ձխախոտին:

245. Խոզերու աղբը գործածելու աւելի աղէկ
եղանակը ո՞րն է:

Աւելի աղէկ եղանակն է զայն խառնուրդ շի-
նել և կամ ուրիշ կենդանեաց աղբերուն հետ
մէկտեղ խառն գործածել:

246. Ինչո՞ւ համար կովու քրիքը աւելի պաղ
եւ ուրիշ սեսակ աղբէէն նուազ ընդունակ է խմոր-
ման:

Որովհետեւ կովէն պարպուած մէզին շատու-
թիւնը կ'առնէ կը տանի այն նիւթը՝ որ այս աղ-
բին խմորում պիտի պատճառէր:

Ծանօթ. — Տունը պահուած հասարակ կով մը

տարին 2,000 էն մինչեւ 3,000 կաշօն մէջ դուրս կուտայ, և այս մէջ կ'առնէ կը տանի մեծագոյն մասը այն լուծանելի և ուրիշ աղային նիւթերուն՝ որք կերակուրէն արտադրուած են:

247. Ո՞ր կողմէն կը սարբերին կենդանեաց այլ եւ այլ աղբերը նոցա կերած կերակուրէն:

Կը տարբերին գլխաւորապէս նոցա կերած կերակուրին պարունակածէն նուազ ամխածին և աւելի բորակածին և աղային նիւթ պարունակելով:

248. Ինչո՞ւ համար է որ քիչ ամխածին կը պարունակէ:

Որովհետեւ կենդանիք շնչած ատեն իրենց թորերուն մէջէն մեծ քանակ մը ամխածին դուրս կ'ուտան:

249. Կերակուրին ամխածինը ի՞նչ ձեւով բռնէն դուրս կուգայ շնչելու ատեն:

Իբր ամխոյ-թոռ կազ, (Տես Հարց. 83) ձեւով:

250. Մէկ օրուան մէջ ո՞րչափ ամխածին դուրս կուտայ մարդ մը իւր բոքերէն:

Յ'արբուեստ հասեալ մարդ մը՝ մէկ օրուան մէջ կէս լիպրայի չափ ամխածին դուրս կուտայ իւր թորերէն, կով մը և ձի մը եօթ կամ տասն լիպրայի չափ:

251. Կերակուրի բոլոր բորակածինը եւ աղային նիւթը կենդանեաց մէզին եւ աղբին մէջ կը մնա՞յ:

Այո՛, գրեթէ բոլոր բորակածինը և աղային նիւթը կը մնայ խառն մի փոքր քանակ ամխածինի հետ, նուազ՝ կերակուրի մէջ եղածէն:

252. Այս մեծաքանակ բորակածինը եւ աղային նիւթը պատճառ մը կրնա՞յ ըլլալ կենդանեաց աղբերուն ունեցած զօրութեանը:

Այո՛, գլխաւոր պատճառներէն մին այս է:

Ծանօթ. — Կենդանական արտազոտումներէն չոր նիւթը աւելի արդասաւոր է քան հաւասար ծանրութեամբ խտեղէն կերակուրը, որով կենդանիք կը սնանին, և այս ալ ի մէջ այլոց վերը յիշուած պատճառներով:

253. Աղբերուն խմորման ժամանակ բորակածինը ի՞նչ ձեւ կ'ստանայ:

Մեծաւ մասամբ աւշակի ձեւ կ'ստանայ, (Հարց. 67):

254. Աւշակը բեղմնաւոր նիւթ մը է:

Ընդհանրապէս՝ է:

255. Աւշակը ի՞նչպէս կը մտնէ տունկերու արմատին մէջ:

Աղբին մէջ գոյուծիւն առնելէն ետք, հողին մէջ կը լուծուի ջրով, և այն ատեն ներս կը ձգուի արմատներէն:

256. Սոյն աւշակի օգնութեամբ ի՞նչ տեսակ նիւթեր կը ձեւանան տնկոց մէջ:

Բնաստիւնձը և այլ բորակածին պարունակող նիւթերը կը ձեւանան մասամբ այս աւշակի օգնութեամբ:

257. Ուրեմն սոյն աւշակը մի կարելու մաս կը կազմէ մեր հասարակ աղբերուն մէջ, այնպէ՞ս է:

Այո՛, որովհետեւ բորակածինը այս կամ այն ձեւով բացարձակ պէտք է տնկոց անմանը համար:

258. Կենդանեաց արսահոսման n° մասին մէջ՝ հաստատունն թէ հեղուկ մասին մէջ առատութեամբ կ'արսադրուի աւշակը :

Հեղուկ մասին մէջ շատ առատ կը գտնուի, մանաւանդ կոփին արտահոսութեանց հեղուկ մասին մէջ :

259. Ուրեմն մեծ կարեւորութիւն չունի՞ այս հեղուկը մեկուսի պահելը :

Այո՛, մեծ կարեւորութիւն ունի, թէպէտ յաճախ թող կը տրուի որ վազէ, ցրուի :

Ծանօթ. — Փորձով գտնուած է որ հազար կարգի կովու մէջը մարգերու համար 2 կենդինար Բերուեան կուսնայի արժէքն ունի, իսկ չողգամներու վրայ, քսան սայլի բեռ հասարակ ագարակի աղբէն վեր արժէք ունի, սոյն հեղուկէն առատութեամբ գործածելով ամեն մէկ հունձէն ետքը իտալական սուտ վարսակը (Italian rye-grass) կրնայ վեց անգամ մեծկակ հունձեր տալ միայն մէկ եղանակի մէջ :

260. Գոմի մը հեղուկ աղբը ի՞նչպէս կը ժողովեն :

Վրան ծածկուած մեծ գուբ մը, կամ ջրամբար մը կը շինեն գոմին մէջ, կամ մօտ, և որոյ մէջ կը ժողովեն հեղուկ աղբը :

Ծանօթ. — Գուբը՝ վրան ծածկուած ըլլալէն զատ պէտք է երկու բաժանումներ ունենայ միջնորմով մը մէջ տեղէն բաժնուած, իւրաքանչիւր բաժանումը ընդունակ ըլլալու է, մէկ կամ երկու ամսուան հեղուկը պարունակելու. երբ բաժանումներէն մին լեցուի՝ հոսանքը միւս բաժանումին կ'ուղղուի, երբ այս ալ լեցուի՝ առաջին մասին մէջ եղած հեղուկը խմորցած կամ բաւական հասած լինելու է արդէն հողի տրուելու համար :

գէշ չ'ըլլար, մէյմէյ կտոր մարած կիր դնել մէն մի բաժանումի մէջ, երբ թարմ մէջ կը սկսի վազել անոնց մէջը, (Հարց. 269) :

261. Ի՞նչպէս կը գործածեն այս հեղուկ աղբը :
Կը սրսկեն զայն աղբի շեղջերուն վրայ, որպէս զի նորա խմորումը փութացնէ, կամ կը թափեն խառնուրդ աղբի դէզերու վրայ, որպէս զի անոնց ուժ տայ :

262. Առանձին չե՞ն գործածեր զայն իբր աղբ :
Այո՛, գարունը և ամառը իր ծաւալին մէկ կամ երկու անգամին չափ ջրով խառնելով՝ եթէ պէտք կայ, և մի քիչ ատենի մէջ խմորեցնելէն ետքը կը հաղորդեն զայն այլ և այլ ճարակախտերու, և մարգերու, և առուոյտներու վրայ :

263. Կարեւոր սարբերութիւն մը կա՞յ, կենդանեաց խմորեալ մէզին եւ խմորեալ աղբի դէզերէն քանուած օշարակին մէջ :

Այո՛, կովերու, ձիերու և ոչխարներու խմորեալ մէզերը կը պարունակեն կալի, նատրոն և աւշակ, բայց ոչ լուսակրատ (phosphate), մինչդեռ աղբի դէզերէն քանուած օշարակը գրեթէ միշտ լուսակրատ կը պարունակէ :

264. Այս տեսակ սարբերութիւն մը կա՞յ, նաեւ մարդու եւ ձիուն, եւ կովին, ոչխարին եւ խոզին մէզերուն մէջ :

Այո՛, մարդու մէջը և խոզինը լուսակրատ կը պարունակեն, իսկ ձիունը, ոչխարինը և կովինը չ'են պարունակեր :

Ծանօթ. — Ուսուցիչը պէտք է բացատրէ իւր աշակերտաց՝ ինչ որ կը հետեւի ասկէց, նախ՝ թէ շատ հողերու համար մարդու և խոզի մէջը խիստ

արժէքաւոր աղբ են, երկրորդ՝ թէ ճիւղն, կովին և ոչխարին կերակուրէն ընդունած լուսակրատը ամբողջապէս կը մնայ նոցա հաստատուն արտահոսանաց մէջ:

265. Կա՞յ աւելի պարունակող ուրիշ հեղուկ մ'ալ, որ կարող ըլլայ իբր աղբ գործածուելու:

Այո, կազարաններու աւշակային հեղուկը իր ծաւային չորս կամ հինգ անգամին չափ ջրով խառնուած՝ ժողովելու և այն կերպով գործածուելու է, ինչ կերպով որ հասարակ աղբային հեղուկը կրնար գործածուիլ:

Ծանօթ. — Յիշեալ հեղուկին շատը կը գործածուի այժմ աւշակ շինելու համար:

266. Թռչնոց ծիրքը արժէքաւոր աղբ վը կը կազմէ:

Այո, աղանիներու ծիրտը մասնաւորապէս շատ հարուստ աղբ մի է, և ծովային Թռչնոց ծիրտը որ վերջերս Հարաւային Ամերիկայէն ներմուծուաւ կոռաւնա անունով շատ օգտակար եղաւ:

Ծանօթ. — Ֆլանտորիոյ մէջ հարիւր աղանիներու աղբը տարին 25 չիլին արժողութիւն կ'ունենայ: 1845 ին 283,300 թօն կոռաւնա ներս բերուեցաւ Մեծն Բրիտանիայի, 1851 ին 245,016 թօն, ասիկայ ցորենի մէջ առնուազն իւր արժէքին երեք անգամը կրնայ արտադրել:

267. Ի՞նչ սեռակ բեքերու համար կրնայ օգտակարապէս գործածուիլ կոռաւնօ:

Կրնայ օգտապէս ՚ի գործ ածուիլ դեռաբոյս ցորենեղէններու, կամ կանաչ բերքերու համար իբր զարգացուցիչ, կամ կրնայ գործածուիլ հասարակ աղբի տեղ բոլորովին կամ մասամբ, շող-

գամի և գետնախնձորի պէս բերքերու համար:

268. Այս կոռաւնօն գործածած ժամանակ զայն հուցներու դպցունելու մէջ կա՞յ որ եւ է անպատեհութիւն:

Այո, աղէկ է որ զայն (կոռաւնօն) հողով ծածկեն կամ խառնեն, այնպէս որ հուցները անոր դպչելէն արզկուի:

269. Յարմարութիւն կա՞յ կոռաւնօն կիրի հետ խառնելու:

Ո՛չ, որովհետեւ կիրը կոռաւնօյի մէջ պարունակուած աւշակը ազատ կը թողու, և պատճառ կ'ըլլայ անոր յ'օդս ցնդելուն:

Ծանօթ. — Ուսուցիչը թող դնէ մի կտոր մաքած կիր, մի դգալ կոռաւնօյի հետ հասարակ դաւաթի վը մէջ, եւ թող անկից հտուրտալ տայ աշակերտներուն այն աւշակը որ դուրս պիտի գայ այս խառնուրդէն, կամ թէ ուսուցիչը թող բռնէ յիշեալ խառնուրդին վրայ մի շիւղ կամ փետուր, քացասի կամ աղի ոգիին մէջ թաթխուած, և ցոյց տայ անկից ելած ճերմակ մուխերը: Եթէ ուսուցիչը կոռաւնօ չ'ունի, նորա տեղ կրնայ ՚ի փորձ դնել մի կտոր աւշակի աղբ (կըշասը) կամ ծծմբատ աւշակին, և կրնայ բացատրել կամ ցուցնել աշակերտներուն նման փորձերով, թէ ի՞նչպէս կիրը, դուրս կը քաջէ այս կերպով հաստատուն կամ հեղուկ աղբերու մէջ պարունակուած աւշակը, եթէ անկից խառնուի ասոնց մէջ խմորման ժամանակներ: Գործնական կարելի որովհետեւ ունի միտք պահելը թէ՛ կիրը կենդանեաց և թռչնոց թարմ արտահոսումէն դուրս չը քաշեր աւշակը, այլ ընդհակառակն դանոնք չը քաշեր և աւշակի նուազումէն կը պահպանէ, խմորումէն և աւշակի նուազումէն կը պահպանէ, ուրեմն ճեմիչներու աղբին մէջ կիր խառնելով կրնանք չորցնել առանց նոցա աւշակը պակսե-

ցնելու, և դարձեալ կիր կրնայ դրուել ապահովապէս թարմ մէջի մէջ, թէպէտ սա աւշակի կազը կ'արտաքսէ այնպէս՝ որպէս թէ խմորուած ըլլար:

230. Կուռնօն մինակ գործածելը աղէկ է, քէ հասարակ աղբի սովորական գործածութեանը կիսուն չափ:

Նորածիլ շողգամի և գետնախնձորի համար կիսովին խառն հասարակ աղբի հետ գործածելը գէշ չ'է:

231. Ինչո՞ւ գէշ չէ:

Նախ անոր համար որ կուռնօն մինակ գործածուելով չի կրնար հայթայթել միջակ աստիճանի ուժ ունեցող հողերուն՝ գործարանաւոր նիւթ ըստ բաւականի, որ զանոնք շատ արգասաւոր փիճակի մէջ պահէ:

232. Մէկ Անգղիական արտաւարի (*) համար n° րֆան կուռնօ գործածելու է:

Գրեթէ երկու կենդինար Անգղիական, իբր զարգացուցիչ ցորենեղէնի համար, իսկ երկու կամ երեք կենդինար, երբ որ կէս աղբի տեղ կը գործածուի շողգամի և գետնախնձորի համար:

Ծանօթ. — Կուռնօն ալ կը գործածուի օգտատակարապէս շոշգամի համար, լոյժ սոկրի հետ 11 կենդինար կուռնօն արագ զարգացում կուտայ, իսկ ութ գրիւ սոկրը զանոնք հասուն կ'ընէ:

233. Պէ՛տք է աղբը քոյլ եւ քաց ձգել, կամ քէ կոխել եւ հողի սակ ծածկել:

Պէտք է զանոնք արջառներու կոխկռտել տալ,

(*) Չորս Օսմանեան արտաւարի չափ:

(Ծ. Թ.)

կամ ծածկոյթի տակ առնելով պահպանել որչափ որ կարելի է:

234. Ինչո՞ւ այսպէս:

Որովհետեւ այսպէս պատրաստուած աղբը քիչ բան կը կորսնցնէ, շոգիացման կամ արեւի և անձրեւի ազդեցութեան տակ, և այս կերպով զօրաւոր կը մնայ, և իւր լաւ յատկութիւնները կը պահէ:

Ծանօթ. Լօրտ Քիննէրտ գտաւ փորձելով՝ թէ մի և նոյն արտին երկու մասերը հաւասար քանակութեամբ պատրաստուած, մին ծածկոյթի տակ պահուած և արջառներու կոխ եղած աղբով, միւս մասը բացօթեայ փարախներու աղբով տուին:

Յամին	Ծածկոյթի սակ եղածէն	Անծածկոյթ եղածէն
1851	113/4 թօնէլամ	71/2 թօնէլամ գետնախնձոր
1852	54 գրիւ	42 գրիւ ցորեն
	215 սթոն(*) անգղ.	156 սթոն յարդ

ՅՕԳՈՒՍԾ ԺԶ. — Աղային եւ հանգային աղբեր:

235. Ամենէն կարեւոր աղային եւ հանգային աղբերը օրո՞նք են:

Ամենէն կարեւոր աղային և հանգային աղբերն են լուսակրատ կրոյ, բորակատ նատրոնի, ծծմբատ նատրոնի, ծծմբատ մակնէզիաի, ծծմբատ աւշակի, հասարակ աղ, գաճ, մոխիր ծովային

(*) Սթօն, Անգղիական չափ, որ երկու տեսակ է, մին կը կըռէ 14 լիպրա, իսկ միւսը 8 լիպրա, առաջինը կը գործածուի միս և ուտելիքի վերորերեւոյ բաներ կըռելու, իսկ միւսը կը գործածուի մարդ կըռելու: (Ծ. Թ.)

բուսոց (kelp), փայտի մոխիր, ճանճախարիժ, և կիր:

276. Ի՞նչ է լուսակրաս կրոյ:

Կրոյ լուսակրատն է՝ ճերմկեկ հողային նիւթ մը, որ կը բաղկանայ կիրէն և լուսակրատի թծուէն (phosphoric acide), և որն որ շատ տեղեր ՚ի բնէ պատրաստ կը գտնուի հողերու տակ, զոր փորելով իբր հանք կը գործածեն երկրագործական նպատակներու համար:

Ծանօթ. — Այս լուսակրատը գրեթէ մի և նոյն բանն է ինչ որ է ոսկրային հողը, որոյ վրայ վերը խօսուեցաւ (Հարց. 225), առատ կը գտնուի մի քանի երկրաբանական խաւերու (formation) մէջ, ՚ի Հիւսիսային Ամերիկա, և կանաչ աւազներու բովին մէջ, և Անգղիացւոցմէ գրեկ կոչուած ժայռերուն մէջ, նոյնպէս կը գտնուի քիչ կամ տարբեր քանակով ամեն կրաքարերու մէջ, այս լուսակրատի բովերուն գիւտը գործնական հողագործութեան մէջ մեծամեծ օգուտներ յառաջ բերաւ:

277. Այս հաւնային լուսակրասը ի՞նչպէս կը գործածուի աղբի սեղ:

Պէտք է փշրել, և բարակ փոշի դարձնել, և այն ատեն ոսկրի նման լուծելով զայն ծծմբական թծուուտի մէջ, հաղորդել ցորենեղէններու և արմատեղէններու:

Ծանօթ. — Այս լուծեալ վիճակին մէջ կը ծախուի նա գերլուսակրաս (super phosphate) կրոյ անուսով, նոյն անունը կը տրուի յաճախ նաև լուծեալ ոսկրներուն կամ երկուքին խառնուրդին:

278. Ի՞նչ է բորակրաս նագրոնի (nitrate of soda):

Նատրոնի բորակատը ճերմակ աղային նիւթ մ'է, որ կը գտնուի ՚ի հող, Բերուի մի քանի մասերուն մէջ, և կը գործածուի օգտակարապէս իբր զարգացուցիչ ճարակախոտերու և դեռաբոյս ցորեններու:

Ծանօթ. — Յոյց տալու համար տարբերութիւնը ընդ մէջ նատրոնի բորակատին և հասարակ աղին, որով յաճախ կը խարդախուի, դնելու է մի քիչ ամեն մէկէն կտոր մը ածուխին կրակ դարձած ծայրը, հասարակ աղը կը ճարձատէ և կը ցատկէ կրակին վրայէն, մինչքեռ նատրոնի բորակատը փայլուն բոց մը կամ այրում մը յառաջ կը բերէ, հասարակ բորակը (կիւլֆերչիդէ, բորակատ կալւոյ) կը բռնկի նատրոնի բորակատին պէս, բայց թէ որ այս բորակատներու մէջ հասարակ աղ գտնուի շատեկ՝ կը ճարձատէ առաջ և յետոյ կը բռնկի:

279. Նաւսոնի բորակասը ի՞նչ բան է կը բաղկանայ:

Կը բաղկանայ բորակական թծուուտէ և նատրոնէ:

Ծանօթ. — 54 լիպրա բորակական թթուուտ և 31 լիպրա նատրոն կ'արտադրեն 85 լիպրա բորակատ նատրոնի:

Հոս յարմար պատեհութիւն մը կայ ուսուցչին բացատրելու բերանացի այն զանազան անուանակոչութիւնները, որով տարբարանք կը նշանակեն բորակական, ծծմբական, լուսակրական և ածխական թթուուտից բաղադրութիւնները ընդ խական նատրոնի, կիրի, և մակնէգիայի, թէ կալւոյ, նատրոնի, կիրի, և մակնէգիայի, թէ ի՞նչպէս ածխական թթուուտը միանալով այս վերջին նիւթերէն մէկուն հետ՝ ածխատ մը յառաջ կը բերէ, լուսակրականը՝ լուսակրատ, ծրծմբական թթուուտը՝ ծծմբատ, բորակական թր-

Թուուտը՝ բորակատ, ուստի կրոյ լուսակրատը կը նշանակէ լուսակրական թթուուտին բաղադրութիւնը կիրի հետ, նատրոնի ծծմբատը կը սշանակէ ծծմբական թթուուտին բաղակցութիւնը նատրոնի հետ, և այսպէս ուրիշներն ալ:

280. Նասրոնի բորակասին սնկերու վրայ ըրած օգտակար ազդեցութիւնը ի՞նչ բանէ կախեալ է:

Անոյ տունկերու բորակածին մատակարարելէն կախում ունի:

Ծանօթ. — 100 լիպրա բորակատ նատրոնի կը պարունակէ 16 1/2 լիպրա բորակածին:

281. Ի՞նչ քանակութեամբ ասկէց գործածելու է մէկ արտավար հողի համար:

Մէկ կենդանաբէն մինչեւ մէկ ու կէս կենդանար գարնան մէջ, նորածիլ բոյսերուն անմանը օգնելու համար:

Ծանօթ. — Նօրֆօլքի (Անգլիա) մէջ փորձուած է որ՝ այս տեսակ զարգացնող մը գործածելով, մէկ արտավար տեղէն 7—8 գրիւ ցորեն աւելի ելած է, նոյն արդիւնքը տեսնուեցաւ ՚ի Լօթիան (Սկովաիա), արդիւնքը ալ աւելի աղէկ է՝ երբ հասարակ աղի կամ կրոյ գերլուսակրատին հետ կը գործածուին:

280. Ի՞նչ է նասրոնի լուսակրատը:

Նատրոնի լուսակրատը նիւթ մ'է, որ հասարակ անունով կոչուրեանն (*) աղ կ'ըսուի, և կը բաղկանայ ծծմբական թթուուտէ և նատրոնէ, երբեմն աղէկ արդիւնք յառաջ կը բերէ իբր զարգացուցիչ գործածուելով, ճարակախտի, շողփամի, բակլայի և նորաբոյս գետնախնձորներու:

(*) Կոչուրեան աղ, այս ալ ռամկորէն ինկիլիզ քուզու ըսուած աղին պէս լուծող աղ մի է: (Տես երես 44 Ծանօթ): (Ծ. Թ.)

Ծանօթ. — 40 լիպրա ծծմբական թթուուտ 31 լիպրա նատրոնի հետ կը կազմեն 71 լիպրա չոր լուսակրատ նատրոնի: 44 1/4 չոր լուսակրատ նատրոնի 55 3/4 ջուր կը կազմեն 100 լիպրա բիւրեղացեալ լուսակրատ նատրոնի, կամ հասարակ կոչուրեան աղ, փռան մէջ չորցնելով բոլոր ջուրը կը ցնդի և չոր աղը կը մնայ բիւրեղացեալ:

283. Ի՞նչ է մագնէզիաի ծծմբատը:

Մագնէզիաի ծծմբատը՝ որ հասարակ անունով էքսուրի (*) (ռամկորէն ինկիլիզ քուզու) աղ կ'ըսուի, աղային նիւթ մ'է լեղի՝ որ կը բաղկանայ ծծմբական թթուուտէ և մագնէզիայէ:

Ծանօթ. — 100 մաս չոր մագնէզիայի լուսակրատը կը բաղկանայ 34 մագնէզիայէ և 66 ծծմբական թթուուտէ, բիւրեղացեալ Անգլիական աղը (ինկիլիզ թուզու) որ կը ծախուի խանութներու մէջ, կը պարունակէ առ հարիւր 51 ջուր: Այս աղը ցորենի համար, և գետնախնձորի համար իբր զարգացուցիչ կը յանձնարարուի, և կը գործածուի արհեստական աղբերու մէջ:

Տղայ մը շուտով կը սորվի՝ մինակ համը առնելով՝ իրարմէ զանազանելու հասարակ աղը, նատրոնի բորակատը, նատրոնի ծծմբատը, և մագնէզիայի ծծմբատը, զանոնք այս կերպով ՚ի խտիր վարժեցնելու համար այս տեսակ հրահանգիչ և զուարճալի հարցերը կրնան աշակերտաց ուշը գէպ ՚ի ուսուցիչ հրաւիրելու:

284. Ի՞նչ է ծծմբատ աւեակի:

Աւշակի ծծմբատը ներմակ բիւրեղացեալ նիւթ մ'է, որ կը բաղկանայ ծծմբական թթուուտէ և

(*) Ըսուած անունով՝ Լոնտոնէն 14 մրն հետու մի գիւրքապար կայ, այն տեղի մագնէզիաի ծծմբատ պարունակող աղբիւրներէն հանած են ՚ի սկզբան այս աղը, և ուստի է էքսուր անունը. (Ծ. Թ.)

աւշակէ, ասիկա կը տրուի օգտակարապէս նորաբոյս ցորենեղէններու զարնան ատեն :

Ծանօթ. — 100 լիպրա աւշակի ծծմբատը կը պարունակէ 23¹/₄ լիպրա աւշակ, 53¹/₄ լիպրա թթուուտ, և 24 լիպրա ջուր, ցորենի բերքին՝ որ գարնան ատեն դեղին և հիւանդոտ կ'երեւայ, այս աղէն կամ նատրոնի բորակատէն մի զարգացուցիչ (*) տալը շատ օգտակար եղած է, երբ ամեն մէկ արտավարի համար 1 կամ 1¹/₂ կենդինար ՚ի գործ ածուի, ասիկա (աւշակի ծծմբատը) ձանձախարիթի շատ օգտակար մասերէն մին է :

285. Հասարակ աղը ի՞նչպէս կը գործածուի :

Հասարակ աղը կը գործածուի թէ իբր գարգացուցիչ, և թէ կրնայ խառնուիլ հասարակ աղբերու մէջ, և կամ կիրը մարելու գործածուած ջուրին հետ :

Ծանօթ. — 100 մաս հասարակ աղը կը բաղկանայ 60 մաս ֆօրեկ և 40 մաս նաւթ կոշուած մետաղէ, որ թթուածինի հետ միանալով կը կազմէ նատրօնը, իւր տարրաբանական անունն է նաւթի ֆօրուկ, մէջերնին կը գտնուի և հարկաւոր ալ է ամեն տեսակ մշակուած տունկերու, մասնաւորապէս արմատներու, ինչպէս շողգամին, և տերեւուտ բերքերուն, ինչպէս կաղամբին, թէ որ ցորենեղէններուն կը տրուի, գրեթէ միշտ կը շատցնէ ամեն մէկ գրիւ ցորենի ձանրութիւնը, երբ ցորենը ՚ի հունձ հասնի : Կիրի հետ խառն ՚ի հող դրուելով յարդին ուժ կուտայ :

286. Կա՞ն սեղեր ուր աղը աւելի օգտակար կ'ըլլայ հաւանականաբար :

Այն տեղերը՝ որք շատ հեռու կը գտնուին ծո-

(*) Որոյ Անգղերէն top-dressing, որ քան է բոյսերը վեր բշտղի (Ծ. Թ.)

վէն, և կամ բարձր բլուրներով կը պատասպարուին այն հովերէն՝ որք ծովուն վրայէն կ'անցնին :

287. Ուրեմն հաւանականաբար նուազ օգտակար են ծովեզրներու մէջ :

Որովհետեւ ծովային հովերը կը տանին իրենց հետ մաս մը ծովային ցօղեր, և կը սրսկեն զանոնք ծովափունքէն մղոններով հեռու տեղեր :

288. Ի՞նչ է գանք :

Գանք մի հաստատուն ճերմակ մարմին է, որ կը բաղկանայ ծծմբական թթուուտէ և կիրէ, ընտիր զարգացուցիչ (բոյս մեծցնող) մի է շատ հողերու վրայ, կարմիր առուոյտի, սիսեռի, և լուբիաի համար, գանք կը յանձնարարուի խմորուած աղբի պէզերու վրայ ցանելու համար, կամ ախտոններու թաց յատակին վրայ, խմորման միջոցին յառաջ եկած աւշակը պահելու կամ հաստատ բռնելու նպատակաւ :

Ծանօթ. — 40 լիպրա ծծմբական թթուուտ, և 28¹/₂ լիպրա կիր, կը կազմեն 68¹/₂ լիպրա այրած գած, որ ջուր չը պարունակեր իր մէջ, 40 լիպրա թթուուտ, 28¹/₂ լիպրա կիր և 18 լիպրա ջուր կը կազմեն 86¹/₂ լիպրա բնական կամ չայրած գած. բնական կամ չայրած գածը առ հարած 21 ջուր կը կորսնցնէ երբ տաքցուի մինչ ՚ի մութ կարմիր : Ուսուցիչը կրնայ այրել մի կտոր բնական գած դանակի մը ծայրը դրած՝ կանթեղի վրայ (Պատ. 2), և ցուցնելու նախ՝ թէ գածը աղքատ և կաթի պէս գոյն մը կ'առնու, երկրորդ ջուրը կը կորսնցնէ, և կը թեթեւայ, և երրորդ տաքցնելէն ետքը դիւրաւ կը փշրուի, և ճերմակ փոշի կ'ըլլայ : Այս նուրբ ճերմակ փոշին է՝ Բա-

րիզի բշարքը ըսուածը, որ կը գործածուի ար-
ձաններ շինելու և սենեակներու զարդեր պատ-
րաստելու :

289. Աւշակը պահպանել կամ հաստատ բռնել
ըսելով ի՞նչ ըսել կ'ուզես :

Այնպիսի վիճակի մը վերածել զայն, որու մէ-
ջէն նա շուտով և դիւրաւ չի պիտի կրնայ յ'օդս
ցնդելու :

Ծանօթ. — Խմորեալ աղբերու աւշակի բնա-
ծխտը, թաց գածի հետ խառնուելով աւշակի
ծծմբատ կը դառնայ, այն որ քիչ ցնդական է
կամ աւելի պահպանուած երբ բացը դրուի օդին
մէջ :

290. Ի՞նչ պարագաներու մէջ այս աղանման
կամ աղային նիւթերը գործածուելու են :

Այս աղային նիւթերը գործածուելու են երբ
օդը հանդարտ է, որպէս զի հաւասար կերպով
տարածուին, կամ անձրեւէն առաջ կամ վերջը,
որպէս զի հողին մէջ կարենան լուծուիլ :

291. Տարուան ո՞ր եղանակին մէջ :

Ընդհանրապէս գարնան ատեն, երբ նորածիլ
բերքերը կ'ըսկսին աճելու, և խոտերու համար
ամեն մէկ հունձէն ետքը :

292. Այս նիւթերու խառնուրդը երբեմն աւելի
օգտակար կրնայ ըլլալ քան անոնց միայնակ գոր-
ծածուիլը :

Այն, նատրոնի ծծմբատին, և բորակատին մի
խառնուրդը աւելի նպաստաւոր ներգործութիւն
յառաջ կը բերէ գետնախնձորի վրայ՝ քան թէ
անոնցմէ ամեն մէկը զատ զատ առնուելով, հա-
սարակ աղի և գածի խառնուրդը՝ գրեթէ նոյն

ազդեցութիւնը կ'անէ բակլայի վրայ, հասարակ
աղի և նատրոնի բորակատի խառնուրդը՝ ցորե-
նի վրայ, սոյն բորակատի և աւշակի աղին
խառնուրդը՝ գրեթէ ամեն բերքերու վրայ :

Ծանօթ. — Ուսուցիչը կրնայ օգուտ քաղել
այս կէտիս նկատմամբ հեղինակին Տարեթի հողա-
գործութեան և սարքաբանութեան և երկրաբանու-
թեան անուն գրքէն (վեցերորդ տիպ. Անգլ.),
զոր կրնայ աչքէ անցնել օգտակարապէս այս նիւ-
թը աւելի մանրամասն բացատրելու համար ա-
շակերտաց :

293. Ի՞նչ է *ֆէրը* :

Քէրը մոխիր է, զոր կը թողուն ծովային մա-
մուռները այրուելով :

294. Կրնայ աղբի սեղ ծառայել օգտակարա-
պէս :

Այն, իբրեւ զարգացուցիչ (բոյս մեծցնող) ճա-
րակախոտերու և նորածիլ ցորենեղէններու հա-
մար :

Ծանօթ. — Շողգամի և դետնախնձորի պէս
բերքերու համար կրնայ գործածուիլ մի քանի
հողերու վրայ օգտակարապէս, թէ առանձին՝
մէկ արտավարի համար 4 էն մինչեւ 6 կենդի-
նար, թէ հասարակ աղբի սովորական գործածու-
թեանը կիսոյն հետ : Անշուշտ *ֆէրը* չի պիտի
կրնայ ծովային մամուռի տեղը բռնել, ուսկից
որ նա պատրաստուած է, որովհետեւ ծովային
մամուռի գործարանաւոր մասը այրելով ցնդած
է, բայց *ֆէրը*՝ ալ աւելի փոխադրելի է, և կրնայ
ի գործածուիլ հոն՝ ուր ծովային մամուռը չը
կրնար գործածուիլ, ուստի և նկատողութեան
արժանի է :

295. Քէրը աղբի սեղ քան գործածուած է՞ :

Ո՛չ մինչեւ ցարդ, բայց պատճառ կայ հաւատալու՝ եթէ փորձերը յաշոդին, մեծ քանակութեամբ պիտի տարածուի:

296. Փայտի մոխիրը արժէքաւոր ա՞ղբ մը է: Երբ կը գործածուի ճարակախոտի հողերուն համար, մոխիրը կ'ոչնչացնէ մամուռները և կ'ուժովցնէ ճիւղերը, նորածիլ ցորենեղէններու և գետնախնձորի վրայ նպաստաւոր ներգործութիւն մը կ'ընէ, և օգտակարօպէս կրնայ խառնուիլ ոսկրի հետ, կուսպի հետ, կուանօջի հետ, կամ շողգամի համար գործածուող ուրիշ տղբերու հետ:

Մանօք. — Ստորին Գանատայի մէջ, 40 քրիւ փայտի մոխիրը մինակ գործածուելով ինչ ինչ հողերու վրայ 200, մինչեւ 250 քրիւ գետնախնձոր կուտայ:

297. Ածուխի ձանձախարիքը ի՞նչպէս կը գործածուի աղբի տեղ: Կը գործածուի իբր զարգացուցիչ ճարակախոտի հողերուն իբր աղբ՝ գետնախնձորի համար, և իբր օժանդակ, խառնուրդ ուրիշ տղբերու հետ:

Ձանձախարիծը կը պարունակէ գած, ծծմբատ աւշակի, սոյն վերջին նիւթը ամբողջ ձանձախարիծին մինչեւ մէկ եօթներորդ մասը կը տարածուի, և վերջինին կը պարտաւորի ձանձախարիծը իբր աղբ իւր ունեցած առաւելութիւնը:

298. Ի՞նչ տեսակ գգայի արդիւնքներ յառաջ կը բերեն բերեցու վրայ, ձանձախարիքը, աւշակի աղեր, և բորակասները:

Նորա կուտան մի ճոխ և ուռնացեալ կանանչուծիւն, զանոնք աւելի հիւծոտ և ջրոտ կ'անեն:

ՅՕԻՈՒՍԸ ԺԷ. — Յաղագս կրահարի (*)
Սյրումն եւ գործածութիւն կրոյ:

299. Կրահարը ի՞նչ բանէ կը բաղկանայ: Կրահարը կը բաղկանայ կիրէ՝ խառն բնածխական թծուուտի հետ:

Մանօք. — 28 լիպրա կիր, և 22 լիպրա բնածխական թծուուտ, կը կազմեն 50 լիպրա մաքուր կրահար: Կրնայ ուսուցիչը յետս դառնալ բնածխական թծուուտի, կիրի յատկութիւններուն վրայ, և քննելու իւր աշակերտաց յիշողութիւնը այս նիւթերուն նկատմամբ յառաջուց խօսուածներուն վրայ:

300. Ի՞նչ անուն կուտան սարքաւնք կրահարին:

Բնածխատ կրոյ, կ'անուանեն զայն տարրաբանք:

301. Կրահարը շատ տեսակներ ունի՞: Այո, ոմանք կակուղիկ են, ինչպէս կաւիճը, ոմանք կարծր, ինչպէս մեր հասարակօրէն ճանչցած կրահարը, ոմանք կանայ գոյնով նման մագնէզիան կրահարերէն շատերուն, որք մագնէզիա կը պարունակեն, ոմանք զուտ ճերմակ կուծի պէս. այլք սեւ, Տերպիշայրի (Սնգրիա) կուծին նման են. են:

Մանօք. Հոս օգտակար կրնայ ըլլալ եթէ ուսուցիչը ցոյց տայ աշակերտաց վերոյիշեալ կրահարերուն մէկ կամ մէկ քանի տեսակները:

302. Ի՞նչ է կրահողը (Մարշը, հողացեալ կիր կամ կրախառն հող):

(*) Կրահար (quiklime) ըսելով հոս պէտք է հասկնալ չ'մարած կիրը: (Ծ. Թ.)

Կրահողն է մի և նոյն բանը՝ ինչ որ է կիրը, այսինքն բնածխատ կրոյ, միայն թէ նա շատ անգամ կակուղիկ վիճակի մէջ կը գտնուի, կամ նուրբ փոշիացեալ վիճակի մէջ, և յաճախ խառն կաւի և աւազի հետ:

Ծանօթ. — Կրահողը զանազան քանակով կիր կը պարունակէ, ոմանց մէջ կայ պակաս քան 20, այլոց մէջ 80, կամ 90 առ հարիւր բնածխատ կրոյ:

303. Կրահարը եւ կրահողը կը պարունակե՞ն ուրիշ բաղադրեալ մասեր, որք նպաստաւոր ըլլան բուսականներուն:

Կը պարունակեն սովորաբար քիչ քանակով լուսածնատ կրոյ:

Ծանօթ. — Կրաքարի մէջ լուսակրատը սովորաբար առ հարիւր 1 1/2 կ'եւլէ, և մի քանի կրահողերու մէջ 2, 3 կամ 4 առ հարիւր, կրոյ լուսակրատին այս քանակը գգալի կերպով կը շատցնէ նորա արժէքը հողագործական նպատակներու համար, կրահողի բովեր գտնուած են երբեմն կանաչ աւազ ըսուած երկրաբանական խաւերուն մէջ, որ 6 էն մինչ 14 առ հարիւր կամ աւելի կրալուսակրատ կը պարունակէին, (Հարց. 276):

304. Ի՞նչ է խեցային աւազը:

Խեցային աւազը, կամ փշրուած ծովային խեցիները շատ մօտէն մի և նոյն բանն են, ինչ որ է կիրը:

305. Այս հողակիրերը եւ այս խեցային աւազները կրնա՞ն ի գործ ածուիլ հողի վրայ օգտակարապէս:

Այո՛, իբր զարգացուցիչ ճարակախոտ հողե-

րուն և մասնաւորապէս թծու, նօսր և մամուտ խոտերու համար: Կրնայ գործածուիլ, նաեւ մշակելի հողերու վրայ, ճահիճներէ յառաջ եկած հողերու վրայ շատ առաւելուծեամբ և շատ քանակով:

306. Բաղադրեալ վիճակի մէջ չ'ե՞ն կրնար գործածուիլ:

Երբ խառնուի հողի՝ կամ թուսային նիւթի հետ, ինչպէս ճահիճի հողը, ծովային մամուռի հետ, կամ կենդանական նիւթերու հետ, ինչպէս ձկան մնացորդի եւն. եւն. և մինչեւ անգամ հասարակ ագարակի աղբի հետ:

307. Ի՞նչպէս կրնա ստուգել թէ հողի մը մէջ կիր կայ, կամ կրահող (մարչ) կարծուած նիւթը:

Անկէ մի քիչ բան կը դնեմ գաւաթի մը մէջ, և կը հեղում վրան կամ քացախ կամ տկար աղի ողի, եթէ պղպջակներ դուրս գան՝ կ'ըսեմ թէ այն հողին մէջ կիր կայ:

308. Այս պղպջակները ի՞նչ բանէ ծագում կ'առնեն:

Այն պղպջակները ծագում կ'առնեն այն բնածխական թծուէն որ կը ցնդի՝ հողին մէջ պարունակուած կրոյ բնածխատէն:

Ծանօթ. — Ուսուցիչը կրնայ գործադրել այս փորձը, հեղլով տկար թթուուտ մը կրախառն հողի կամ փոշիացեալ կրոյ վրայ, և ցուցնել աշակերտաց դուրս ելլող պղպջակները, բաց յայսմանէ կրնայ ուսուցիչը համոզել իւր աշակերտները թէ դուրս ելած կազը իրողաբար բնածխական թթուուտն է, գաւաթին մէջ մի վառած մոմ մտցնելով, եւայլն: (Տե՛ս Հարց. 43):

309. Ի՞նչ բան կը պատահի երբ կրաքարը (բնածխաս կոչ) կ'այրեն բովերու մէջ :

Բնածխական թթուուտը կը ցնդի ջերմութեամբ և կը մնայ կիրը առանձին :

Ծանօթ. — Թող ուսուցիչը հեղու ազի ոգի ջրախառն՝ մի քանի կտոր կրաքարի վրայ, գաւաթին մէջ, և ցուցնէ բնածխական թթուուտին դուրս գալը, որով և նորա գոյութիւնը կրաքարին մէջ: Կրնայ հեղու մի և նոյն թթուուտը մի կտոր լաւ այրած կիրի վրայ, և ցուցնելու թէ այլ եւս կազ դուրս չ'գար, որով կը հասկցուի թէ կիրի մէջ այլ եւս բնածխական թթուուտ չի գտնուիր, որ դուրս ելած է ջերմութեամբ, ինչպէս վերը ըսուեցաւ. դիտելու սովորութիւնը, նոյնպէս նաեւ տղայոց դատելու կարողութիւնը տակաւ առ տակաւ ոյժ կ'ստանան, այս տեսակ գործնական փորձերով:

310. Ի՞նչ անուն կուտան կիրին իւր յատուկ վիճակին մէջ :

Կիր, կամ այրած կիր, կամ կիրզիչ կիր, տաք կիր:

Ծանօթ. — Կիրին կիրզիչ կամ ալկալեան յատուկութիւնները ցուցնելու համար ուսուցիչը կրնայ անկից մի քիչ բան դնել բուսային կապոյտ գոյնով լուծուածի մէջ (*), այս լուծուածը առաջուց կարմիր գոյն ստացած լինելու է՝ մի քանի կաթիլ թթուուտով, այս կարմիր հեղուկը նորէն կապոյտ գոյն կ'ստանայ կրով, ինչպէս աւշակով,

(*) Այս տեսակ լուծուած մը կամ ջուր կրնայ դիւրութեամբ պատրաստել սեւ ստեպլինի կամ արեւածաղիկի սեւագոյն հունտերէն, որք Փոքր Ասիոյ շատ կողմերը կը գտնուին:

Կարմիր կաղամբի և կարմիր ճակնդեղի օշարակներն ալ կրնան այս նպատակի ծառայել:

(Ծ. Թ.)

գալով ալկալեան յատուկութեան սա որոշ կ'երեւի նորա համէն:

311. Մէկ բօն կրաքարէն ի՞նչ քանակութեամբ կիր կ'ըսացուի:

Մէկ թօն մաքուր կրաքարը կուտայ գրեթէ 11 1/4 կենդինար կիր:

312. Ի՞նչ բան տեսի կ'ունենայ երբ ջուր լեցուի կիրին վրայ:

Կիրը ներս կը ծծէ ջուրը, շատ կը տաքնայ, կուռենայ, տակաւ առ տակաւ կ'իջնայ փոշի կ'ըլլայ:

Պատ. 22



Ծանօթ. — Ջուրին սոյն ներգործութիւնը կիրի վրայ, ուսուցիչը կրնայ ցոյց տալ ջուր լեցնելով նորա վրայ, ինչպէս կը տեսնուի պատկերին մէջ, կրնայ գոհ ընել իւր աշակերանները ցոյց տալով թէ յառաջ եկած տաքութիւնը մեծ է, թէ

վառօգը կրնայ բռնկիլ մէկ չոր կտորին վրայ տեղադրուելով, և թէ կրնայ տաքցնել եփած պաղած կարկանդակի կտորն, մէջ տեղը դրուելով: Վառօգը այս կերպով բռնկցնելու համար պէտք կ'ըլլայ մի կտոր շատ աղէկ և լաւ այրած կիր, բայց փորձին յաջողութիւնը աւելի ապահով կ'ըլլայ եթէ ջրախառն (իւր քանակին մէկ կամ երկու անգամին չափ) ծծմբական թթու լեցուի կուռնութեան տեղ, կիրը կ'ըստանայ այնպիսի տաքութիւն մը՝ որ վառօգը բռնկցնելու համար պատրաստ է, սակայն այս պարագայի մէջ արտադրուածը գաճ (ծծմբատ կիրի) կ'ըլլայ և ոչ պարզ կիր:

313. Կիրի վրայ ջուր լեցնելը սովորաբար ի՞նչ կ'ըսուի :

Սովորաբար կիրը մարեղ կ'ըսուի, և այս կերպով պատրաստուած կիրը մարած կիր է :

314. Կիրին չափը կը շատնայ՞ երբ մարելու ըլլայ :

Այն, մէկ թօն պարզ կիրը $26\frac{1}{3}$ կենդինար մարած կիր կ'արտադրէ :

Ծանօթ. — Այս բանը կրնայ ցոյց տրուիլ, մի կտոր մաքուր կիրը կշռելէ յետոյ, մարել և փոշիանալէն յետոյ նորէն կշռելով, եթէ կիրը անմաքուր է կշռոյն աճումը այնքան մեծ չի կրնար ըլլալ որչափ կըլլայ մաքուրին վրայ :

315. Եթէ կիրը բաց օդին մէջ դրուի, կրնայ՞ ինքնին փոքրանալ :

Այն, օդէն ջուր կը ծծէ, և տակաւ առ տակաւ փոշի կ'ըլլայ :

316. Կիրը ուրիշ բան ալ կը ծծէ՞ օդէն :

Այն, բիշ բիշ բնածխական թթուութիւններս կը ծծէ և վերջապէս բնածխատ կը դառնայ :

Ծանօթ. — Ուսուցիչը կրնայ գոհ ընել իւր աշակերտները հասկցնելով թէ՛ կիրը բնածխական թթուութիւններս կը ծծէ օդէն, լեցնելու է մի քիչ կրոյ ջուր լայնաբերան ամանի մը մէջ ապակեղէն կամ խեցեղէն, և ցուցնելով թէ ջուրին երեսը տակաւ առ տակաւ մի անլուծելի ճերմակ թաղանթ կը ձեւանայ կրոյ բնածխական քրուուէն, ուր որ նա (ջուրին երեսը) օդի հետ յարակցութեան մէջ է (in contacte), այս փորձը երկու բան բացատրելու կը ծառայէ, նախ՝ թէ բնածխական թթուութիւն կը գտնուի օդին մէջ (Հարց. 44), և երկրորդ՝ թէ կիրը զայն կը ծծէ և այս թաղանթը կը կազմէ :

317. Կիրը այս բնածխասի վիճակին մէջ աւելի օգտակար է հողի համար քան այրումէն առաջ եղած վիճակին մէջ :

Այն, շատ նուրբ փոշի վիճակի մէջ աւելի օգտակար է նա քան որ և է կերպերէն, և կրնայ այս եղանակաւ աւելի աղէկ խառնուիլ հողի հետ :

318. Ի՞նչ կը կոչուի սովորաբար երբ այսպէս նա բնածխասի վիճակ ստացած է :

Սովորաբար կը կոչուի *աւնոյշ* կիր՝ չը մարած կիրէն կամ կիզիչ կիրէն զայն որոշելու համար :

319. Չը մարած կամ կիզիչ կիրը *աւնոյշ* կիրէն արբեր ազդեցութիւն մը կը գործէ՞ երկրի վրայ :

Յաճախ նոյն ազդեցութիւնը կանէ՝ բայց աւելի արագութեամբ :

320. Երկուեւն ալ ի՞նչպէս կը գործեն :

Կը գործեն գլխաւորապէս չորս եղանակաւ, նախ՝ հայթայթելով տնկոց իբր սնունդ պէտք եղած կիրը, երկրորդ՝ բաղադրուելով հողերու մէջ եղած թթուութիւններու հետ, որով հողին մէջ եղած թթուութիւնները շնչելու կարող կ'ըլլան, երրորդ՝ տակաւ առ տակաւ հողին մէջ գտնուած բուսային նիւթերը տնկերու համար լոյծ կերակուր մը լինելու վիճակին վերածելով, և չորրորդ՝ հողերու մէջ գտնուած հանքային նիւթերու վրայ գործելով, որպէս զի գտնուած յարմարցնեն տնկոց արմատներուն մէջը մտնելու :

Ծանօթ. — Ուսուցիչը կրնայ խառնել մի կտոր մարած կիր՝ քացախի, կամ տկար աղի ոգւոյն և կամ ծծմբական թթուութիւն մէջ, ցուցնելու համար թէ՛ նա սոյն հեղուկներուն թթուութիւնը

անմիջապէս կը վերցնէ, հողի մէջ ալ կը գործէ մի և նոյն եղանակաւ :

321. Ո՞րը աղէկ է, զուտ կիրք՞ թէ առ հարիւր բաւական քանակութեամբ մագնէղիա կամ հողային նիւթ պարունակող կիրք :

Հողին հաղորդուելու համար զուտ կիրքը ամենէն աղէկն է :

Ծանօթ. — Կրաքարի մը մէջէն մագնէզիան դիւրաւ կ'որոշուի, լուծելով կրաքարը քացախի կամ աղի սպիին մէջ, և կրաջուր աւելցնելով յատակուած լուծուածին վրայ, եթէ կրաջուրը անոր կաթնային գոյն մը տայ, մէջը մագնէզիա կայ, բայց պէտք է ՚ի նկատ առնուլ միայնգամայն թէ՛ երբ հող մը իր մէջ բնականէն բաւականաչափ մագնէզիա չի պարունակէ՛ այն հողին տրուելիք կիրքի մէջ գտնուած փոքր քանակով (2 կամ 3 առ հարիւր) մագնէզիան՝ զայն աւելի արժէքաւոր կ'ընէ հողի համար, որովհետեւ ինչպէս որ տեսանք, մագնէզիան մին է այն նիւթերէն զոր հողի մէջէն կ'սպառէ ցորենը մասնաւոր կերպով: (Հարց. 181):

322. Կիրք շատ խորունկ թէ մակերեսային մօտ քաղուելու է հողի մէջ :

Միշտ հողին մակերեսային մօտ թաղելու է, ըստ որում կիրքը բնական միտում ունի դէպ ՚ի խոր սուզելու :

323. Ի՞նչ տեսակ հողերու տարբերութիւն է չը մարած կիր քան թէ անոյց կիր :

Չը մարած կիր գործածելու է ճահճային և ծանր կաւոտ հողերուն, և այն հերկելի հողերուն որք թծուած են, և այն տեսակներուն՝ որք շատ քանակով բուսային նիւթեր կը պարունակեն իրենց մէջը :

324. Ի՞նչ վիճակի մէջ կ'ըսուի թէ մարած կիրը տեսողական արդիւնք չառաջ կը բերէ բլրային արօտներու մէջ :

Կ'ըսուի թէ նա աւելի տեսողական արդիւնք չառաջ կը բերէ, երբ բացօթեայ թրջուի օդի և անձրեւի տակ՝ հողին տրուելէն առաջ, քան թէ չոր և նոր մարած վիճակի մէջ :

325. Կրոյ մի եւ նոյն քանակութիւնը մեծ արդիւնք մը կ'ընայ յառաջ բերել չորցած կամ բնականաբար չոր երկրի վրայ՝ քան թէ քաց երկրի վրայ :

Ո՛չ, կրոյ նոյն քանակութիւնը աւելի արդիւնք չառաջ կը բերէ չորցած կամ բնականաբար չոր երկրի վրայ քան թէ թաց երկրի վրայ :

326. Անգղիոյ մէջ սովորաբար որքա՞ն կիր կը տրուի հերկելի հողերուն :

Սովորաբար տարին 8 էն մինչեւ 10 գրիւ մէն մի արտավար (Անգղիական) հողի համար :

327. Ամեն տարի կը տրուի :

Ո՛չ, ամեն մէկ շրջանին, կամ երկրորդ շրջանին, և կամ 19 տարին անգամ մը :

Ծանօթ. — Այս շրջան բառին մեկնութիւնը կրնայ տալ ուսուցիչը իւր բնիկ գաւառին կամ շրջակայից բերքերուն ընթացքը ՚ի յուշ ամէնով, և եթէ նա ուսումնասիրէ այս շրջանները, մասնաւորապէս ամեն տեսակ հողերու վրայ ցանուելիք բերքերու փոխն ՚ի փոխ ցանուելու հարկաւորութեանց շրջանները, կրնայ իւր աշակերտներուն աւելի գոհացուցիչ ծանօթութիւններ տալ նոյն նիւթի վերաբերեալ, զորս նոքա չ'են կարող մտանալ մինչեւ ց'մահ :

328. Ո՛րք աղէկ է, շատ կիր սալ երկար ժամանակի համար թէ՛ քիչ կիր սալ կարն ժամանակի համար :

Եթէ շատ կիր գործածուի 'ի սկզբան ագարակի գործողութեանց ձեռնարկուելուն, քիչ կիր կը գործածուի ամեն մէկ շրջանի վերջը, և ամեն մէկ երկրորդ շրջանի վերջը՝ միայն կրոյ քանակը հաւասարեցնելու համար հողի մէջ :

329. Ի՞նչու կիրը կրկնուելու պէ՛տք կ'ունենայ :

Գլխաւորաբար չորս պատճառաւ, նախ՝ բերքերը ամեն տարի կ'ուտեն և հետերնին կը տանին հողէն դուրս մի մաս կիր, երկրորդ՝ անոր մէկ մասը դէպ 'ի վար կը սուզի, երրորդ անձրեւները միշտ կը լուան կը տանին նորա մէկ մասը երկրէն դուրս :

309-ՈՒՍ.Ծ ԺԸ. — Յաղագս յասկութեանց օսլայի, բնաստսինձի եւ հարպի, որք կը պարունակուին այն բերեւումն մէջ, գորս կը քաղէ հողագործն սովորաբար :

330. Մշակեալ ցորենի եւ արմասներու զանազան տեսակները ի՞նչ սննդաբար մասերէ կը բաղկանան գլխաւորաբար :

Գլխաւորաբար երեք նիւթերէ կը բաղկանան, օսլայ, բնաստսինձ, և իւղ կամ ճարպ :

331. Ասոնցմէ ամեն մէկէն ի՞նչ քանակութեամբ կը գտնուի սովորաբար գաբիի, ցորենի եւ հանարի մէջ :

100 լիպրա հաճարի, կամ զարիի, և կամ ցորենի այլերը կը պարունակէ 55 լիպրա օսլայ, բնաստսինձ, և երկու կամ երեք լիպրա ճարպ :

Ծանօթ. — Հաճարը հասարակ կերակուրն է Լարոնիայի Հիւսիսային ազգերուն, զարին նշանաւոր է ցորենեղէններու մէջ, այն յատկութեամբ՝ որ կարող է հասնելու մինչեւ անգամ Հիւսիսային, նոյնպէս Հարաւային Արեւմտեան Լաբլանտիոյ մէջ, իսկ Իսլանտիոյ մէջ յաճախ, և դէպ 'ի Հարաւ բաւական հեռու հասարակածէն վար բարձր տեղեր :

332. Ի՞նչ քանակութեամբ կը գտնուին անոնք կեղեւը հանուած վարսակի մէջ (եռչափ) :

100 լիպրա աղէկ վարսակը կը պարունակէ 40 լիպրա օսլայ, 10 լիպրա բնաստսինձ, և չորս լիպրա իւղ :

Վարսակը Սկովտացոց ազգային կերակուրն է, լաւագոյն տեսակը Սկովտիոյ մէջ կը բուսնի, երբ առանձին կ'ուտուի իբր կերակուր վարսակի սլիւրը՝ մօրթի տաքութիւն կը պատճառէ, և կազմութեանց ոմանց ալ եռ կը պատճառէ :

333. Ի՞նչ քանակութեամբ կը գտնուի անոնցմէ մարացորենի մէջ :

100 լիպրա մարացորենի մէջ կը պարունակուին 60 լիպրա օսլայ, 10 լիպրա բնաստսինձ, և 5 լիպրա իւղ : Օսլայի և իւղի քանակութիւնը կը տարբերի մարացորենի այլ և այլ տեսակներուն համեմատ :

Մարացորենն է հացի համար միակ ցորենեղէնը Ամերիկայի արեւադարձի մասերուն մէջ, Հիւսիսային Ամերիկայի մէջ, Միացեալ Նահանգաց մէջ է գլխաւոր կերակուր :

334. Ի՞նչ քանակութեամբ կը գտնուին անոնք բրինձի մէջ :

100 լիպրա մարուր բրինձը կը պարունակէ

Պատ. 23.



գրեթէ 75 լիպրա օսլայ, 7 լիպրա բնաստսինձ, և $\frac{3}{4}$ լիպրա իւղ:

Բրինձը գլխաւոր կերակուրն է Արեւելեան Հնդկաստանցւոց, և ոմանց Արեւելեան ազգաց, բրինձէ եղինձը (բիշաֆ) Հնդկաստանցւոց գլխաւոր սընունդն է: Լաւ տեսակները կուգան Հարաւային Գարօլինայէն: Նշանաւոր է բրինձը, մարդկային ընկերութեան մէկ մեծ մասին կերակուրը ըլլալու յատկութեամբը, ուրիշ ցորենեղէններէն նուազ փորթոյլ է (laxatif), այսինքն միւս ցորենեղէններուն չափ փորի թուլութիւն պատճառող չէ:

335. Սեւ ցորենը սննդարար բե՛րֆ մ'է:

Անիկայ բրինձէն աւելի և գրեթէ ցորենի հաւասար սննդարար է:

Սեւ ցորենը գրեթէ ամեն երկիրներու մէջ կը մշակուի, բարեխառն կլիմաներու մէջ, սակայն նա որ և է տեղ գլխաւոր կերակուր եղած չ'ունի:

336. Ի՞նչ է տառա կամ տարա (տար) (Պատ. 23):

Տարան կորեկի մէկ տեսակն է, փոքր և կլոր ենքմակ հունտ մ'է, արգասաւոր և ցորենի պէս սննդարար:

Այս ցորենեղէնն է գրեթէ գլխաւոր ապրուստ Հիւսիսային Ամերիկայի, և շատ կը գործածուի Հնդկաստանի և Արեւելքի մէջ, ստէպ զրկուած է անկէց այս կողմեր (Անգղիա), բայց մեր մէջ քիչ ճանչցուած է և քիչ կը գործածուի:

337. Բակլան եւ սիսեռը այն բաղկակուցիչ մասերէն ո՞րչափ բան կը պարունակեն:

100 լիպրա բակլան կամ սիսեռը կը պարունակեն գրեթէ 45 լիպրա օսլայ, 2½ լիպրա բնաստսինձ, և 2 լիպրա իւղ կամ բնածարպ:

Բակլան և ուրիշ ընդեղէնք նշանաւոր են իրենց պարունակած բնաստսինձի քանակութեանը կողմանէ, ինչպէս նաեւ իրենց պնդութիւն տուող յատկութիւններովը:

338. Ի՞նչ չափով կը գտնուին այն բաղկացուցիչներէն չոր խոտի մէջ:

100 լիպրա տուռոյտը կամ Անգլիական չոր խոտը կը պարունակէ 40 լիպրա օսլայ, 8 լիպրա բնաստսինձ, և չորս լիպրա իւղ:

339. Ո՞ր տեսակ յարդը աւելի սնունդ տուող է:

Անգլիացւոց կլիմային համեմատ սիսեռի, բակլայի, յետոյ վարսակի յարդը, և յետոյ գարիի և ցորենի յարդը աւելի սնունդ (*) տուող են:

Ծանօթ. — Վարսակի յարդը՝ երբեմն չոր խոտին ուրիշ յարդերէն աւելի սննդարար է, բայց կտրելու ժամանակը, եղանակը, հողը, կլիման, ամեն բան անոնց այս սննդական յատկութեանցը վրայով կ'ազդեն:

340. Գեղնախնձորը, ռոզգամը եւ ուրիշ այս-

(*) Կարծեմ մի և նոյնն է նաեւ Տոնկաստանի շատ կողմերը (Ծ. Թ.)

պիսի արմատները գլխաւորապէս ի՞նչ մասերէ կը բաղկանան :

Անոնց գլխաւոր մասն է ջուրը :

341. Ո՞րքան ջուր կը պարունակուի 100 լիպրա գետնախնձորի մէջ :

100 լիպրա գետնախնձորը կը պարունակէ գրեթէ 75 լիպրա ջուր, և 25 լիպրայի չափ ուրիշ սննդարար նիւթեր :

342. Ո՞րքան ջուր կը պարունակուի 100 լիպրա շողգամի եւ ստեպղիմի (*հալոռն*) մէջ :

100 լիպրա շողգամը կը պարունակէ 88 լիպրա ջուր, իսկ ստեպղիմը 85 լիպրայի չափ :

Երբեմն կը պատահի որ այս արմատները նշանակուածէն աւելի ջուր կը պարունակեն, և հետեւաբար ուժերնին ալ քիչ կ'ըլլայ :

343. Ի՞նչ քանակութեամբ օսլայ եւ բնաստփնձ կը պարունակէ գետնախնձոր :

100 լիպրա գետնախնձորը կը պարունակէ 15—20 լիպրա օսլայ, և 2 լիպրա բնաստփնձ :

Ծանօթ. — Գետնախնձորը նշանաւոր է իւր այն յատկութեամբ՝ որ երկրիս ամեն աստիճաններուն կրնայ յարմարիլ, ուրիշ բոյսերէ աւելի՝ Ափրիկէի Հարաւային ծայրէն սկսեալ մինչեւ Լափլանտա, Իսլանտիա և Լապրատօր, և ծովեզր տեղերէն սկսեալ 13,000 Անգղիական ոտք բարձր Անգեան լեռանց և 48,000 ոտք բարձր Ալպեան լեռանց բարձրութեանը վրայ յաջողած է այս սունկ : Գետնախնձորի չորցած ուտելիք մասը, նշանաւոր է անոր համար որ՝ ճիշդ բրինձի բազարութեանը հետ նոյնն է :

344. Օսլայի, բնաստփնձի, եւ բնանարպի որ-

բնուրիւնը նոյն է՞ մի եւ նոյն սեսակ ցորեղէններու արմատներուն մէջ :

Ո՞չ, կան ցորենի տեսակներ որք ուրիշ մասերէն աւելի բնաստփնձ կը պարունակեն, և վարսակի տեսակներ կան, որք ուրիշ մասերէն աւելի իւղ կը պարունակեն, և կան գետնախնձորի և մարացորենի տեսակներ, որք ուրիշ մասերէն աւելի օսլայ կը պարունակեն :

Ծանօթ. — Երբեմն մի և նոյն տեսակ եղողներն անգամ տարբերութիւն կ'ունենան իրենց բուսնելու և մեծնալու պարագային համեմատ : Հունձի և կամ կտրելու ժամանակն անգամ տարբերութիւններ յառաջ կը բերէ ցորենի բազազրութեանը մէջ : Անգղիոյ մէջ քաղելու յարմար ատենը կը համարուի երկու շաբաթ առաջ քան լման հասունութիւնը, իսկ վարսակի համար մէկ շաբաթ :

345. Ո՞ր սեսակ ցորենեղէնները կ'ունենան իրենց մէջ է՞ն մեծ չափով բնաստփնձ եւ իւղ :

Վարսակները, մարացորենը, և իւղոտ հունտերը կը պարունակեն շատ իւղ, բակլան, և սիսեռը կը պարունակեն շատ բնաստփնձ և քիչ իւղ, իսկ իւղոտ հունտերը թէ բնաստփնձ և թէ շատ իւղ կը պարունակեն :

Ծանօթ. — Իւղոտ հունտերու վրայ մի քիչ բացատրութիւն տալու է ուսուցիչը, յիշեցնելով աշակերտաց թէ՛ այն տեսակ հունտերը ճնշման տակ իրենց իւղը դուրս կուտան, կտաւատի, խաշխաշի և կանեփի հունտերը այն տեսակէն են, իսկ տեսակ մ'ալ կաղամբի հունտ՝ որուն Անգղիերէն rape-seed կ'ըսեն : Ուսուցիչը թող բացատրէ աշակերտաց՝ ի՞նչպէս իւղ կը հանեն այս հունտերէն, և ի՞նչ բանի կը գործածեն իւղը, և

իւղը ելլեւէն վերջը մնացած կուսպը, (Տե՛ս Հարց. 213):

346. Ո՞ր սեսակ կանանչեղէնի կը պարունակեն է՛ն մեծ չափով բնասոսինձ:

Կաղամբին չորցած մասերը՝ մեր բուսուցած կանանչեղէններու մէջ ամենէն աւելի կ'ունենան իրենց մէջ բնասոսինձ,

Օրինակի համար, չորցած ցորենը կը պարունակէ 0% 12, չորցած բակլան 0% 28, չորցած շողգամր 0% 14, չորցած գետնախնձորը 0% 8, իսկ չորցած կաղամբը 0% 30—35 բնասոսինձ:

347. Հողը եւ կլիմայն աղբեցուրիւն մ'ունի՞ն այս բաղկացուցիչ մասերուն աւելի կամ քիչ չափով գտնուելուն այլ եւ այլ արմատաց մէջ:

Այո՛, տաք երկիրներու ցորենը կ'ըսուի թէ աւելի բնասոսինձ կը պարունակէ, թեթեւ հողերու վրայ կամ արհեստով չորցուած երկիրներու վրայ բուսնող գետնախնձորը աւելի օսլայ կը պարունակէ, և ուրիշ բերքերն ալ հարկաւ նոյն կերպով կ'ազդուին:


348. Պտուղներու մէջ որ եւ է սննդական ուժ կը գտնուի՞:

Այո՛, հրապարակի վրայ ծախու հանուած չոր թուզերը այնչափ սնունդ կուտան որչափ իրենց կշիռքը ունեցող ցորենի հացը (այսինքն մէկ օսլայ թուզը՝ մէկ օսլայ հացի չափ ուժ ունի): Չոր արմուը այնպէս չէ, թուզէն շատ պակաս ուժ ունի, թէպէտ իբր անապատի հաց կը նկատուի: Տիաս խնձորները գրեթէ տիաս գետնախնձորներէն տարբերութիւն մը չունին:

Ծանօթ. — Ցորենի հացը 0% 45 ջուր կը պա-

րունակէ, չոր թուզը 0% 20: Հիւսիսային Ափ-

Պատ. 24



րիկէի գաւառներուն մէջ ժողովուրդին գլխաւոր կերակուրն է արմուը, ուր որ ջուրի աղբիւր կամ ալ մը կը գտնուի՝ հոն արմուի ծառը ընկեր եղած է անշուշտ, Ֆեզգաւնի ովասիաներու մէջ բնակչաց քսանէն տասն և ինն այս պտուղով կ'ապրին՝ ինը ամիս գրեթէ՝ տարուան ընթացքին մէջ: Արմուը շատ շաքար կը պարունակէ, բայց բնասոսինձ ոչ այնչափ, արմուին այս պակասութիւնը կը լրացնեն հետը քիչ մը ուղտի կաթ խառնելով, կամ՝ ափ մը սոսպ: Միայնեալ նահանգաց մի քանի տեղերը շատ խնձոր կը գործածեն կաթ տուող կովերու և խոզերու համար, խնձորը գրեթէ մի եւ նոյն ուժը ունի՝ որչափ որ գետնախնձորը ունի:

349. Ցորենը եւ կամ գետնախնձորը այրուելու ըլլան, կը ձգե՞ն որ եւ է անգործարանաւոր նիւթ կամ մոխիր:

Այո՛, երկուքն ալ քիչ չափով մոխիր կը ձգեն երբոր այրուին:

350. Այս մոխիրին մէջ ի՞նչ նիւթեր կը գտնուին: Կը գտնուի լուսակրատ կալույ, (phosphate de potasse) նատրոն (soda), կիր, և մագնէզիա, և հասարակ աղ կամ ուրիշ աղային նիւթեր:

Ծանօթ. — Հոս ուսուցիչը կրնայ բացատրել աւելի ընդարձակ կերպով այս մոխրին բաղադրութիւնը՝ 174րդ հարցման տակ դրուած աղիւսակին

դիմելով, որն որ կը ցուցնէ այլ եւ այլ տեսակ ցորենեղէններու բաղադրութիւնը, մատնանիշ ընելով թէ՛ ցորենեղէններու, արմատեղէն բերքերու եւ պտուղներու մտիւրը՝ հոս յիշուած նիւթերուն ամենէն ալ մասնաւոր չափով մը կը պարունակեն, բայց լուսակրական թթուութեամբ, կալիւն, նատրոնը (soda), մագնէզիան, եւ կիրը նոցա ամենէն կարեւորներն են:

Հետեւեալ աղիւսակը համառօտ կերպով կը ցուցնէ այս պարբերութեան վերաբերեալ նիւթերէն ինչ չափով գտնուիլը, աղէկ կ'ըլլայ որ կտաւի մը վրայ գրուի եւ դպրոցին պատէն կախուի միւս աղիւսակներուն քով:

	Չուր	Կեղեւ ել	Բնաթել	Օսլայ ել	Շախար	Բնաստ- սիմն	Բնանաւայ	Մոլիբդ
Յարեն	15	15	55	10	3	2	3	2
Գորի	15	15	55	10	2	3	4	3
Վարսակ	16	20	40	10	4	4	3	4
Հած որ	12	15	55	10	3	2	3	2
Բրինձ	12	3	75	7	$\frac{3}{4}$	1	5	1
Եղիպտոսցորեն	14	6	65	10	5	2	5	2
Սեւ ցորեն	?	?	?	10	?	2	?	2
Բակլա	14	10	45	24	2	3	2	3
Բամամէս	75	3	16	2	$\frac{1}{3}$	1	$\frac{1}{3}$	1
Չոր բամամէս	—	11	76	8	1	4	1	4
Շողգամ	88	—	8	$1\frac{1}{2}$	$\frac{1}{3}$	$\frac{2}{3}$	$\frac{1}{3}$	$\frac{2}{3}$
Չոր շողգամ	—	—	77	14	3	6	3	6
Ստեպոլին	85	—	10	$1\frac{1}{2}$ —2	?	?	?	?
Կաղամբ	90	—	4	3— $3\frac{1}{2}$	$\frac{2}{3}$	$\frac{3}{4}$	$\frac{2}{3}$	$\frac{3}{4}$
Չոր կաղամբ	—	?	40	30—35	4	10	4	10
Կտաւատի հունետ Գանգեղի հունետ*	} 12	?	—	35	12	7	—	—
Խաշխաշի կուսպ		21	—	73	6	—	—	—
Չոր թուղ	23	—	63	3	—	2	—	2

(*) Տեսակ մը կաղամբ որ ՚ի Գերմանիա կը բուսնի, եւ կուտայ ուտելի իւղ մը: (Ծ. Թ.)

Շողգամ, ստեպոլին եւ կաղամբ իրօք է որ օսլայ չ'են պարունակեր, բայց կը պարունակեն հոս յիշուած նիւթերէն այնչափ բան՝ որք կերակրելու նպատակին կը ծառայեն:

60ԳՈՒՍԾ ՎԹ. — Գործածուիլու բուսական օսլայի ՚ի պէս կերակրոյ կենդանեաց:

351. Ի՞նչ բնական նպասակներու կը ծառայեն բուսականք:

Նորա գլխաւորաբար կենդանեաց կերակուր ըլլալու սահմանուած են:

352. Ի՞նչ տեսակ նիւթեր ստանալու է կենդանին իւր կերակուրէն, որպէս զի առողջ վիճակի մէջ մնայ:

Պէտք է ստանայ իւր կերակուրէն օսլայ, բրնաստախնձ, իւղ, կամ ճարպ, եւ աղային կամ անգործարանաւոր նիւթեր:

353. Կրնա՞ս յիշել թէ օսլայն ի՞նչ նիւթերէ կը բաղկանայ:

Օսլայն կը բաղկանայ ածուխէ եւ ջուրէ: (Հարց. 78):

254. Ի՞նչ պատճառաւ կենդանին պէ՛տք ունի օսլայ ստանալու իւր կերակուրին մէջէն:

Օսլայի պէտք ունի հայթայթելու համար այն ածուխը՝ զոր դուրս կ'ուտայ իւր թորերէն, շրնջառուծեան առեւն:

Ծանօթ. — Ուսուցիչը թող բացատրէ թէ ինչ է կը շաքարը՝ որք նմանապէս ջուրէ եւ ածուխէ կը բաղկանան, մի եւ նոյն նպատակի կը ծառայեն կերակուրի մէջ, ինչ որ օսլայն կ'ընէ եւ ինչ որ հոս բացատրութեան համար ըսած եմք Օսլայի հա-

մար, նաեւ կը յարմարի շաքարի և խէժի՝ որք կը գտնուին մեր կերած բուսեղէններուն մէջ:


Յ55. Կրնա՞ս յիշել թէ որչափ ամխածին դուրս կուտայ մարդ մը օրը իւր թոփերէն:

Օրը 8—9 ունկի ամխածին դուրս կուտայ մարդ մը իւր թոփերէն: (Հարց. 250):

Յ56. Ի՞նչ փակակուրեամբ օսլայ ուտելու է նա, հայրայրելու համար այնքան ամխածին՝ որչափ օրական սալիք է իւր թոփերէն դուրս:

Պէտք է ուտէ օրական գրեթէ մէկ իրպրայի չափ գետնախնձորի օսլայ:

Ծանօթ. — 10 ունկի օսլայն կը պարունակէ $4\frac{1}{2}$ ունկի ամխածին: (Հարց. 78):



Ծանօթ. — Օսլայի հատիկները թէ որ 62,500 անգամ մեծցուին խոշորացոյցով՝ կը տեսնուին իրենց մասնաւոր ձևերովը, և տարբեր կողմերովը, ինչպէս 25 և 27 պատկերներու մէջ, բրինձինը մասնաւորապէս փոքր են և անկիւնաւոր, սակայն եւ այնպէս այս ձևերու տարբերութիւնը որ և իցէ ազդեցութիւն մը ունի՞, այլ և այլ

տեսակ ուտուելիք օսլային արժողութեանը վրայ, սա յայտնի չ'է տակաւին:

Յ57. Ի՞նչ ձեւով ամխածինը դուրս կուզայ կենդանեաց թոփերէն:

Ածխական թթուութի (acid-carbonic) ձեւով դուրս կուզայ:

Ծանօթ. — Այս կէտը կրկին կրնայ բացատրուիլ, փշեղով կրճուորի մէջ, ինչպէս որ գրեցինք Հարց. 83 ի ծանօթութեանը մէջ:

Յ58. Ի՞նչ նպասակի նամար կենդանին կ'աւրէ՛ ինչ որ տունկը կը շինէ վերսին ամխոյ թրուի (*) վերածելով օսլային ամխածինը:

Նպատակն է տաք պահել զկենդանին:

Ծանօթ. — Թէ որ օսլայն այրուի օդին մէջ, շատ տաքութիւն յառաջ կը բերէ փայտի պէս, և կ'ըլլայ ամխոյ թթու և ջուր: Կենդանեաց մարմնոյն մէջ ալ ամխական թթուութի և ջուրի կը գաւնայ, և այս գործողութեան ատենն է որ կը կարծուի թէ՛ տակաւ ջերմութիւն կուտայ մարմնոյն, ինչպէս որ պիտի ընէր բաց օդին մէջ այրուելով, և այս կերպով բնական ջերմութիւնը կը պահէ:

Յ59. Ի՞նչ կ'ըլլայ այսպէս թոփէն դուրս ելած ամխոյ թրուն:

Կը տարածուի օդին մէջ, ուսկից կը ծծեն զայն տունկերը՝ որպէս զի օսլայի նոր քանակութիւններ պատրաստեն:

Ծանօթ. — Ուտուցիչը կրնայ հոս յատկապէս իւր աշակերտաց ուշադրութիւնը հրաւիրելու, բնական գործողութեանց այս գեղեցիկ շրջանին

(*) Ածխոյ թրու եւ ամխական թրունոս մի և նոյն նշանակուեալով գործածուած են: (Ծ. Թ.)

վրայ՝ ինչպէս վերը յիշեցինք, ցոյց տալով անոնց՝ ազնուութիւնը և գեղեցկութիւնը այն եղանակին, որով մի և նոյն ածխածինը կրկին ու կրկին անգամներ կը փոխուի տուէկերու միջոցաւ օսլայի, իսկ կենդանեաց միջոցաւ ածխոյ թթուի: Ինչպէս նաեւ այն նպատակը՝ որոյ համար այս փոփոխութիւնք տեղի կ'ունենան, այսինքն կենդանեաց մարմնոյն ջերմութիւնը պահելու համար:

ՅՕԿՈՒՍ.Ծ Ի. — Յազոգոս գործածութեան բնաստիճան, հարպի, եւ ճնկոց հանգային նիւթերուն՝ կենդանեաց կերակուրներուն մէջ:

Յ60. Ի՞նչ նպատակի կը ծառայէ բոյսերու բրնաստիճանը կենդանեաց ուսելիքին մէջ:

Կը կազմէ մկանունքը կամ մարմնոյն զուտ մտեղէն մասերը:

Յ61. Բայց ինչո՞ւ համար կենդանին բնաստիճան կ'ուզէ իւր կերակուրին մէջ, նաեւ մեծնալէն ետք:

Տարիքը առած կենդանին անոր համար բնաստիճան կ'ուզէ իւր կերակուրին մէջ, որպէս զի իւր մկանանց օրական սպառումը դարմանէ:

Յ62. Կենդանիի մը մկանունքը արդարեւ ենթակա՞յ են սպառումի:

Այո, կենդանուոյ մարմնոյն ամեն մասերը մասնաւոր սպառում մը կ'ունենան ամեն օր:

Ծանօթ. — Կը կարծուի թէ լաւ կերակուրած մարդու մը մարմնոյն մասերը կը վերանորոգուին ամեն 30—40 օրը անգամ մը, և այս ալ այնպիսի անզգալի կերպով որ՝ վերքերու հին տեղերը տակաւին կը մնան մարմնոյն վրայ: Մարդ մը որ չափ շատ մարմնական մարզեր ընէ, կամ աշխատանք կատարէ, և որչափ շատ մտածէ, այնչափ

աւելի շուտ կ'սպառի իւր մարմինը, բայց թէ որ բաւարար կերակուր ունի, մարմինը կը վերանորոգուի: Երբոր բնաւ կերակուր չ'ըլլայ, մարմինը կը կորսնցնէ իւր ծանրութեան $\frac{1}{14}$ ը ամառ ատեն, իսկ $\frac{1}{12}$ ը ձմեռ ատեն ամեն մէկ 24 ժամուան մէջ:

Յ63. Ի՞նչ կ'ըլլայ մարմնոյն այն մասը որ այնպէս կ'սպառի:

Մարմնոյ մէջէն կ'անցնի կ'երթայ, և կը խառնուի մարդու մէջին և աղբին հետ:

Յ64. Տնկոց բնաստիճանը ի՞նչպէս կրնայ դարմանել մկանանց եւ կամ կենդանեաց զուտ մտեղէն մասերուն սպառումը:

Քանզի տնկոց բնաստիճանը գրեթէ մի և նոյն նիւթէ է, ինչ նիւթէ որ են կենդանեաց մաային մասերը:

Յ65. Այն տեսակ ուսելիքներ, որք աւելի շատ բնաստիճան կը պարունակեն, ամենէն յարմարագոյնը պիտի ըլլա՞ն մկանունքը կամ մկանային ու ժը վերակազմելու եւ կամ շացրնելու համար:

Այո, ինչպէս օրինակի համար, բակլա, սիսեռ, կտաւատի կուսպը, և կաղամբ:

Ծանօթ. — Աշխատող ձի մը, օրինակի համար մինակ գետնախնձորով թէ որ կերակուրելու ըլլայ, շուտով ուժասպառ կը լինի, բայց թէ որ քիչ մ'ալ բակլա աւելցնենք նորա կերակուրին մէջ, շատ լաւ պիտի աշխատի:

Յ66. Ինչո՞ւ համար կենդանին իւր կամ նարայ կ'ուզէ իւր կերակուրին մէջ:

Տեղը լեցնելու համար նարայային նիւթերուն այն բնական սպառումը, որ տեղի կ'ունենայ իւր մարմնոյն մէջ:

367. Ուրիշ նպասակի ալ կը ծառայէ՞ :

Այո՛, երբոր այն սպառումը լեցնելու համար պէտք եղածէն աւելի կը տրուի այն նիւթերէն՝ կը գիրացնեն զկենդանին :

368. Իւզոս ուսելիքները ուրեմն լաւագոյն ե՞ն գիրացնելու համար :

Այո՛, երկու տեսակ կերակուրներէն՝ այն որ աւելի իւղ կը պարունակէ, ընդհանրապէս աւելի շուտ կը գիրացնէ զկենդանին :

369. Այս պատճառաւ է որ կտաւաթ կուսար՝ որ կտաւաթի հունսէ շինուած սեսակ մը քօփիկի (*) պէս բան մ'է, եւ երբեմն, քէպէտ քիջ՝ եգիպտացորեանը, այնչափ լաւ կուզան գիրացնելիք կենդանի ներուն :

Այո՛, մէկ պատճառը այս է : (Հարց. 36 Ծանօթ.) :

Ծանօթ. — Տարին 80,000 թօնի չափ կտաւաթի հունսէ շինուած քօփիկներ (**) կը ներմուծուին Մեծն Բրիտանիոյ մէջ, կենդանեաց կերակուր քլլալու համար, որոյ արժողութիւնը կը հասնի 70,000 (***) լիրայի : Բիւրջիէն գաւառին մէջ փորձով տեսնուած է որ՝ կտաւաթի հունսը ուրիշ կերակուրներու հետ խառնուելը աւելի օգտակար եղած է : Խաշխաշի քօփիկը (****) թէպէտ կենդ ա-

(*) Մեր ազգին ծանօթ պ սնոց ուտելիքը զոր սիսեռէ կը շինեն : Մենք հոս Անգղիական cake բառը կուսայ Թարգմանեցնիք, հետեւելով Համառօտ Երկրագործուրիան Միխրարեանց : Ուղտերու համար ուղտապանները կը պատրաստեն գարիի այլիւրէն տեսակ մը խմորեղէն, որուն նաեւ քօփ կ'ըսեն :

(**) Rape cake :

(***) Հասկնալու է ասկէց 30 տարիի չափ առաջուան համար :

(****) Խաշխաշի հունսէն շինուած :

(Ծ. Թ.)

նինքրուն իբր վնասակար ուտելիք մը կարծողներ եղած են, սակայն իրողութիւնը այնպէս չէ : Խաշխաշի հունսէն շինուած պուշիկաները (տեսակ մը Անգղիական կերակուր) միշտ յարգի են իբրեւ Ս. Ծնունդի օրուան աւագ պնակ հունս-գարիոյ մէջ : Գունգեղի քօփիկը, (տեսակ մը կաղամբի հունսերէ շինուած) որովհետեւ կ'ու համ մը ունի, այն պատճառաւ կենդանիք սիրով չեն ուտեր զայն, բայց թէ որ հետը քիջ մը ուրբ (շիֆիլեզ) խառնուի, կամ թէ իւր ծանրութեան կէսին չափ բակլայի ալիւրի հետ եփուի և մէջն ալ յարգ խառնուի՝ լաւ կ'ուտեն : Ոչխարները կ'ուտեն կ'ուտեն առանց խառնուրդի, երբոր կաղամբով կը կերակուրին և խմելու առատ ջուր կ'ունենան :

370. Ի՞նչ նպասակի կը ծառայեն սնկոց անգործարանաւոր եւ կամ հանգային նիւթերը կենդանեաց կերակուրին մէջ :

Կը ծառայեն հանրային նիւթ մատակարարելու մարմնոյ այլեւայլ մասերուն, ինչպէս որ հողը կը մատակարարէ զայն տունկին :

371. Այս հանգային նիւթերը հարկաւոր են կենդանիին իւր հասակին ամեն ասիւնանին մէջ :

Այո՛, օրական մասնաւոր սաչափ բան մը միշտ հարկաւոր է լեցնելու համար օրական սպառումը ոսկրին, և այն աղերուն՝ որք կը գտնուին արեան և մկանանց մէջ :

372. Ի՞նչ սեսակ հանգային նիւթեր կ'ուզեն կենդանիք իրենց ուսելիքին մէջ՝ վերաւերելու կամ դարմանելու համար ոսկրին օրական սպառումը :

Կրոյ լուսակրատն (Phosphate of lime) է այն հանրային նիւթը զոր զլիաւորապէս կ'ուզեն ոսկրք իրենց կազմութեանը համար :

Պատկեր. — Յարբուեստ հասնող մարդու մը մարմինը կը պարունակէ 9—12 լիպրա չոր ոսկր, որ եթէ այրուելու ըլլայ 6—8 լիպրա կրային հող կ'արտադրէ: Արիւնի մէջ գտնուած գլխաւոր և հանքային նիւթն է հասարակ ազը, իսկ միսին մէջ գտնուածն է շուսախրուս սեկադի (Phosphate of potash):

373. Բնասութեանը, նարպը, եւ ալային նիւթը կրկին նպասակներու չ'ե՞ն ծառայեր, մեծնալու վրայ եղող կենդանիի մը համար:

Այո, նորա ոչ միայն տեղը կը լեցնեն օրական սպառումին, այլ նաեւ նոր յաւելումներ կ'անեն մեծցող կենդանեաց մարմնոյն ծանրութեանը վրայ:

374. Մեծնալու վրայ եղող կենդանի մը ուրեմն շատ պէտք կ'ունենա՞յ այս սեսակ կերակուրներուն:

Այո, մեծցող կենդանի մը թէպէտ մի և նոյն ծանրութիւնն ալ ունենայ, աւելի կ'ուզէ այս տեսակ կերակուրներէն քան զայն՝ որ արդէն մեծցած է:

Պատկեր. — Կենդանիին ուժը տեղը պահելու համար (թէ որ կենդանին տաժանելի աշխատութեան մէջ չ'է) պէտք է տալ իւր ծանրութեան մէկ վեցերորդին չափ չոր խոտ, իսկ զայն գիրացնելու և կամ կաթ տալու կարող ընելու համար, իւր ծանրութեան մէկ երրորդին չափ կամ անոր կրկինը:

375. Ենթադրելով որ հաւասար քանակութեամբ մի եւ նոյն սեսակէ ուտելիք տրուի երկու կենդանիներուն՝ որոնցմէ մէկը մեծնալու վրայ է՝ իսկ միւսը արդէն մեծցած, ո՞վ նոցանէ դուրս կուտայ աւելի հասուն ֆակոր:

Մեծցած կենդանին կուտայ հասուն ֆակոր:

376. Եւ ինչո՞ւ համար:

Անոր համար որ մեծցող կենդանին աւելի լաւ կը զտէ և աւելի երկարօրէն կը պահէ իր մէջը կերակուրին հիւծը:

377. Եւ ինչո՞ւ այս բանը այսպէս կ'անէ:

Քանզի նա երկու գործողութիւն միանգամայն ունի կատարելիք, այսինքն թէ օրական սպառումին տեղը լեցնել և թէ մարմնոյն ծանրութեան վրայ բան մը աւելցնել, քանի որ մեծցած կենդանին օրական սպառումին տեղը լեցնելէն 'ի զատ ուրիշ գործ չ'ունի:

378. Ինչո՞ւ համար գիրցուելիք արջառներու ֆակորը աւելի հարուստ է քան մեծցողներունը, եւ կամ կար տուող կովերունը:

Որովհետեւ զիրացող կենդանիք աւելի իւրը և օսլայն կը զտեն և կը պահեն իրենց կերակուրին մէջէն, և դուրս կուտան մնացած մասերը, մինչդեռ ուրիշ կենդանիք այսպէս չ'են:

Պատկեր. — Ասկէց զատ բնասութեան մեծ մաս մը միշտ կը գտնուի ֆակորին մէջ, երբոր ոչխարը օրական մէկ օխայ գոնգեղ (rape) կ'սպառէ, և արջառք ալ համեմատաբար: Ոչխարին աղբին մէջ 5—6 լի բնասութեան կամ բորակածին գտնուի նէ, կովերուն աղբին մէջ 7—8 լի կը գտնուի:

379. Ի՞նչպէս կրնա մէկ բօնօ վարակը եւ կամ եգիպտացորենը, շողգամը, չոր խոտը, ոչխարի կամ եզան միսի վերածելու աւելի քանակութեամբ:

Պահելով իմ խաշինքս և առջառներս տար և պատասպարուած տեղ մը, ուր նորա կ'ստանան

առողջ օդ, այլ քիչ լոյս, և կարելի եղածին չափ քիչ վրդովելով նոցա հանդարտութիւնը:

380. Թէ որ ուզես մինակ գիրացնելու համար պահել կասարեալ մեծցած՝ այսինքն ձագ ըլլալէ դադրած կենդանի մը, ի՞նչ պիտի ընես:

Չայն տաք տեղ մը կը պահեմ, քիչ կը վրդովեմ, և անոր կուտամ իւզոտ կերակուրներ, ինչպէս են իւզային քօշիկներ, վարսակ, եզրիպտացորեան, կտաւատի հունտէ պատրաստուած դողդողներ (փէշքէ), շատ մը շողգամ այ անոնց հետ:

Ծանօթ. — Տաքութեան աստիճանը և արգելանոցի կերպը, որով կենդանիք պիտի զարգանան, կախում ունի իրենց ծննդական յատկութենէն, Ուեսք Հայրենքը (*) ըստած խիզախ և վայրագ եզերը պիտի նեղուին անշուշտ տաք և փակ պատասարանի մէջ, մինչդեռ Յիսուսքրի (**), եզերը լաւ յառաջ կուգան, և սեւ երես ըստած ոչխարի տեսակները կը նիհարնան հիւանդ կ'ըլլան այն տեղ ուր որ Լէյսեքրի տեսակէն փափուկ ոչխարները լաւ յառաջ կուգան:

(*) Արեւմտեան շեռնային է բուսիս նշանակութիւնը, եւ կը նշանակէ այն եզերը՝ որք Սկովտիոյ Լովէնտ գաւառներէն կուգան և են սեւագոյն, երկայն, և լայն եղջիւրներով, դունչերնին կարծ, բրդոտ մագերով և ուժով սրունքներով, Լոնտրայի մասփաճաններուն էն աղէկ միւը ասոնք կուտան:

(**) Թիս, գետ մ'է Անգլիոյ մէջ՝ որ կ'ելլէ Գրօսֆիլէն, կը կազմէ Տոտհաւի և Եօրֆ բողաքներու մէջտեղի սահմանը, և տասը մընի չափ ընծանալէ յետոյ ձովը կը թափի Սրօֆրըն բազարէ 10 մըն վար: Գետը նուարկիյի է ձովէն մինչեւ այն վերջին բազարը, և կը կրէ 60 թօն ծանրութեամբ շատ մը նուեր:

381. Թէ որ ուզես մեծ քանակութեամբ չոր խոս, յարգ եւ կամ շողգամ մինակ աղբի վերածել, ի՞նչ կ'ընես:

Իմ ոչխարներս և արջառներս ցուրտ և գէշ պատասպարուած տեղ մը կը դնեմ, և անոնց շատ մը շարժումներ ընել կուտամ և կ'աշխատցնեմ:

382. Կարնասու կով մը եւ կամ խոզ մը գիրացնելու ասեմ նոցա ուսելիքը անո՞ջ քէ քացիսած վիճակի մէջ կուտամ իրեւ ընդհանուր կանոն:

Խոզերուն ուտելիքը քիչ մը քացիսած կուտամ, իսկ կովերունը թարմ և անոյշ:

Ծանօթ. — Լոնտրայի քանի մը մեծ կաթնարաններու մէջ (կաթ, իւղ և պանիր շինելու տեղ), գարեջուրի գործարանէն ելած հասիկները տաք տաք կը կոխեն խորունկ փոսերու մէջ աղիւսատաք, և վրան կը ծածկեն հողով օգը դուրս հանելու համար, այս կերպով կ'ըսուի թէ՛ նոքան երկու համար, այս կերպով կ'ըսուի թէ՛ տարաւելի սննդարար կ'ըլլան, և թէ՛ քանի մը տարուան ալ ըլլան՝ դարձեալ գէշ չ'են:

383. Ինչո՞ւ համար կովերուն ուսելիքը քիչ մը քացիսած կուտամ:

Որովհետեւ փորձով տեսնուած է որ՝ աւելի միս կ'առնուի խոզերուն ուտելիք կանաչ բուսեղէններէն, բակլայի ալիւրէն, և եփած գետնախնձորէն, երբոր ասոնք ջրով խառնուին և քացիսած վիճակի մէջ տրուին, քան թարմ և անոյշ:

Ծանօթ. — Հետաքրքրաշարժ բան մ'է որ մինակ կաթով ապրող բոլոր մարդկային ցեղերը զանոնք քիչ մը թթու վիճակի մէջ լսմելու աւելի նախադաս կը սեպեն (*):

(*) Ինչպէս որ Թուրքիոյ մէջ ալ մտածուը:

384. Կենդանեաց ուսելիք փճուած կամ եփած, եւ կամ խառնուող եղած սալուն մէջ օգուս մը կա՞յ:

Այո՛, մանրուած կամ եփած ըլլայ նէ կերակուրը լաւ կը մարսուի, և կենդանիք աւելի մեծ քանակութեամբ կրնան ուտել:

Ծանօթ. — Լեպակունի շէյքրները (*) հրատարակեցին իրենց փորձի արդիւնքը՝ թէ ի՞նչպէս 1 1/2 միլիոն լիպրայի խոզեր կերակրեցին եգիպտացորենով: 3 մաս աղացուած եգիպտացորենը՝ հաւասար է 4 մաս չ՛աղացուածին, 3 մաս եփուած եգիպտացորենը՝ հաւասար է 4 մաս չ՛եփուածին:

385. Ինչո՞ւ համար կարծր ուսելիք կուսան ընդհանրապէս միսը առնուելիք եւ կամ ապուխտ ըլլալիք կենդանեաց:

Քանզի այն ատեն ճարպը աւելի պինդ կ'ըլլայ, աղէկ կ'առնէ աղը, լաւ կը պահուի, և քիչ կը քաշուի թէ աղի մէջ և թէ եփելու ատեն:


386. Կա՞յ ուրիշ բնելիքներ ալ՝ պահուելիք խաճիկներ եւ արջառները աւելի օգտակար կերպով կերակրելու համար:

(*) Լեպակուն՝ առան մը, Միսցեալ Նամանգոց Բեկետիվանիտյ գաւառին մէջ, իսկ շէյքրներն տեսակ մը բրիտանացիներն աղանդորոց պաշտամունքն է պար և երգ, այս կրօնքին հիմնադիրն եղած է՝ Աննա Լի անուն երկամագործի մը աղջիկը: Այս աղանդին գանձազան վարդապետութեանցը մէջ տանէն խայտառակն է այն պատկերը ուր Աննա և Յիսուս իրարու կը ներկայացնեն հասարակ մարդոց մէջ անգամ շատ ամօթ համարուելիք տեղիներն:

(Ե. Թ.)

Այո՛, պէտք է գովերուն օղը նորոգել պահելով հանդերձ զանոնք միշտ տաք, և խոզերը և ոչխարները միշտ մաքուր, յաճախ սանտրելու է կենդանին և նոցա կերակուրները տալու է որոջ միջոցներու մէջ, այսինքն օրը երեք անգամ:

Պատ. 28



Ծանօթ. — Մանարելու (գաշաղրյոյ) կամ մորթը մաքուր պահելու պէտքը բացատրելու համար՝ յիշելու է աշակերտաց այն իրողութիւնը, թէ մարդուս մարմնոյն վրայ 7, 000, 000 ծակտիք կան՝ որք բերաններ են այն փոքրիկ խոզո-

վակներուն, որոց մ. ջոցաւ տեղի կ'ունենայ շքնառութիւնը, նոքա՛ այսինքն ծակտիքները սրվուած են մարմնոյն ամեն կողմը՝ ինչպէս (Պատ. 28), ո՛չ մարդ մը և ո՛չ անասուն մը կրնայ առողջ ապրի՝ աղտոտ պահելով մարմինը, որով այս ծակտիքները կը գոցուին:

387. Ի՞նչ օգուսներ կրնան յառաջ գալ ազնիստեակէն խոզ եւ արջառ պահելէն եւ զանոնք լաւ կերպով կերակրելէն:

Օգուսները ասոնք են, ազնիւ տեսակէ կենդանիք շուտ յառաջ կուգան, և լաւագոյն միս կուտան, նոյն ծանրութեամբ լաւ տեսակէ կե-

րակուրով կարճ միջոցի մէջ՝ երկրորդ՝ երբ լաւ կերակրուին հարուստ աղբ մը կ'արտադրեն, որով երկրագործը աւելի լաւ կերպով կ'աղբէ իւր հողերը, և քիչ տարածութիւն ունեցող հողի վրայ շատ արդիւնք կ'ստանայ:

Ծանօթ. — Ոչխար և արջառ գիրացնելու համար տրուած կերակուրներու գործածութեան եղանակը և ազդեցութիւնը այլ և այլ փոփոխմանց ենթակայ է գործնականի մէջ. կենդանիին ցեղը կազմութիւնը և այն պարագայները՝ որոց մէջ կը պահուի, բոլորն ալ կերակուրէն յառաջ գալիք արդիւնքը տարբեր կ'ընեն: Թէ ոչխարները և թէ խոզերը որչափ որ քիչ պահ դրուին՝ սնունդնին մի և նոյն չափով մնալով, այնչափ աւելի կը գիրանան: Այս և ասոր նման բաները ուսուցիչը կրնայ շատ անգամ յիշեցնել աշակերտաց բացատրելու ձեւով թէ՛ մի և նոյն տեսակ և մի և նոյն քանակ սնունդը տարբեր ցեղէ կենդանեաց վրայ որչափ տարբեր արդիւնք յառաջ կը բերէ:

ՅՕԿՈՒՄ.Ծ ԻՍ. — Յաղագս կարոյ և արդեանց կարաւանաց, և յաղագս սննդեան կարմսու կովերու:

ՅՅՏ. Ի՞նչ բանէ կը բաղկանայ կարր:

Կամը կը բաղկանայ ջուրէ, պանիրէ և կարագէ, և մասնաւոր տեսակ մը շաքարէ, որուն կամի շաքար անունը կուտան:

Ծանօթ. — 100 օխայի չափ կովի կաթը կը պարունակէ 4 1/2 օխայ պանրային նիւթ, 3 օխայ կարագ կամ բնաձարայ, 4 1/2 օխայ կաթնաշաքար, և մնացածը գրեթէ ջուր է, երբոր կաթը մէկ կողմ դրուի, կարագը երեսը կ'ելլէ սերի պէս՝ որ երեսէն կրնայ առնուիլ, քիչ մը քացախ կամ

պանիրի մակարդ (*) կը զատէ պանրային նիւթը, շաքարը կ'ստացուի կաթին մնացորդ ջուրը շագիացնելով, այս շաքարն ալ ճիշդ եղէգնաշաքարի բաղադրութիւնն ունի, բայց ասիկայ աւելի կարծր է և անոր չափ անուշ չ'է:

ՅՅԾ. Հասարակ կարագը ի՞նչ նիւթերէ կը բաղկանայ:

Կը բաղկանայ բնածարպէ, ջուրէ և շատ քիչ պանրային նիւթէ:

Ծանօթ. — 100 օխայ թարմ կարագ, կը պարունակէ 10—12 օխայ ջուր, և գրեթէ 1 օխայ պանրային նիւթ, իսկ մնացեալն բնաձարայ է:

ՅԾԾ. Ի՞նչ բանէ կը բաղկանայ պանիրը:

Պանիրը կը բաղկանայ զուտ պանրային նիւթէ, կարագէ և ջուրէ:

Ծանօթ. — 100 օխայ պանիր կը պարունակէ 30—45 օխայ ջուր, կաթի երեսէն շինուած պանիրը կը պարունակէ 6—10 օխայ կարագ: Երբոր երեսը չ'առնուած կաթէն շինուած պանիրը 20—30 օխայ կարագ և այնչափ մ'ալ պանրային նիւթ կը պարունակէ ամեն մէկ 100 օխային մէջ, տարին գրեթէ 90 հազար քօն պանիր կը շինուի յԱնգղիա, 7 հազար քօն ՚ի Սկովտիա, և 4 հազար յ'Իրլանտա (**):

ՅԾԹ. Կաքի յակուրիւնը եւ փանակուրիւնը ազդեցութիւն մը կը կրէ՞ կովերու տրուած սնունդի տեսակէն:

(*) Կամ ուսող հորձի և կամ գտնուելի ստամոքսն՝ որ արդէն ծանօթ է մեր երկրագործներուն իբրև մակարդ:

(**) Այս միւրերը անշուշտ փոխուած են հիմայ, ուրիշները թէ պէտ չ'ենք գիտեր՝ բայց վերջին տարիներս Սկովտիոյ մէջ ՚ի ցոյց դրուած պանիրներուն գինը մինչև 20,000 լիրայի կ'արժեցնեն:

Այն, կաթի յատկութիւնն ալ, քանակութիւնն ալ կը փոխուի՝ կովերուն տրուած կերակուրներուն տեսակին համեմատ :

392. Թէ որ ուղես կովէ մը աւելի մեծ քանակութեամբ կաթ առնել, ի՞նչ կերպով կը կերակրես զայն :

Կուտամ անոր ուժով հիւծոտ խոտեր կամ առուոյտ, շողգամ՝ վրայի տերեւներովը, գարեջուրի գործարաններէն դուրս ելած հատիկներ և կամ ուրիշ ջրոտ կերակուրներ, և կտրած կաթի ջուր, կամ հասարակ ջուր՝ երբոր կովը կ'ուզէ խմել :

Ծանօթ. — Կ'ըսուի թէ՛ եթէ կով մը մինակ կտրած կաթի ջուր խմէ, ջուրի տեղ առատ քանակութեամբ կաթ կուտայ, թթու խմելիքներն ալ գէշ չ'են ըլլար կաթ տուող կովերուն :

393. Բայց կաթի եղածին չափ լաւ տեսակէն կաթ առնելու համար ալ այնպէ՞ս կ'անեն :

Ոչ, այն ատեն կուտան չոր խոտեր, ինչպէս են վարսակ, բակլա, Թեփ, իւղոտ քոփիկներ, չոր առուոյտ, եգիպտացորենի ալիւր, քիչ մ'ալ շողգամ :

Ծանօթ. — Մէկ օխայ իւղային քոփիկը օխայ մը կաթ աւելի տալ կուտայ կովին, օրը երկու օխայ կրնայ տրուիլ՝ եթէ կաթը պիտի ծախուի կամ իրրեւ կաթ պիտի գործածուի, թէ որ կարագը պիտի առնուի՝ մէկ օխայ բաւ է, որովհետեւ կարագին աւելի համ կուտայ :

394. Բայց թէ որ շատ կարագ պարունակող կաթի պէտք ունենաս, այն ատեն ի՞նչ կ'անես :

Այն ատեն կուտամ անոր մի և նոյն տեսակ

կերակուրները, ինչ որ գիրացնելու համար պիտի տայի, այսինքն իւղային քոփիկներ, վարսակ, գարի, եգիպտացորեն, և քիչ մ'ալ շողգամ :

395. Բայց եթէ կաթէն պանիր շինել ուզես՝ նոյն կերակուրները կուտա՞ս :

Այն ատեն աւելի նախադաս կը սեպեմ բակլան, սիսեռը, վիզը, առուոյտը և չոր խոտը՝ հանդերձ իւղային քոփիկներով, ասոնք ամենն ալ կը շատցնեն պանրային նիւծը կաթին մէջ :

396. Ինչո՞ւ համար նոքա պանրային նիւծը կը շատցրեն :

Անոր համար որ՝ նորա շատկեկ բնաստինձ կը պարունակեն, որ գրեթէ պանրային նիւծի պէս մի և նոյն բաղադրութիւնը և յատկութիւնը ունի :

Ծանօթ. — Կտրած կաթի ջուրը (*) ալիւրի հետ խառնուելով՝ և իրր կերակուր գործածուելով՝ կ'ըսուի թէ՛ նիւ Եօրքի գաւառին մէջ մինակ մէկ հատիկ կովէն 100 լիպրայէն աւելի պանիր հանել տալու չափ շատցուցած է կաթին մէջ պանիրի նիւծը, եթէ այս այսպէս է, այն ատեն աւելի լաւ պիտի ըլլայ կաթի ջուրը կովերուն տալ քան թէ խոզերուն :

397. Կաթը կը պարունակէ՞ իւր մէջ սննդաբար կերակուրի մը բոլոր յատկութիւնները :

Կաթին մէջ գտնուող կարագը մարմնոյն իւղ կուտայ, և կաթին մածուներ մկանունքը կը կազդուրէ, և կաթի շաքարը ածուխ կուտայ շնչա-

(*) Ինչպէս նաեւ պանիրը առնուած կաթին ջուրը՝ այնպէս ալ տուրպիկէն ելած մածուների ջուրը մի և նոյն բաներն են :

ուռթեան համար: Ասկէց զստ կամին մոխիրը՝ կամ թէ ըսենք հանքային նիւթը՝ օսկրներուն և մարմնոյ կուտայ պէտք եղած լուսածնատը (phosphate), և արիւնին համար ալ աղ:

Ծանօթ. — Հոս ուսուցիչը կրնայ քննել իւր աշակերտները շուսածնասի քանակութեան վրայով՝ կաթի մէջ, ինչպէս խօսուեցաւ Հարց. 227, և կրնայ բացատրել այն հիանալի նմանութիւնը՝ որ կը գտնուի երկու տեսակ սնունդներու մէջ, այսինքն այն կենդանական կերակուրին՝ (կաթին) զոր մայր մը կը ջամբէ իւր ձագին՝ նմանութիւնը բուսեղէն սնունդին հետ, զոր հողը կ'արտադրէ իբրեւ ընդհանուր միջոց սննդեան թէ մարդոց և թէ կենդանեաց համար: Հողը ապաքէն մեր ամենուն մայրն է:

Քննելով աշակերտները այս վերջին նիւթերու վրայով, ուսուցիչը կրնայ նոցա ուշադրութիւնը հրաւիրել այն սքանչելի քիմիական միութեան վրայ՝ որ կը գտնուի բուսական և կենդանական աշխարհներու մէջ, և մասնաւոր կերպով այն նշանաւոր յարմարութեանց վրայ՝ որով ըռուսակաւաց կեանքը կենդանեաց կեանքին սնունդ կը շիւնի: Ինչպէս որ իրականութիւնն ալ ցոյց կուտայ թէ կենդանիք պատրաստ կը գտնեն, հասուն տունկերու մէջ, ինչպէս որ փոքրիկ կենդանին մօրը կաթին մէջ այն ամեն հարկաւոր նիւթերը՝ որոնցմէ իր մարմինը կը բաղկանայ: Կերակուրի մէջ գտնուած բնատոսինձը գրեթէ մի և նոյն է, ինչ որ են մկանանց թելերը, իւզը նման է յատկութեամբ մարմնոյ ճարպին: Տունկերու մէջ պարունակուած մոխիրը և աղը կուտան կենդանեաց

օսկրին, արեանը և միսին համար պէտք եղած հանքային նիւթը, մինչդեռ օսլայն և շաքարը ածուխ կը հայթայթեն, շնչառութիւնը և մարմնոյ ջերմութիւնը պահպանելու: Վերջապէս ուսուցիչը կրնայ նաեւ մասնանիշ ընել թէ երբոր բուսային կերակուրներ կը կատարեն իրենց ընկիւքը կենդանեաց մարմնոյն մէջ, ետ կը դառնան հողի վրայ աղբի ձեւով, մտնելու համար նոր տունկերու արմատներուն մէջ, որպէս զի սննադական նորոգ նիւթեր պատրաստեն կենդանեաց նորանոր սերունդներուն համար:



Ան ի դիւրութիւն ուսանողաց աս կը դնենք ցանկ մը՝ գիտական եւ այլ բացատրութեան կարօտ բառից՝ հանդեպ իրենց Ֆրանսերէն նշանակութեամբը:

- Ալկալեան. Alcalin.
- Ածխային կամ Բնածխական թթուս. Acide carbonique .
- Ածուխ, ածխածին կամ բնածուխ. Carbone.
- Աղի ողի (րուզ րուհու): Acide Muriatique .
- Առուոյս (տոկնա). Trèfle.
- Բնաթել կամ սնկաթել. Fibre .
- Բնածխաս կալւայ. Carbonate de Potasse .
- « « « « de Soude.
- Բնաստսինն. Gélatine .
- Բորակաթթու կամ թթուս բորակական. Acide Nitrique .
- Բորակածին. Azote. Nitrogène .
- Բորակաս նասրոնի. Nitrate de soude.
- Գալլսխազ. Silice.
- Գալլխազածին. Silicium .
- Գոնգեղ կամ շողգամսակ. (*) (Անգլ Rape) (շաղղաւ ձիւնի).
- Գան (ծծմբաս կրոյ). plâtre (Sulfate de chaux) .
- Գեր լուսակրաս կրոյ. Per-phosphate de chaux.
- Գլորաս սը բօթաս. Chlorate de potasse .
- Գօլզա (Հայ. կանձուակ) Colza .
- Գնդեր. Muscle .
- Երկաթի ոխիս կամ թթուրկ. Oxyde de fer .
- Եօսին. Եօս (մակիշ). Iode.

(*) Այս երկու բառերը սուած ենք Վիեննայի Մխիթարեան Հարց ձեռամբ Գերմաներենէ Թարգմանուած Համառօտ Երկրագործութիւն (Յ. Ա. Շղիփ անուն աշխատութենէն Տպեալ 1845 ին): Այս երկու բառերը կը նշանակեն միեւնոյն տեսակի վերաբերեալ երկու տարբեր բոյսեր: Գոնգեղ բառին վրայ, 79 էրեսին ներքեւը մեր ծանօթութիւնը սխալ սպուած է, որ պիտի կարգացուի սուպէս « Շողգամի եւ կալամի տեսակէն բոյս մը, որուն Տաճկերէն Շաղղաւ ձիւնի ըսուած է Համառօտ Երկրագործութեան մէջ:

(Ծ. Թ.)

- Թթուածին. Oxygène .
- Ժանսպուր. Eau-forte (Ֆէրայ).
- Լուսածին կամ Լուսակիր. Phosphore .
- Լուսէրնա (վայրի սոռոռոյս, Գապս Կոկնա). Luzerne .
- Լուսակրական թթուս. } Acide phosphorique .
- Լուսակրի թթու. }
- Լուսակրաս կրոյ. Phosphate de chaux.
- Ծծմբաթթու. } Acide sulfurique .
- Ծծմբական թթուս. }
- Ծծմբաս աւեակի. Sulfate d'ammoniaque.
- « Երկաթոյ « de fer.
- « Մագնեզիայի « de magnésie
- « Նասրոնի « de soude.
- Կալի. Potasse .
- Կարմիր թթուուկ սնդիկի. Oxide de mercure.
- Կուանօ. Guano.
- Հոդական թթուս. Acyde humique.
- Հոպիէն (**) (Հայ. գալլուկ) Houblon (Տն. պիտու ճայտաղ).
- Մագնանի թթուուկ. } Acide de manganèse
- Մանկանէզի « }
- Նասրոն. Soude.
- Ոսկեբորակական թթուս. Acide borique.
- Ոսկեբորակ. Borax.
- Պաղլեզածին. Aluminium .
- Պրօսին, Պրօս. (Ժահիկ) Brome .
- Ջրածին. Hydrogène.
- Սոսինն. Colle forte .
- Տգենի (կենեկ աղածը). Ricin.
- Քլօրին, Քլօր. Chlore.
- Օսլայ (նիշէսքե). Amidon.
- Ֆլօրին, Ֆլօր. (Հայ. ծորիկ) Fluor.

(**) Հօպիէն՝ նոյն Համառօտ Երկրագործութեան մէջէն սուտուած և կարծեմ թէ Գերմաներենէ առաջարձուած մ'է, որուն Հայերէն գալլուկ ըսուած է թէ նոյն գրքին մէջ և թէ այլուր:

(Ծ. Թ.)

ՅՈՒՐԱՆՆԵՐԻ ԳՆԱԿՈՒԹՅՈՒՆ

Յառաջարանք Թարգմանչին	3
Նախարան, երկրագործութեան նպատակը	7
Յօդուած Ա. — Հող, Տունկ եւ կ'նդանի	8
Յօդուած Բ. — Բաղադրեալ նիւթեր, ուսկից կը գոյանան սնկոց մասերը	10
Յօդուած Պ. — Տարերք՝ ուսկից կը բաղկանան բաղադրեալ նիւթեր գործարանաւոր մասանց սնկոց եւ կենդանեաց	14
Յօդուած Պ. — Տնկոց գործարանաւոր կերակուրին վրայ	22
Յօդուած Ե. — Բաղադրութիւնը եւ յատկութիւնը ջրոյ, աւշակի ու բորակական թթուութի	30
Յօդուած Զ. — Բաղադրութիւն սնկային թելի, օսլայի, շարարի, խէժի, եւ հողատան թթուութի, եւ թէ ինչպէս կը կազմուին ասոնք հողին կամ տունկին մէջ	36
Յօդուած Է. — Բաղադրութիւն ճարպի, բնաստսինձի, եւ բնածելի. եւ թէ ի՞նչպէս կը գոյանան նոքա կենդանեաց եւ սնկոց մէջ	40
Յօդուած Ը. — Նիւթեր՝ որոնցմէ կը գոյանան սնկոց, հողոյ եւ կենդանեաց անգործարանաւոր, հանրային, կամ անայրեւի մասերը	42
Յօդուած Թ. — Ծագումն եւ ընդհանուր յատկութիւնը հողոյ	51
Յօդուած Ճ. — Մշակութիւն հողոյ, խորունկ հերկելով, ներքեւէն հերկելով եւ չորցնելով	56
Յօդուած ԺԱ. — Հողին եւ սնկոց անգործարանաւոր մասերուն բաղադրութիւնը, եւ իրարու հետ փոխադարձ յարաբերութիւնները	62
Յօդուած ԺԲ. — Հողի վրայ բերքերու ներգործութիւնը	70
Յօդուած ԺԳ. — Բուսական աղբեր	78
Յօդուած ԺԴ. — Կենդանեաց մասեր աղբի տեղ	84

Յօդուած ԺԵ. — Կենդանեաց արտադրութիւնները	92
Յօդուած ԺԶ. — Աղային եւ հանրային աղբեր	101
Յօդուած ԺԷ. — Յաղագս կրարարի, այրումն եւ գործածութիւն կրոյ	111
Յօդուած ԺԸ. — Յաղագս յատկութեանց օսլայի, բնաստսինձի եւ ճարպի, որք կը պարունակուին այն բերքերուն մէջ, զորս կը քաղէ հողագործն սովորաբար	120
Յօդուած ԺԹ. — Գործածութիւն բուսական օսլայի 'ի պէս կերակրոյ կենդանեաց	129
Յօդուած Խ. — Յաղագս գործածութեան բնաստսինձի, ճարպի, եւ սնկոց հանրային նիւթերուն կենդանեաց կերակուրներուն մէջ	132
Յօդուած ԽԱ. — Յաղագս կամին, եւ արդեանց կածարանաց, եւ յաղագս սնկեան կամնու կազերու	142



27

Վ Ր Ի Պ Ա Կ

Երես	Տող	Սլաւ	Ուղիղ
11	28	գիտութեանց	գիտական
11	31-32	բնական գիտութեանը	բնագիտութեանը
20	4	ոգիի	ոգի ,
24	30	կ'ըլլայ	կ'ելլայ
25	18-19	ածխայից	ածխային
29	19	ինչպէս	ինչպէս որ
30	6	բորոկածինի	բորակածինի
41	9	թմրւածինէ	թմուածինէ
44	14-15	Մակեդոնացի	Մակեդոնացի
44	30	կըրուի	կը դրուի
46	32	սարրագէզի	սարրագէտի
48	10-11	(boracic-acid)	(boracic-acid)
58	20	որ	ուր
65	13-14	կալի, նասրոն, կիր	կալիի , նասրոնի, կիրի
66	(աղիւսակին մէջ)	Լուսէրնասար	Լուսէրնա (խար)
70	29	կը հարկադրեն	կը հարկադրէ
73	23	, կ'ըլլայ	կ'ըլլայ ,
73	26	Գայլախազ	Գայլախազը
74	8	նոդին	նոդին
78	14-15	նոդեր	նոդերը
91	1	հոպիտէ	հոպիտէ
94	18	կազ ,	կազի
96	17	Italian	Italian
104	3	կը սշանակէ	կը նշանակէ
105	31	էքսու	էքսու
110	29	քերքերու	քերքերու
111	30	(quiklime)	(quicklime)
91	17	սարեխի	սարեխի
118	13	միանգամայն	միանգամայն
118	26	ուղեւոր	ուղեւոր
142	21	կարոյ	կարին
143	1	մակարդ	մակարդը
144	14	, ջուրի սեղ	ջուրի սեղ ,



معارف نظارت جلیله سنك رخصتيله طبع اولمشدر

19-84

8569-8575

« Ազգային գրադարան



NL0081570

« Ազգային գրադարան



NL0081569

« Ազգային գրադարան



NL0081568

« Ազգային գրադարան



NL0081572

« Ազգային գրադարան



NL0081567

« Ազգային գրադարան



NL0081571

« Ազգային գրադարան



NL0081566



2013

